

ՆՈՐ ՇՐՋԱՆ  
Բ. ՏԱՐԻ

1928-ԴԵԿԱՆԱՑԻՒԹԵՐ  
ԹԻՒ 12

# Ս Լ Ո Յ

ՀԱՅ ԱԿԱԴԵՄԻ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱՎԱ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎՐԱԵՐԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅ ՊՈ.ՏՐԻԱՐՔՈՒԹՅՈՒՆ

## ԱՅՆ ՀԱՅԱԿԱՆԻ ՓՐԵԿԱ

1. Շահումյան Արքական Բանակայութեան Երևանիկի Ս. Պատրիարք  
Ամեն. Տ. Եղիշ Ա. Արքուն. Խորհան [ԵԱՅՅԱՐԱՐՈՒԹԻՒՆ].— 2.  
Խերացական. Հայութեաց Խելացոյ Բարեկարգութեան վերաբերեալ  
խնդիրներ. — 3. Կոռական. Ազգանախական Աշորքը. Բ. Ե. — 4. Պա-  
տմական. Խերթեցի Հայոց Եպիսկոպոսի կամքին մեջ. Մ. Ե. Ա. — 5. Ի՞նչ  
է մասը. Ժ. Շ. Կ. — 6. Բանականութեան. Բառ Քնացած. Վ. Հիւկո.  
Թրգմ. Հ. Ա. Դ. — 7. Կայութած Խանակալը. Այլլի Բրիտոն. Թրգմ.  
Բ. Ե. Դ. — 8. Միջև և բայի. Միջյի Բրիտոն. Թրգմ. Բ. Ե.  
Դ. — 9. Մանաւունիկի ճաներտեալ տկե նար Զեռացիրը. Ե. Ե. Դ. —  
10. Ճակուած տոյեր Զեռացիրներու մեջ. Ե. Ե. Դ. — 11. Մաս-  
հախուական. Եղիշ Արժեան. Դուրսան. Այրուրիկ Հայերկան Բանա-  
սիրութեան. Բ. Ե. — 12. Արտաւազ Հաւրապահ. Տարել Տարեցոյ. —  
Բ. Ե. — 13. Պարզ Քարոզեար. Պաղս Առամեայի Հովուական բուղ-  
րիրը. Դ. Ե. Դ. — 14. Կիլիկիոյ Կարտիլիկուները. Ե. Յովհաննես  
Բ. Թղուրակացի. Զ. Յովհաննես Գ. Քիլիցի. Կայձակն. Բ. Ե. —  
15. Անզիր էջ մը. Կիլիկիոյ Կարտիլիկուներու Պատմութեան համար.  
Ե. Ե. Կ. — 16. Նշանառ Նախնական Մատենագրութեան. Յ. Յ. Մ. —  
17. Ս. Յակոբի Ներական.

The S I O N an Armenian Monthly of Religion  
Printed in JERUSALEM - PALESTINE

# ՍԻՐՆ ՆՈՒԽՈՂՆԵՐ 1928-Ի ՀԱՄԱՐ

**Տօնիկեան Սամասէլ Զիքակոչն՝ Prof. Fr. Maclerին՝ Բարիզ, Armenianisches Hilfskomitee ին Գերմանիա, Club Armenien ին Միտիլիի, Ներքութեան Տ. Կիրակոս Քհն. ին՝ Թօքինու, Societatea Artistica Erevan ին՝ Գոնսանցու, Յարութիւնեան կ. ին՝ Պէյրութ,**

**Թէքէհան Աւետիսին՝ Աքեա, American College ին՝ Անդանիկ, և Թաղ. Խորհուրդ ին Սայստան:**

**Ճանական Սահակ Երուսաղէմէն՝ Քէշիեան Օննիկին՝ Պէյրութ:**

## Ս Ս Ա Ց Ա Ծ Ե Ն Ք

41. Վ. Լ. Խօնջէսէրեսն. *Օրագրութիւն Ռոշեւռութեան յեւրոպա ԱԱ. Հ. ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԿիլիկիոՅ*, 1928, Տպագր. «Արաբ» Բ. Յ. Թօփաշիան. Հայէպ., 8° էջ է + 219. Գին՝ Սուրբոյ եւ Լիքանանի համար 75 Առլ. Գի., Արտասահմանի համար 20 մրանգ.

42. Սիրութական Ա. ՊՈՄ (Քրական բաժինով), Պատրաստեց Ե. Ա. Ասկերիչեան. Հատարակութիւն գրավաճառ Կիւլէսէր Տէմիրնեանի, Թիւ 3., 1929, Գ. Տարի. 8° էջ 176, Գին՝ 1 Մէնիս կամ 10 մրանգ.

43. ԿԱՆՈՆԱԳԻՐ, — Պատրականութիւնն Ծնողաց հանդէպ իրենց Աւաստող-Զաւակաց, [Գրեց] Հ. Քնն. Ասկերիչեան. Հիմնադիր-Տեսուչ Հայկազնեան Կորարանի, 1925. Տպագր. Արամ Օտեփանեան [Աղեքաննդրիա].

44. Մեւրուցիան ձեւմարան, Միամեայ Տեղեկագիր, 1927 - 1928, սպ. Պ. Պալլինեան, Սոֆիա, 1928. էջ 16.

45. ՅՈՅՉԵՐ ՈՒ ԽՈՅՉԵՐ, Փոք. Կարապէս Սողիկեանի Գանեկն, Կազմեց Նեան Պէկեան, Հատարակութիւն եւ Տպագրութիւն ՀՕ. ԴՊՈՅ, Պընեէն եւ Ժընէվ. Զուլցերիա, 1928. 8° էջ 136.

46. «ՄԱՍԻՄ» ՕՐԱՅՈՒՅ, 1928, Զ. Տարի, կազմեց եւ հատարակեց Հայկ Անէմեան, Արտասականի Հայոց Թէմական Տպարան, Թաւրիզ (Թուլիսի վերջը հասած մէր ձեռքը).

47. Հայտառ Թրեերէնէ-Հայերէն Բառարան, պատրաստեց՝ Առու Յ. Եղովուպեան, փոք 8° էջ 220 + 4. ի Նիւ Եսր, 1919. լգնելու համար դիմել A. Yacoubian, 3422 W. Washington St., Los Angeles, Calif. U. S. A.]:

48. Թակոր Վարժապէտան, Հարիւրամեայ Յորեկեան վերաշխութեան Պատրիարքանիս Մայր Եկեղեցւոյն Գումզարուի, 1828 նոկս. 1 - 1928 նոկս. 1. սպ. Առեւտրական Տպարաններ, Մ. Յուլակիմեան Պոլիս եւ Պալարիա, 1928. 8° էջ 80.

49. Ա.Պ.ԽՀԱՅԻՑ ԵԹՐՆԵԱԿԸ, Գրեց՝ Գէորգ Արքայ. Արվանեան, Տպագր. Կիւրէնապէրլ, Կ. Ն. Մազասնեան, Կ. Պոլիս, 1928, 8° էջ 360, Գին՝ 150 դր. Արտասահման և Տոլար.

# ԱԻՐԱՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Բ. ՏԱՐԻ - ՆԱՐ ՃՐՁԱՆ

1928 - ԽԵՂԵՑՔԻՔ

ԹԻՒ - 12

ՅԻՄՆԱՄԵԱՅ ՅՈՐԵԼԵԱՆ ՔԱՐԱՆԱՑՈՒԹԵԱՆ

ԽՐԱԿՈՒԱԿԻՄԻ Ա. ՊԱ. ՏՐԻԱ. Ր. Ք.

ԱՄԵՆ. Ֆ. ԱՌԵՋԻ Ս. ԱԲԴԵՋԱՆԻ. ՊԱԵՐԵԱՆ

1879 - 1929

Յ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Ի Ւ Կ Ե

Հայաստանաց Եկեղեցին, իրեւ կեդրան հոգեւոր յաստիարակորթները Հայ ժողովուրդին, իր կատարած դերը կը ցայտեցնէ; իր ա՛յն հոգեւորականներուն վրայ, որոնք լաւ ըմբռած են իրենց բարոզչական և ուսուցչական պատօնին բայց կողմերը եւ կարող եղած են արդիւնաւորել իրենց աշխատանքը տարիներու ընթացքին.

Ամեն Գուրեան Մրազան, զուս հոգեւորական տեսակէտն դիմելով, եղած է անյանի Քարոզիչ Ս. Աւետարանին, ալով իր բարոզելու արուեստին օծուրին մը ո՛չ միայն իմաստալից խօսերով եւ բանաստեղծական խոյանելով, այլև հայերէն լեզուին գրական գեղեցկուրինով. Գրագէտը, Բանաստեղծը, Խմասանէրը, Աւետարանիցը միանալով հոգեւորական Գուրեանի մէջ՝ հանդիսացուցած են զիննեն Հայց. Եկեղեցոյ բեմին վրայ լուազոյն Քարոզիչներէն մէկը. Իրեւ բանաստեղծ խս միւս Ս. Աւետարանը եւ Փրկչին կեամբ եղած է Գուրեան իր ներուածներուն մէջ, ուր նոր ներւնչում եւ նոր արտայայտուրիններ առած են աւետարանական դէմքեր ու դրուազներ. Ասկէ զայ Գուրեան Մրազանի բեմին նկարագիրը եղած է միջակէն վե՛ր բարձրացնել ունկնդրութեան

139-98  
(701-66)



մակարդակը, եւ ասու նպաստած են թէ իր յարաւել Քարոզչութիւնը եւ թէ իր լուսաւորող ուսուցչութիւնը միեւնոցն առեն, այնպէս որ Աւետարանը առափայլած է շարունակ իր բնօրին վրայ եւ իր գրչին տակ.

Սնադարտ հաւատաւութիւնը իր սրբազն կոչումին, զոր պահած է իր Քահանայութեան այս յիսուն տարինեւուն մէջ, իր անձին ընւզ գիտած է մասուր նոգեւորականի համբաւը, եւ իր անշահանք ոզին եւ նուիրեալ գործունելութիւնը նայ Եկեղեցականի սեւմին տակ՝ եղած է զմայլելի եւ օրինակելի իրականութիւն մը, զինը մօտեն հանցողներուն համար.

Ամեն. Դուրեան Մրազանի Քահանայութիւնը այնպէս սերտի լծուղուած է իր Ուսուցչութեան նետ որ անկարելի է զատել մէկը միւսէն.

Իրեւ Վարդապէտ Հայց. Եկեղեցւոյ, Ան եղած է զերազանցապէտ ուսուցիչն ու դաստիարակը, թէ իր հահանայական ձեռնադրութենէն յառաջ եւ թէ եսքը. ուսուցիչը ինչպէս Եկեղեցւոյ սրբազն բնմին, նոյնպէս դպրոցներու դասախոսական արոռներուն վրայ, իրեւ Քարոզիչ-Ուսուցիչ Պատրիարքի մէջ, իրեւ Վերատեսուչ-Վանահայր Արմառու Պարեկանելին մէջ, իրեւ Առաջնորդ-Ուսուցիչ Խզմիրի առաջնորդութեան միջոցին, իրեւ նախկին Պատրիարք Կ. Պոլսի եւ ուսուցիչ Կ. Պոլսի Վարժարաններուն մէջ, եւ այժմ ալ իրեւ Պատրիարք-Ուսուցիչ Երասողէմի պատրիարքական արոռնին վրայ.

Ժամանակակից նայ սերունդին մէջ բազմարի անձեր, աւախանական թէ Եկեղեցական, իրենց մասւոր եւ նոգեւոր զարզացումին եւ պատրաստութեան ատաղձնելը կը պարտին Ամեն. Դուրեան Մրազանի ուսուցչական տաղանդին, որ յիսուն տարիներունքներին, անքնդիաս ու անխափան ուսումնասիրութեամբ մշակած է իր նախընտրած նիւրեւը.

Հայաւաննեայց Եկեղեցւոյ ծոցին մէջ արզասաւորուած եւ օհենուած այսպիսի Երկարամեայ ծառայութիւն մը, կ'արձէր որ յիշատակուէր հանդիսաւոր առիրով մը, ոչ միայն ի ցոյց ազգային արդար գնահատանի մը, այլև ի խաչակրութիւն Հայ Եկեղեցւոյ նոգեւորական դասուն.

Այս պարտի զացին Ս. Պատրիարք Հօր աւակերտները, եւ Ս. Արուխ Տնօրէն Ժողովը սամձնելով զայն, ոռուեց Ն. Ամեն. Մրցագիտութեան Քահանայական Զեւնադրութեան յիսներող տարեդարձին առքի յիշատակել իր կես դարու Եկեղեցական ու կրրական ծառայութիւնը եւ յօրելինական հանդէսով մը տօնախմբել զայն.

Այս նպատակով Յօրելինական Կեդրոնական Յանձնամողով մը

կազմուեցաւ Ս. Արուիս մէջ, որ, Յորելեանը նռչակելու համար 1929 ին, նետեւալ կարգադրութիւնները ըրաւ.

Ա.— Հաւատակիլի համոր մը 1929 առւոյ ընթացքին, որ պի-  
տի բովանդակէ Ս.մեն. Դուրեան Մրազանի աշակերտներուն, ե-  
կեղեցական թէ աշխահական, բարեկամներուն և հիացողնե-  
րուն զնանառութիւնները, սպառութիւնները, յաւիկները, եւայն.  
Հասորին սկիզբը պիտի դրուի Ս.մենապատի Յորելեարին բան  
կենսագրութիւնը, եւ զործը պիտի պատկենազարդուի իր կեանքին  
այլ եւայլ հանգըռուանները լիեցնող լուսանկարներով (\*).

Բ.— Յորելեանի լիւատակին կառուցանի Մատենադարանի  
յատուկ էլեմ մը Ա. Ցալորի ուշափակին մէջ, ԳՐԻՐԵԱՆ ՄԱՏԵ-  
ՆԱԴԱՐԸՆ անունով.

Մրցոց Ցալորեանց Արուիս նռանաւոր պատրիարքներուն ա-  
նունն ու լիւատակը անմահացած է մէջ մէկ մեծազործութիւններով.

Դուրեան Մրազանի պատրիարքութեան առեն է որ մատու-  
կան եւ գրական սույզ շարժում մը, մատուրական մեծազործու-  
թիւն մը, իրականութիւն եղաւ այս պատմական հաստատութեան  
մէջ, որ չունի սակացն Մատենադարանի պահանջներուն համապա-  
տասխանող առանձին էլեմ մը. Զեռազիր և սպազիր մատեանն,  
ինչպէս նաև թերեւ, կը պահուին իրաւու անցաս այլեւայլ սեն-  
եակներու մէջ, մինչ Դուրեան Մրազանի պատրիարքութեան այս  
ուրքը աւրիներու ընթացքին հազարաւոր նոր համունք աւելցուծ  
են եւ կ'աւելնան գրեթէ ամէն օր, եւ ատանց համար տեղ կը պակսի.

Գ.— Յորելեանի հանդէսները դիւրացնելու համար, յարմա-  
րազոյն կեդրոններու մէջ պիտի կազմուին Յորելինական Շման-  
դակ Յանձնամոլովներ.

Դ.— Յորելեանի հանդէսները պիտի հռչակուին 1929 Հոկտ.

26. Եթ. նոր տոմարով, Թարգմանչաց տօնին.

Հանդէսներուն մաթրամարտութիւնը նողելու համար Յայտազիր  
մը պիտի պատրաստուի պատճան ժամանակին եւ պիտի երատա-  
կուի հայ թերեւու մէջ.

Յորելինական Կեդրոնական Յանձնամոլովը առ այժմ կը բա-  
ւականանայ այս Յայտարարութեամբ եւ կը խնդրէ բոլոր հայ թեր-  
եւէն ու հանդէսներէն որ բարեհանին նոյնութեամբ երատակիլ  
զայն իրենց սինակներուն մէջ.

(\*) Սայն հաւատակիլի հասուրին վեցը պիտի դրամ Մրցանակ Յորելեարին եկեղեցական թէ  
աշխահական աշակերտներուն անուանայանիք. ուստի այս առքիւ կը կ'ընեն բոլոր տօնին,  
որ առավելուած էն Ն. Բ. Մրցանարեան, գրամ մը հաղորդել Կեդրոնական Յանձնամոլովին թէ  
որ առավելուած էն Պատեանին, ու զարգուի մէջ եւ սուրափ տեսած է իրենց աշակերտարեան  
ուշանը:

## ՅՈՐԵԼԻՆԱԿԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՅԱՆՉԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

1. ԳԵՐ. Տ. ԹՈՐԴՈՒՄ ԱՐՔԵՊՈՒ. ԳՈՒՇԱԿԵԱՆ Առաջնորդ Եպիսկոպոս.	ՊԱՏՈՒԱԿԱՆԱԼ. ՆԱԽԱԳՈՅՆ
2. ԳԵՐ. Տ. ՄԵՍՐՈՎ ԵՊՈՒ. ՆԵԱՆԵԱՆ Լուսաւարապետ Ա. Արքոփա	ԱՏԵՇԱԿՊԵՏ
3. ԳԵՐ. Տ. ԲԱՐԴԻՆ ԵՊՈՒ. ԿԻՒԼԻՍԻՐԵԱՆ Խմբագրապետ ՄԻՋՆԻ	ԱՏԵՇԱԿՊԻԲ
4. ԳԵՐ. Տ. ՄԿՐՏԻՉ ԵՊՈՒ. ԱԴԱԽՆՈՒՆԻ Պատրիարքական Փոխանորդ	ԳԱՆՀԱՊԵՏ
5. ԳԵՐ. Տ. ՄԱՍԹԵՂՈՍ ԵՊՈՒ. ԳԱՅՃԳՃԵԱՆ Ելեւտոփ Տեսուչ	ԽՈՐՀՈՒԱԿԱՆ
6. ՀՕԴ. Տ. ԿԻՒՐԵԴ. ՎՐԴ. ԻՄՐԱՅԻԼԵԱՆ Ներքին Տեսուչ Ժանդրց. Աւաճարանին	>
7. ՄԵՆ. ՏԻԱՐ ԿԱՐԱՊԵՏ ՆՈՒՐԵԱՆ Գիւտնապետ Պատրիարքաւանի	>
8. ՄԵՆ. ՏԻԱՐ ԳՐԻԴՈՐ ՄԵԱԱԼԵԱՆ Աւագիչ Ժանդրց. Աւաճարանի	>

### Դ Ա Ն Օ Թ Ո Ւ Թ Ի Ւ Խ Ե

Ա. — Առեղեարի աշակերտներուն եւ այլոց կողմէն գրուելիք գրուրինները պիսի և դրկի ԱԻՌՈՒի հասցեով մինչև 1929 Մայիսի վերջը :

Բ. — Իսկ նոր կառուցանելի Մատենարարանին համար դրամական նպաստ մը տալու յօժարող ազգայինները, կրթան իրենց նուերները դրկի Յորելինական Կեցրոնական Յանձնաժողովին հասցեին :

COMITÉ CENTRAL DE JUBILÉ TOURIAN  
Patriarcat arménien  
JÉRUSALEM - PALESTINE

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՔԱՐԵԿԱՐԴՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱՆ ԽՆՋԻԲՆԵՐ

7.

Ըստնք մեր ուսումնասիրութեան թ. հատուածին սկիզբը՝ թէ այսօր եկեղեցի ըսուած առնեն կը հասկնանք հասաւութիւն մը, որ չորս գլխաւոր մասեր ունի. այսինքն՝ եկեղեցւոյն Եկեղեցի ժամանակ, ժամանակ մասմունքը և Պատուի ժամանակը.

Թարեկարդութեան տեսակէտէն նայելով չնդրին վրայ, քննենք այս չորս գլխաւոր մասերը զատ զատ ցոյց ալպու համար մէջ իւրաքանչիւր մասին մէջ որո՞նք են բարեկարգելի կէտերը,

Թէկ եկեղեցւոյ չէնքը բարեկարդութեան ինդրին մէջ կեդրոնական տեղ չի բռներ, թէկ եկեղեցոյ շէնքին բարեկարդութիւնը ամեննեին ինդրոյ առարկայ չէ եղած այս մեր օրերուն, այսու ամենայնին շատ հետաքրքրական է այս կէտին ալ հարեանցի մէկ ուսումնասիրութիւնը, և կը յուսանք թէ անօդուտ պիտի ըլլայ այս մասին ևս քանի մը ոխուզութիւններ ընել.

1. — ԵԿԵՂԵՑԻՈՅ ՇԼԻՆՔԻ.

Ամէն շէնք նպատակի մը համար կը շինուի, և պէտք է որ շինուածը վահլէօրէն պատշաճի և յարմարի այդ նպատակը արդարացնելու իր ամբողջութեան մէջ:

Առանց մտնելու պատմական և ծխադիտական պրապտումներու մէջ, ըսենք թէ հայ եկեղեցւոյ շէնքերը վայելու են սոտոգիւ. Անոնք իրենց զանազանութեամբը կը ներկայացնեն հայ ժողովուրդին ո՛չ միայն կրօնական ըմբռնութերուն մարմացումը, այլ նաև անոր ընկերացին վիճակին պատմութիւնը. Հերթիք է միայն դիտել լվանաձնի և ըրջակայքին եկեղեցիները և Անիի բաղմամիւ եկեղեցիներուն մացորդները նոյն խոկ իրենց աւերակ վիճակին մէջ, անոնց իւրաքանչիւրը պատմութիւն մը ունին, պերճախօս պատմութիւն մը, որ գիտող աչքերու առջև կը պարզէ հայուն հաւատքին ամրութիւնը, հայուն երկիւղածութեան և բարեպաշտութեան խորհուրդին պայծառութիւնը, հայուն նու իրեալ առատաձեռնութիւնը, հայուն հասկըցողութիւնը Քրիստոսի անձին և Անոր Աւետարանին նկատմամբ: Եկեղեցւոյ շէնքին նպատակն է այնպիսի գիտութիւններ և յարմարութիւններ ընձեռել հաւատացեալներու բազմութեան, որոնց չնորհիւ ան, հաւատացեալներու այդ բազմութիւնը, կարող ըլլայ արտայայտել իր հոգեոր կեանքին պէտքերը, կարող ըլլայ աղօթել, կարող ըլլայ խօսիլ իր Աստուծոյն, իր Երկնաւոր Հօր. բուն բառը կիրարկելով ըսենք՝ կարող ըլլայ կատարել իր հոգեոր պաշտամունքը. և նովեւոր պատամունքը կը

բազմանդակէ քրիստոնէական գաստիարակութեան և հաւատացեալներու շինութեան ամէն մէկ պայմանը :

Ուրեմն եկեղեցւոյն շէնքին և հոգեոր պաշտամունքին մէջ չառ սերտ աշղերս մը կայ . այսինքն՝ շէնքը և պաշտամունքը զիրար բանելու են : Այս կետը լուս ըմբռնելու համար գիտեցէք, զոր օրինակ, եկեղեցւոյ սեղանը . այս մասը անհրաժեշտ է հաղորդութեան խորհուրդը կատարելու, ծիսական բառով՝ պատարագ մատուցանելու համար : Բայց թէ այս սեղանը ո՞րչափ պարզաբան պէտք է ըլլայ, — ահա՞ կարեոր կէտ մը, որ կրնայ առարշայ ըլլալ բարեկարգ ութեան . վասնդի Հայ եկեղեցւոյ սեղանին յարդարաննքն ու զարդարաննքը սկզբունքով պէտք է ըլլայ պարզ : Այս սկզբունքը չէ յարդըւած ընդհանրապէս :

Ուրիշ կէտ մը, եկեղեցին իր նախական վէճակին մէջ Երախայութիւն տնէք . այսինքն հեթանոսութենէ կամ տարբեր կրօնքներէ քրիստոնէութեան գարձողներու շարք մը : Արդ՝ հին տառեններ, թէ երախաններ և թէ այլեւայլ կանոնական պատճառներով արգելքի տակ գանուողներ՝ պատարագի առաջին մասին միայն կրնային ներկայ գանուիլ, և երբ պատարագի երկրորդ մասին սկսելու ժամը հասնէր, սարկաւագը կը դառնար ժողովուրդին և կ'ազդարարէր բարձր ձայնով, — «Մի՛ ո՛յ յերախայից, մի՛ ո՛յ ի թերահաւատից, մի՛ ո՛յ յապահարողաց եւ յանմաքից մերձնեցի յաստածային խորհուրդո» . այսինքն հաւատացեալներու բազմութեան մէջ գանուող երախաններ (= չմկրտուածներ), թերահաւատաններ, ապաշխարողներ, անմաքուրներ (կամ պիղծեր) անոնք բոլորն ալ դուրս թող ելեն և չմօտենան աստուածային խորհուրդին : Այս ազգարարութեան վրայ այգափակիններ դուրս կ'ելլէին և կը կենային ժամասան կամ եկեղեցւոյ առաջին մասին մէջ (այժմ զալիք ըստած մասը, որ վանդակով կը բաժնուի բուն եկեղեցին, մինչ հին եկեղեցիններու մէջ միջնորմով մը կը զատուէր բուն եկեղեցւոյ շէնքէն, դուռը կը փակուէր, և դուրս ելլողներ միայն գռան երկու կողմերը բայցուած պատուհաններէն կրնային նայիլ ներսը), և զգուշութիւնը այնքան խիստ էր որ սարկաւագը սննդամ մըն ալ կը դառնար ժողովուրդին, և իր խօսքը դռնապաններուն ուղղելով կ'ազդարարէր . «Դրունս, զդրունս, ամենայն իմաստութեամբ եւ զգոււուրեամբ», այսինքն՝ դռնապաններ, լաւ ուշադրութիւն ըրէք դրան (կամ դռներուն), որպէսզի այդ դուրս ելլողներէն մէկը ներս չապրգի :

Արդ՝ Երախայութիւնը շատոնց գագրած է եկեղեցւոյ մէջ և կանոնական պատիմներն ալ խափանուած են, և սակայն գեռ Մի՛ ո՛յ յերախայից և Զդրունս, զդրունս ազգարարութիւնները կ'երգուիին մինչև հիմայ : Կ'երգուիին կ'ըսենք, որովհետեւ այդ ազգարարութեանց մաս գարձած են, և մանաւանդ Զդրունս, զդրունս այնքան խորհրդաւոր շէշտ մը առած է որ ամէնէն մեզմ ձայնով մը կ'երգուի : Աւելորդ շնէք համարիր գիտել տալ թէ շատոնց գագրած է Երախայութիւնը եկեղեցւոյ մէջ, և հետեւաբար Ա. Պատարագին խորհուրդը մեկնարանող Ա. Հայրեր, բոլորովին այլարանական իմաստ մը տուած են զդրունս, զդրունսին, ակնարկելով հաւատացեալներու հոգեկան և իմացական կարողութիւններուն, և այդ պատճառաւ սարկաւագը յորդոր կ'ուզը ժողովուրդին,

թէ «ի վեր ըստայեցուցիք զմիւս ձեր աստուածային երկիւղիւ» ։ Երախսայուշ թեան զադառումին և կահսնական պատիժներու խափանումին հետևանքով, իրականաւթեան մէջ եկեղեցւոյ ժամանուններուն ալ վերցած են, և շատ շատ, ինչպէս կ. Պուաի եկեղեցիներան մէջ կայ, երկաժի խաղխամներով զաւիրեց ձևացուցած են եկեղեցիներու դրան առջև ինչպէս որ դիտել առւինք վերեւ Բայց մենք երկու նմոյններ դիտած ենք ժամանուն ունեցող հին եկեղեցին ներէն, մէկը Սուշի Ռ. Առաքելոց վանքի եկեղեցին, իսկ միւսը այստեղ՝ երուասպէմ, Ս. Յակոբի մօտիկ, Հրեշտակապետաց եկեղեցին։

Բարեկարգութեան մէջ ի՞նչ պիտի ըլլայ այս անմեղ ու անվասա կէտք ։ Պատմութեան փասոսով Մի ով յերախայիցը և Զերուս, զդունաը տեղի ողէտք չէ ունենան լ. Պատարագի երդեցութեան մէջ, բայց քանի որ սուվորութիւնը նույիրագործած է զանանք և ժամանակի ընթացքին փոխարերաշան քողով մը փոխուած է անոնց նշանակութիւնը, ի՞րանք, ի՞նչ վասս ունի, թո՞ղ մնայ։

Վերեւ ակնարկեցինք եկեղեցւոյ սեղանին զարդարանքին պարզութեան, այժմ առեղն է դիտել նոյն ինքն եկեղեցւոյ շէնքին ներքին զարդարանքին պարզութեան խնդիրը։ Հարկ է որ հայ եկեղեցիներ ներքնապէս խճողուած ըլլան պատկերներով, կամ մեղսներով։ ասոնք աստուածային պաշտամունքի հետ էապէս առնչութիւն մը ունի՞ն։ Գեղարուետոր, իր սոլոր ճիւղերուն մէջ, շատ բան կը պարտի քրիստոնէութեան, եւ ամէն զար իր գիտութեան, իր ճարտարութեան, իր արուեստին նպաստը բերած և դրած է եկեղեցւոյ շէնքին ճարտարապետութեան, որմնագրութեան, ներքին և արտաքին զարդերուն վրայ։ Ասոր մէջ մեծ դեր ունին մանաւանդ հաւատացեալ ժողովուրդին հարըստութիւն և ըալքատութիւնը, թո՞ղ իշխանական շերմեռանդութեամբ և կամ նոյն իսկ փառափրութեամբ կառուցուած զարդարուած մեծած միսս շէնքերը։

Մեր արդի ժամանակներու ողին պարզութեան կը ձգտի։ բայց պարզութիւն մը գեղարուեստական այինքն գեղեցիկ արուեստին բոլոր գիծերը պէտք է տիրեն որբալայլերու ճարտարապետութեան, շինուածքին և յարդարանքին մէջ, բայց ոչ պոռոս պաճուճանքը։ Գեղարուեստին պարագն է, զոր օրինակ, եկեղեցիի մը շէնքին տալ վեհութիւն, խորհրդաւորութիւն, բայց ոչ աւելորդ դարդարանք և պաճուճանք։

Եւ ոչ միայն գեղարուեստի սիրուն, այլ նաև հոգեոր գաստիարակութեան նպաստելու համար պէտք է այնպիսի խզանկարներ դրաին եկեղեցիներու մէջ, որոնք կարենան պատկերացնել թէ եկեղեցւոյ պատմական կեանքը և թէ եկեղեցւոյ հոգեոր կեանքին առողջութիւնը, իենդանութիւնը, զործունէութիւնը։

Աւրիշ կէտ մըն ալ, արեւելեան եկեղեցիներու մէջ աստուածային պաշտամունքին ուշագրաւ երեսյթներէն մէկն է երկրպագութիւնը կամ ծնրադրութեամբ աղօթքը։ Ազօթքին այս ձեւը քրիստոնէական ըլլալէ յառաջ, հրէական է, և հրէական ըլլալէ յառաջ ալ հին բոլոր կբօնքներու յատուկ երեսյթմըն է։ վասնզի մարդկիկ կ'երկրպագէին ոչ միայն կուռքերու առջև, այլ նաև արեգակի, և կ'երկրպագէն դեռ։

Արդ՝ Հայց, եկեղեցւոյ մէջ աղօթքի այս ձևին յարմարելու համար է որ

եկեղեցւոյ յատակը օթոցներ կը փռուին, և երկրպաղութեան համար Արեւելքի հագուսաներն ու կապուստներն ալ յարժար են, իրենց թոյլ, լայնի հանգամանքով. մինչ հիմակուան հագուստներ թոյլ չեն տար պարտուպատշաճ ձեւով ընելու ծնրադրութեամբ ադօթքքը: Այս է պատճառը որ Կ. Պորի եկեղեցիներու նման: Հագուստի կապուստի այս հարկին առջեւ տեղի տուա երկրպագութիւնը իր նախկին իմաստով ու ձեւով. այնպէս որ շատեր, շատեր, աշխարհական թէ եկեղեցական, չեն ծնրադրեր, մէջքի թեքում մը ուեւ շափով, շատ շատ ձեռքերը գետին դպցնելու չափով, բաւական կը համարուի երկրպադութեան կամ ծնրադրութեան հարկը վճարած ըլլալու համար:

Ինչպէս որ կը տեսնուի այս գիտողութիւններէն, յամանակը ինքնին ներսուծեր է ինչ ինչ փոփոխութիւններ եկեղեցւոյ չէնքին և հաւատացեալներու երկրպաղութեան ձևերուն մէջ. այս ինքնիրեն եղած փոփոխութիւններուն մենքինչ անուն ալ ուզենք տալ, բարեփոխութիւն կամ բարեկարգութիւն, տարրերութիւն չըներ. իրազութիւնը այն է որ եկեղեցւոյ մէջ շատ մը կէտեր այսպէս ինքնին կը փոխուին, այսինքն՝ առանց պաշտօնական որոշումներու և ձեւակերպութիւններու և կը յարմարին ժամանակի պէտքերուն, և անհնար է խափաննել զանոնք:

Ուրեմն, եկեղեցական բարեկարգութեան մէջ, նոյն իսկ անհնան նկատուած կէտեր կան, որոնց եթէ մօտենաս խողմաօրէն, կարեսրութիւն մը կ'ստանան անոնք. որովհետեւ եկեղեցիի չէնքին և ժողովուրդի հոգեոր կեանքին միջի անխոցի կապ մը կայ: Հաւատացեալ մարդը կը սիրէ իր եկեղեցին, ոչ անոր համար միայն որ իր հոգեոր շինութեան մէջ մեծ ազդակ մըն է ան, այլ նաև անոր համար որ եկեղեցին իր չէնքով մարմնացումն է հաւատացեալ ժողովուրդի մը կրօնական և գեղարուեստական ըմբռնումներուն, հաշակին, և զանոնք արտայայտելու և թանձրացնելու մէջ անոր ցոյց տուած նիւթական և բարոյական ոյժերուն:

Այս գիտողութիւններ իրենց մասնաւոր արժեքը կ'ունենան երբ նկատի առնուի այսօր մեր հայ գաղթավայրերու մէջ ցոյց տրուած եռանդը նոր նոր եկեղեցիներ կառուցանելու կողմէն:

Սքանչելի երերոյթ մըն է ասիկա որ Ամերիկայի մէջ, Եւրոպայի մէջ, իր բնաշխարհէն դրկուած հայութիւնը, եկեղեցիներ կանգնելու հոգերուն մէջ ինկած է:

Ամերիկայի մէջ, ընդհանրապէս Ամերիկեան ոճով շինուած եկեղեցիներ կը գնուին և կամ քիչ շատ անոնց նման չէնքեր կը շինուին ընդհանրապէս, յարգելով մէկ երկու բացառութիւն. բայց Եւրոպայի մէջ շինուածներ, հայոցի ոչով են:

Եւ երանի՛ թէ ստուգապէս հայ ճարտարապետութեան նմոշներ ըլլային ատոնք: Ինչո՞ւ, զոր օրինակ, Էջմիածնի Մայր Եկեղեցւոյն կամ Ս. Հռիփսիմէի և կամ Անիի Մայր Եկեղեցւոյն, և այլն, ճշգրիտ նմանները չշինուէին Եւրոպայի կամ Ամերիկայի մէջ. անոնց ամէն մէկը հայ ճարտարապետութեան դլուխ գործոցներ են և կարելի է զանոնք պարձանքով արձանացնել Եւրոպական ուեւ

քաղաքի մէջ, իրեն կոթողները հայ ժողովուրդի հաւաաքին, հանճարին և ար-

Այսօր երբ հայց, եկեղեցւոյ բարեկարգութեան վրայ կը խօսի և կը գրուի, հայ ժողովուրդին կարեոր մասը սփռուած է զաղթավայրերու մէջ, և իր եկեղեցին է որ իր հոգեոր շունչին տակ պիտի կրնայ միացնել զինքն եւ պահել շատ մը անխռապելի վտանգներու դէյ, հարկ է որ այս վտարանդի ժողովուրդին եկեղեցիներուն շէնքը բարեկարդ ըլլան և ազդակ մը ընդհանուր ներգաշնակութեան :

Հայ ճարտարապետութեան ընտիր նմայշները ցոյց կուտան թէ մեր նախնիք կրցած են ըմբանել կրօնքի ողին և ատոր համար յաջողած են եկեղեցւոյ շինուածքին տալ ո՛չ միայն այդ ողին ցայտեցնելու յարմար ձեերն ու գիծերը, այլ նաև իրենց հայացի ողին և ըմբանումը արտայայտել ճարտարապետելու և որմագրելու արուեստին մէջ :

Այսպէս, Հայաստանի եկեղեցիները օժտուած են այն բոլոր յարմարութիւններով, որոնք կը նպաստեն կրօնական մթնոլորտը ստեղծելու : «Կաթողիկէ» կոչուած կոնսածի շատ սիրուն գմբէթներ, կառուցուած չարս սիւներու վրայ, հաւատքի և գաղափարի ամրութիւնը կը խորհրդաւորեն և կը պացնեն դէպի երկինք : Եերքին կողմէն, Ս. Գրոց ընթերցուածները և Աստւծոյ խօսքին քարոզութիւնը, իրենց պարզութեան և վեհութեան մէջ մատչելի ընծայելու հաւատացեալ հոգիներու, տեղ տեղ հաստատուած թիվեր կամ ամպիններ, ինչպէս նաև ատեաններ, իրենց զիրքով հիանալի կերպով յարմարած են իրենց նպատակին : Մասնաւորապէս ուշազրաւ յարմարութիւն և զեղեցկութիւն մը ունի հայ եկեղեցւոյ խորանը, ուր կառուցուած է սեղանը, այնպիսի բարձրութեամբ մը, որ կատարելապէս կը համապատասխանէ Ս. Հաղորդութեան խորհրդին կատարումը հաւատացեալներուն տեսանելի և մասնչելի ընծայելու համար, այս կողմէն բոլորովին հակապատկեր մը ներկայացնելով յոյն եկեղեցւոյ պատկերակալով (Iconostase) փակ խորաններուն :

Ասոնք անշուշտ այնպիսի մանրամասնութիւններ են, որոնք զբեթէ չեն վերլուծուած և հետեւաբար հեռի մնացած են ուշադրութիւն զրաւելէ . և սակայն կարեոր մանրամասնութիւններ են տառնք և պէտք չէ որ, անօւշ հընարաւորութեան սահմաններուն մէջ, զանց առնուին նոր եկեղեցիներու շինութեան մէջ, եկեղեցական շինքերու բարեփոխութեան մէջ, նոյն իսկ եկեղեցական բարեկարգութեան մէջ, որովհետեւ անոնց մէջ և անոնց վրայ հայ քրիստոնեայ աշխարհի աւանդութիւնները և ըմբանումները կան, զերչապէս հայ եկեղեցւոյ ինքնուրոյնութեան հայացի զիծերը գրօշմուած են : Եւ ասոնք աղուոր իրականութիւններ են, որ ծրարուած են հայ արուեստի յասուկ վայելչութիւններու մէջ :

## ԿՐԾՆԱԿԱՆ (ԴԱՍԵՐ ԱԻԵՏԱՐԱՆԵՆ)

### ԱՆՇԱՀԱՆԴԻՐ ԱՌՕԹՔԸ

(ՏԵՇ, ուսու՝ մեզ կալ յակօրա) (Գլու. ԺԱ. 2.)

Աղօթքի վրայ նախորդ երեք գտակերուն  
մէջ մեր ըստաները լրացնելու համար պէտք  
կ'զգամ անդրադառնալ ամշանախցիր ալօրք  
բացատրութեան վրայ, զոր քանից կրկ-  
նեցինք:

Սովորական և միջակ միտքերու համար  
աղօթքը չահ ապահովելու միջոց մըն է:  
Այս սիսակ ըմբռնումը հին է բոլոր կրօնք-  
ներու մէջ, նոյն իսկ նախնական կրօններու  
մէջ. մարդիկ երես կը դարձնէին այն առ-  
տուածներէն, որոնք չեին կատարեր իրենց  
խնդրուածքը, և նոյն իսկ կը փշընէին այն  
կառոքերը, որոնք ապերախտօրէն չեին  
փխարիներ իրենց ընծայուած զոհողու-  
թիւնը:

Դժբախտաբար քրիստոնեայ ժողովուրդ-  
ներու մէջ ալ կայ այդ մտայնութիւնը. թէ  
քանի որ Աստուած մեր ամենուն հայրն է,  
հօր մը պարտականութիւնն է հոգալ իր  
որդւոց պէտքերը, և տալ ի՞նչ որ կ'ուզեն  
անոնք:

Պէտք է խօստովանիլ որ բոլորովին ալ  
անկիմն չէ այս մտայնութիւնը. և նոյն  
իսկ երբ մեր Փրկչին աշակերտները խնդր-  
րեցին իրմէ որ աղօթք ընել սորգեցնէ իր-  
ենց, սորյիցուց զայն ծանօթ Հայր մերով,  
որուն մէջ շեշտուած է հացի խնդրիքը: Հա-  
յը սակայն տիրապետող նիւթը չէ տէրու-  
նական աղօթքին մէջ: Հացէն յառաջ և  
հացէն ետքը ուրիշ կարեոր կէտեր կան.  
անդամ մըն ալ յիշենք և յիշեցնենք այդ  
կէտերը, այսինքն՝ մեր երկնաւոր Հօր թա-  
գաւորութիւնը, մեր մեղքերը, ներողամը-  
տութիւնը և փորձութիւնները:

Ահա քրիստոնէական կեանքի գործնա-  
կան պէտքերը, որոնք պիտի ըլլուն աղօթ-  
քին նիւթը, և երբ քրիստոնեայ հաւա-  
տացեալը անգամ մը կը տիրանայ աղօթ-  
քին այս զիտառթեան, տարակոյս չկայ որ  
հացը կ'ապահովուի ինքնին: Վասն զի ա-  
ւետարանով լուսաւուած հոգիներ այս աշ-  
խարհի մէջ իրենց հացը կամ ապրուստը  
կ'ապահովին արդար և օրինաւոր միջոց-

ներով այն առեն միայն՝ երբ Աստուածոյ  
թագաւորութիւնը կ'զգան իրենց ներու  
(Ղե. ԺԷ. 21), երբ հաշտ և խաղաղ զիրք  
մը բանած են բնկերացին կեանքին մէջ,  
երբ զիտակցորէն հոսի կը կենան փորձու-  
թիւններէն:

Դիտակէք մարդոց չուկոյի կեանքը,  
և պիտի տեսնէք որ ապրուստ զործին  
մէջ ձախողածները անոնք են առհոսա-  
րակ, որ սոնակիս ըրած են կրօնական և  
բարոյական արժէքները, քշուած են զործ-  
նական կեանքի պղտոր հոսանքներէն:  
Սաոյզ է որ «աշխարհ ամենայն ի չորի  
կայ» (Ա. Յան. և. 19), և սովորական  
մարդոց փիլիսոփայութիւնն է, «ինչպէս  
ամէն մարդ, զան ալ այնպէս»: Բայց քը-  
րիստոնէութեան սկզբունքն ու նկարագի-  
րըն է հատեիլ միայն շխտակ ճամբռուն:  
Հոգեոր արժէքներու հարստութեան մէջ  
շահուած ապրաւստ այն հացն է, որ կը  
տրուի միզ երկնաւոր Հօրէն: Հակոռակ այն  
իրողութեան թէ բոլոր աշխարհ չարի մէջ  
է, բայց անէկ վեր իրողութիւն մըն ալ կոյ  
քրիստոնէական փիլիսոփայութեան մէջ թէ  
չարերը չեն որ կը կառավարեն այս աշ-  
խարհը, այլ Սուրբերը: — «Սուրբք գատին  
զոշմարհ» (Ա. Կրե. Զ. 2.). որովհետեւ  
ի՞նչ արժէք առնի աշխարհը, այսինքն՝ նիւ-  
թը, հացը, ապրուստի հոգը, եթէ մարդ  
զայն կարող ըլլոյ շահիլ, և շահիլ էւլոք,  
և տումէ իր ամէնէն թանկագին հարստու-  
թիւնը, հոգեկան արժէքը (Մըր. ԺԶ. 26):

Այս է պատճառը որ աղօթքին մէջ հացը  
երկրորդական տեղ պիտի բանէ: Փրկչին  
աշակերտները զիտամ էին որ Յովհաննէս  
Մկրտիչ իր աշակերտներուն նոր աղօթք  
մը և աղօթելու նոր կերպ մը սորվիցու-  
ցած էր, այսինքն՝ սովորականներէն տար-  
բեր աղօթք մը և աղօթելու տարբեր կերպ  
մը, և իրենք ալ բարի նախանձ մը ցոյց  
տուին և ըսին, մնաք ի՞նչու չսորվինք նոր  
աղօթք մը, և այս ոգիով է որ մօտեցան  
Փրկչին և խնդրեցին որ ինքն ալ աղօթք  
մը սորվիցնէ իրենց, և այդ աղօթիւ եր որ,  
ըստ Պաւկասու Աւետարանին, Հայր մերը  
սորվիցան անոնք ուղղակի Փրկչին րենէն:  
Եւ սորվիցան անշահախնդիր աղօթքը, «որ  
կիմուած է զուտ հոգեոր սկզբունքներու  
վրայ»:

Այս սկզբունքներուն մոռացումին հե-

տեսնգով է որ մարդիկ չեն կրնար ազօթել. զամն զի փարձով զիտն որ ազօթելով ազօթելով տեղէ մը ձրի հաց չի դար իրենց. ոչ երկինքէն կ'իջնէ իրենց ուղած հացը, ոչ ու երկիր կը հայթայթէ իրենց զայն ձրի: Հաղաղորդը ծանր աշխատանքով միայն կը հանէ իր հացը հողէն. ազօթոցն ու իր կրնական և բարոյական ծանր և տեսկան մարզանքներուն մէջ է որ պիտի շահի իր ապրուսուը, և իր Երկնաւոր Հօր պիտի գիմէ ո՛չ թէ ուղակի հաց ուղելու համար, այլ սրբանալու, հոգեսր հարատութիւններով նոխանալու զիտումով:

Հայաստանեայց Եկեղեցւոյ մէջ երեկոյան ազօթք մը կայ. Հայր զրած, որ հիանալի է իր ողիով և արտայայտութեամբ, որովհետեւ անձնական, եսական ոչինչ կը բռվանդակէ, ուրիշներուն բարիքին համար մատուցուած ազօթք մըն է, որ այս պէս կը վերջանայ — «Զի դու, Տի՛ր ամենակայ, զիտն զայն մարդ կանուն կու ինցիրելի և ինօմանքոյ: Ա՛յ Տէր, մնաք ի՛նչ ալ ուղենք և խնդրենք քեզմէ, զուն մեզմէ աւելի լաւ զիտես մնք պէտքիրն ու կորիքները. ուրիմ ի՛նչ որ մեզի համար պէտք է, զուն տուր մեզի:

Եահախնդիր ազօթքը վասնգ մըն է հաւատացեալներու համար, և այս վտանգը առ անոնելի կերպազ շշառուցաւ քրիստոնեայ աշխարհի զաւակներուն վրայ, որոնք 1915ի աշխարհաւեր պատերազմի ճակատներուն վրայ զիրար բգաժեցիրն, և միւս կողմէն անմեղ ժողովուրդներ ալ բնաջնջումի ենթարկուեցան:

Արդ՝ այս պատերազմի ընթացքին շատերը թուլցան իրենց հաւատագին մէջ, սոյն խօկ ըսին, Աստուած չկայ, այսպէս առարկելով, — եթէ կա՛յ Աստուած, բարի և արդար Աստուած, ինչո՞ւ թոյլ տոււաւ որ այս չարիքները տեղի ունենալին, ինչո՞ւ անմեղները կորուէին այսպէս յանդուցն և համարձակ վայրագութիւններու մէջ: Իսկայ այսպիսի տրումարանութիւն մը անհիմ է բոլորովին:

Պատերազմը Աստուածոյ հրամանաւ չէր եղած, հակառակ զերման կայսեր պոռուախօսութիւններուն թէ Աստուած իր կողմը եղած է իրեն թէ: Մարդիկ, հակառակ աստուածային սկզբանքներու և հակառակ բարոյական օրէնքներու, վայրի անսառւնութագութիւն:

Ներու պէս զիրար կը բգաժան և Աստուած պատասխանառու կը բռնուի այս բոլոր վայրագութիւններուն:

Աստուած ոսափիկան մը չէ պետութիւններուն ապօքինութիւնները արգիլելու համար: Ան ո՛չ ալ պաշտպան է մարդոց շահերուն: Մեր հոսկրցած նիւթէն և շահերէն վի՛ր է ան: հետեւարար հեռի է ան շահախողիր ազօթքին:

Միայն կրօնքին կեղեց տեսնող հաւատացեալներու համար զժրախտութիւն մըն է ազօթքը, վասն զի այնպիսիներ կ'ազօթն միայն այն ատեն երր զժուարութեան մը ենթարկուած են, երր նիւթական պէտքեր ունին, երր շահ մը կը հետապնդեն, ե երր, վերջապէս, հոգեսր շնորհներէ հեռուուկելի և կենցաղի մէջ սպառելէ ետքը լրենց կորովը և վհացնելէ հաքը իրենց փայլուն ընդունակութիւնները, այլ ևս գիրքական անկարողութեան շրջանին մէջ, կը խորհին Աստուածոյ և ազօթքի վրայ, իրերէ ինքնադաս և ինքնապարտ ապաշխարողները:

Եկեղեցւոյ կեանքին մէջ այս անկումը շահախողիր ազօթքի ուղիղ հետեւանքն է: Տէ՛ր, մեզի սորվեցուր թէ ի՛նչպէս պէտք է ազօթել: Այս ողին է որ պիտի բերէ հաւատացեալը հոգեսր կեանքին մէջ: Այնայի սորուած խմբուած Խորայէլացիններուն պէս ոսկի հորթ կը պաշտեն: Բայց անշահախունգիր ազօթքին մէջ տեղ չունի ոսկի հորթը, պէտք է փշրէ զայն, որպէս զի կարենաս հոգիով և ճշմարտութեամբ ազօթել Աստուածոյ, որ հոգի է (Յովին. Դ. 24):

Ամէնէն յառաջ խնդրեցէ ք Աստուածոյ թագաւորութիւնը և միւս բոլոր բաները աստատօքն պիտի ունենաք:

Բ. Ե.



## ՊԱՏՄԱԿԱՆ

ՄԵԼԻՏԻՆԵՑԻ ՀԱՅԵՐ  
ԵՒԹԻՄԻՈՍԻ ՎԱՆՔԻՆ ՄԵԶ

1. — Առ էր Եւրիմիոս.

Մեր նախընթաց յօդուածներուն միոյն մէջ հարեւնացի կերպով զրած էինք Մելիտինեցի Եւթիմիոսի մասին (Սիսն. 1928. էջ 237), այս անգամ կը փափաքինք պատմական տեղեկութիւններ տալ այն հայերու մասին որ կ'ապրէին երտուազէմի մօս զանուած Եւթիմիոսի վանքին մէջ։ Բայց նախքան զայտ պէտք է զիտնալ Եւթիմիոսի ինքնութիւնը ու անոր համարկած վանքին պատմութիւնը։ Մանրամասնութիւնները զանց պիտի ընկնք։ Կիւրեղ Ակիւթուպունցին արդէն զրի առած է զանոնք։

Այդ մեծ անտառատականը 377ին ծնած է Մելիտինէի մէջ, ազնուական ծնողքէ մը. ան պարզեն էր Հայկազն Պողիկոսի վկայարանին մէջ աեղի ունեցած սրտառուչ ուժուաւորութեան մը, որուն համաձայն, մանուկը փոքր հասակին յանձնուեցաւ Մելիտինէի և պիտիովս Օտքէի, որ խնամեց և պաշտպանեց զանիկա, մինչև որ աւարտեց իր ուսումը։ Պատանին Եթիմիոս ընդունուեցաւ և պիտիովս արանին կից ընծայարանին մէջ։ Նոյն զարու սովորութեան համաձայն, ամէն գտաւուի և պիտիովս իր մօս կը պահէր ընծայարան մը աշակերտելոց ուսման և կրթութեան համար։ Օտքէ մէկն էր ա'յն եպիսկոպոսներէն, որ զիտէին յարդ ընծայէլ ուսման և կրօնական կրթութեանն. իր ընծայարանը ունէր լաւագոյն և օպտակար ծրագիր մը, ինչպէս յայտնի է պատմութենէն, Մելիտինէն վազուց քրիստոնէացած էր ու քրիստոնէական քաղաքակրթութեամբ կը պայծառանար. հայաշատ կեղրոն մըն էր. այնաէս որ և պիտիովս աշակերտելոց ուսման ընծայարանին մէջ, բացի յունաբէնէ կ'ուսուցանէն էր հայերէն լեզուն, քերականութենէ մինչև ձարտասանութիւն. հո՛ն կ'աւանդէին Աստուածարանութիւն և պարտաւորիչ էին ար-

տաքին զիտութիւններն։ Եւթիմիոս հասակաւ և իմաստութեամբ կը զարգանար ու իր աշակերտակիցներուն մէջ ան տուարկայ կ'ըլլար հիացման։ Նոյն ժամանակի նշանառ Մելիտինեցի երկու ուսուցիչներ, Ալրակիոս և Միղոնիոս, մասնաւոր խնամքով մը կը հոկիին Աստուածոյ նույիրեալ պատանին զասախարակութեան վրայ. անոնց շունչը կ'ուժաւորէր ուսունազին ամրողջ էսութիւնը։ Գարուն այդ մեծ հոգիները, որ յետոյ ճարտարութեամբ զարեցին Մելիտինէի և պիտիկապոսութեան զործերը, առհմիւրանները եղան այն պատրաստութեան, որով Եւթիմիոս կը կոչուէր հզօր գեր մը կատարելու և կեղանքին զարդիւր կը բանար իր այս կեանքին սկզբնաւորութիւնը կը բանար իր առջևը վաթսունեօթը տարիներու անապատական կեանքին արդիւնաւորութիւնը։ Հոււապէր զարդիւնը, զարդ կը կրէր ան. բգիսումն էր Ս. Պողիկոտոսի վկացին գամբարանէն. իր ծնողաց ուխտը և յիշատակը՝ նոյն սուրբին մատրան մէջ կը մզէին նույիրեալը յաճախակի երթալ հրուկելու Պողիկոտոսի զամբարանին մօտ. տարիներով ծառայեց հայկազն վկային, զանց չընկելով նաև ա'յն վանքերը, որ կը գրտնուէին Մելիտինէի գուրսը։ Բայց աղջական կոն այս պաշտօնները ու նույիրեալը կարծես արգելք կ'ըլլային Եւթիմիոսի բարձրագոյն առաքինութեանց նկրտումին և մարմայ ձնչողական միջոցներու զործագրութեանց. ուստի երիտասարդական իր ուժեղ և կայտառ վիճակովին մողուց իր սիրելի Մելիտինէն ու եկաւ հաստատուելու երուսաղէմի անապատին մէջ. — ան նոր թեակիսած էր քսան և ինն տարեկան հասակը, 405ին։

2. — Եւրիմիոսի վանիլ.

Եւթիմիոս Ս. Տեղերու մէջ իր ուխտը կատարելէ յետոյ, մեկնեցաւ Երուսաղէմի մօտերը գտնուած անապատականներուն քով։ Ամենէն հին անապատաները կը նըշկատուէին Փառան, Տուքա և Սուքա. ժամանակ մը Փառան մեաց և ուսունեօթ նոյն

կեանքի պահանջները ու տեղական սսլորութիւնները՝ հպատակեցաւ ճնշողական կենցաղի բոլոր կանոններու, իր հոգեոր կենցողավարութիւնը, որ իր հայրենիքին մէջ զմայլում յառաջ բերած էր, իր զինիթին կը բարձրանայ և իր համբաւը կը տարածուի Պաղեստինի ամէն կողմը. նոյն իսկ իրեն կը դիմն իրաքի խորիէն ելող արարներ, որոնց կը քարտզէ Աւետարանը, կ'աշխատի մեղմացնել անոնց բարքերը, կը խրատէ, կը յորդորէ և քրիստոնեայ հաւատացեալներ դարձնելով՝ կը միրատ զանոնք. Անոր ինդուն քաղցր էր և խնամքները հայրական. անոր անունին հմայքը մահաւանդ կը տարածուէց Երուսաղէմի սահմաններէն մինչև Միհենալ ծով, աւելի հեռու, մինչև Արարիոյ խորիը: Ակիւթուպուլսեցին բացայալորէն կը զրէ թէ Աքարիան կամ Խամայիլեան արար ցեղի մը քրիստոնէացումը կատարուած է Եւթիմիոսի ձեռքով: Նորակինք արարները միշտ կը փափաքին մեալ իրենց հոգեոր հօրը մօտ. այնպէս որ անոնց քաղմութիւնը խընդումում յառաջ կը բերէր այն վանքին մէջ ուր ինքը այն ատեն կը բնակի, ուստի որոշեց գրանաքաղաք մը հաստատել (Parambole) իր եկեղեցիով և անակներով. Հիմնարկեց եպիսկոպոսական աթոռ մը վրանաքաղաքին համար և եպիսկոպոս ձեռնադրել տուաւ Նորակինքներուն զլիսաւորը, որ կոչուեցաւ Պետրոս ևսու. որ յետոյ մասնակցեցաւ Եփեսոսի տիեզերական ժողովին: Վրանաքաղաքը մինչև 502 թուականը, ունիցաւ քրիստոնէական կեանք մը ընդունելով հոգեոր խնամքը Եւթիմիոսի ու անոր յաջորդներուն. սակայն յետոյ հարաւէն արշաւուզ բանակներուն յարձակումներն քանդեցին վրանաքաղաքը և ցրուեցին նոյն որար քրիստոնէաները այն սահմաններէն:

Եւթիմիոս վերջնականապէս հաստատուեցաւ Ասէլ. ան չուզեց վանք չինել. կը գոհանար պարզ աղօթարանով մը, ուր կարենար աղօթել և մտածականներ ունենալ. բայց երբ ահաւ որ աշակերտանը, ան ստիգուեցաւ լեցուի իր բնակարանը, ան ստիգուեցաւ խրճիթներ շինել տալ. միհնոյն ժամանակ ունենալ եկեղեցի մը, որուն նաւակատիքը կատարեց Երուսաղէմի եղիսակոսը: Զէ կարելի այս հակիճ տողե-

րուն մէջ պատկերացնել այս մեծ անապատականին արդիւնաւոր կեանքը ինչպէս նաև զործունէութիւնը անօր հասցուցած բազմաթիւ աշակերտներուն, որ Պաղեստինան քրիստոնէութեան առաջնորդող ոյժիքը հանդիսացան. այդ մասին Սկիւթուուպուլսեցին կը մնայ միշտ կենդանի նըրկարիչը Երուսաղէմի Անապատին, մասնաւորապէս եւթիմիոսի հիմնարկան հառատուութեան Մէծ Անապատականը ալեւորիալ տարիներու պաղալից արդիւնքով 473ին կը գախճանի՛ շրջապատռւած իր աշակերտներէն և կը թագուի վանքին մէջ, իր զիրեկմանը կը գտնոնայ մշտական ուխտատեղի մը, ուս հասարակ բոլոր ազգաց:

Եւթիմիոսի մահուանէն հօթը տարի վերջը, 480ին, վանքի սարկաւողներէն մին, Փիտու, խորհրդաւոր տեսիլքի մը ազգեցութեամբ, մհամանձ կառուցուածքներով կը չլնցնէ վանքը Սահէլի մէջ, որ այժմ կը կոչուի ենն կլ-Անմար. սարկաւոցին կ'աշակիցի Երուսաղէմի օրուան պատրիարքը: Խան էլ-Ահմար Երուսաղէմէն տանիներկու մզան հեռի կը գտնուէր, Աքաղաքին դէպի Երիքով տանող արդի ճանապարհին հարաւ և նէպի Մուսայի ուխտաւորական ճանապարհին մօտ: Սարկաւոցը տեղուոյն հին և նոր բոլոր չէնքերը բարձր պարուզով մը կը շրջապատէ. այնպէս որ վանքին չէնքերը հեռուէն կ'իհրենային ձուածն (ellipsis) զիրքով. ինչպէս կը նկարագրէ Սկիւթուուպուլսեցին: Այս վիճակին մէջ տեսած էր նաև ուսւազզի Դանիէլ կրօնաւորը ԺԷ. գարուն (106), ահա իր խօսքերը. «Մար-Սարայի վանքին արեւէքը, ըրան մը ետեք, տասն մզոն հեռի կը գտնուի Ս. Եւթիմիոսի վանքը...» Ան շինուած է հովիտի մը մէջ. բաւական հեռուէն շրջապատռւած կը տեսնուի քարէ լիսներէ և եկեղեցին շինուած էր բարձր տեղի մը վրայո:

Չուածեի առանցքին հիւսիսային ծայրը Փիտոս սարկաւորը շինել տուաւ աշտարակ մը, իբր միջնարերդ և ամրութիւն բոլոր անապատին. նոյն աշտարակին տակը կը գտնուէր վանքին դուռը. հասարակաց զերկմանատունն ալ վանքին և աշտարակին մէջ տեղն էր:

Շէնքերու ամբողջութիւնը կ'երենար բերդի մը տեսքով. հետագայ զարերը ար-

դարացուցին պաշտպանողական այս միա-  
ջոցները, երբ թալապիտները յարձակեցան  
վանքին այս միջնաբերդին վրայ՝ Վանքին  
ու Նկեղեցին այս շինութիւնները երեք  
տարիէն աւարտեցան, երուսաղէմի Մար-  
տիրոս պատրիարքը հանգիստոր կերպով  
կատարեց նաւահատիքը և փիտոսն ալ կոչ-  
ուեցաւ Տօրայի (ծովեղերեայ քաղաք Պա-  
ղեստինի) եպիսկոպոսութեան: Նոր վանքը  
ըլուրի մը վրայ շինուած՝ կը ժամէկ սպիտակ  
քարերով չքնաղ զարդարանքովը. զրան  
աշտարակը հապատօրէն՝ իրա տիրապետող  
դաշտին. ամէն կողմէն կ'երենար. Ակիւ-  
թուպալսեցին, որ շատ տարիներ Սահէլի  
այս վանքին մէջ տպած էր, շատ գեղե-  
ցիկ կերպով կը նկարագրէ և կը նկատէ  
զայն միայնութեան մայտը: Փիտոսի այս  
վերաշնութիւնը կը մնայ մինչև Ժ. դար,  
իսկ ըստ Փոկասի և վանական Եպիփանի  
մինչեւ ԺԲ. դար. յիտոյ Կ'սկսի քանդու-  
մը. հարաւէն եկող ոյժերը տակաւ առ  
տակաւ աւերակոցտի մը կը վերածն այս  
բերդանման հաստատութիւնը և գարերէ ի  
վեր Խան Էլ-Անմարի աւերակները միայն  
կ'երեացին: Palestine Exploration Fund ան-  
ռամբ հանգէտին 1928 Հոկտեմբերի թիւէն  
կ'իմանանք թէ երուսաղէմի Բրիտանիոյ  
հաստատական վարժարանին համար տար-  
ոյս Յուլիսէն սկսեալ պիտումներ կատար-  
ուած են Խան Էլ-Անմարի մէջ. երեք շա-  
բաթուան ընթացքին նոյն աւերակներէն  
գտնուած են վանքին Նկեղեցին ու անոր  
հրապարակը ըլջակայ մասերով: Խիստ հե-  
տաքրքրական է նաև Մհճն Եւթիմոսի  
գերեցմանին դիւտը: Պեղումները տակա-  
ւին չեն աւարտած:

### 3. — Հայերը Եւրիմիոսի վանին մէջ.

Եւթիմիոսի համբաւը հետզհետէ տա-  
րածուեցաւ երուսաղէմի Անապատամին մէջ  
և ըլջականները. ինչպէս զրեցինք, անոր  
անունը հմայք մը եղաւ և բաղմաթիւ ա-  
շակերտներ սկսան դիմել զէպի Սահէլ-  
մասնաւորապէս բարձր գտակարգէ երի-  
տասարդներ՝ հոգեւոր կեանքի և կրօնական  
ուսման փափաքողներ կը դիմէին անոր-  
կապազովիայէն և Արարիոյ խորերէն ե-  
կող աշակերտները Մեծ Անապատականին

լուրջ կրթութեան չնորհիւ տիրացան բարձր  
գիրքերու, ոմանք բազմեցան երուսաղէմի  
ու Անտիոքի պատրիարքական տթուները.  
այլք Պաղեստինի եպիսկոպոսութիւններուն  
զարգերը եղան. Ս. Երկրի քրիստոնէու-  
թիւնը ա՛ւ աւելի ծաղկեցաւ չնորհիւ Եւ-  
թիմիոսի աշակերտաց համեղազին ջանքե-  
րուն:

Նոյն աշակերտներուն մէջ մէծ տեղ մը  
կը զրաւէին Հայերը: Եւթիմիոսի անունը  
սիրելի էր Մելիտինէցի հայերուն. անոր  
հոգեւոր զործանէւութեան արդիւնքները  
առաջին անգամ տեսնուեցան հայկացն Ա.  
Պաղիկասոսի գամբարանին շուրջը. ան հո՛ն  
ստացած էր Աստուծոյ հոգիին նիրշնչումը.  
հայ նահատակին գերեզմանէն արձագան-  
գող ձայնը ծնունդ տուած էր այդ մէծ Ա-  
նապատականին, որուն անունը երկար ժա-  
մանակ պաշտումի տեղ մը ունէր բոլոր  
Մելիտինէցիներուն սրտին մէջ: Անոր ու-  
սուցչներէն մին Սիրոնիոս հայ մ'էր, ուս-  
եալ և բարձր իմացականութեան տէր, որ  
կարողացաւ երկար սարիներ վարել Մե-  
լիտինէի ընծայարանը և եպիսկոպոսու-  
թիւնը: Ուսուցչին և աշակերտին մէջ կա-  
նութիւն զոյցած սէրը ներշնչած էր ու-  
սուցչին գոյ անապատին խորը ու տեսնել  
փառքը իր աշակերտին, որ այլ ևս կը  
նկատուէր երփներանդ և հստաւէտ ծաղիկ  
մը: Անապատի հոգեւոր բուրստանին մէջ:  
430ին Սիրոնիոս Մելիտինէցին այցե-  
լութեան կուգար Սահէլ, Եւթիմիոսի մօտ.  
ան կը տեսնէր Անապատականին մէծ յա-  
ջողութիւնները, թէկ վերջինս կը ջանար  
ծածկել զայնս իր համեստութեան պատ-  
մուճանին տակ: Քիչ ժամանակ յիտոյ,  
Մելիտինէին ժամանեցին Սիրոնիոսի կղ-  
րօրոդիները, երեք համարին եղբայրներ,  
Անկանու, Անդրկաս և Գայիանոս, որոնք  
անտարակոյս իրենց հօրեղոր աշակերտած  
էին Մելիտինէի ընծայարանին մէջ և ու-  
սուծ էին այն ուսումները, զոր արդէն Եւ-  
թիմիոս ստացած էր նոյն զպրոցին մէջ:  
Հայրենակցութեան կը միանար համանման  
ուսման մը եղբայրակցութիւնը. այդ պատ-  
ճառաւ մէծ անապատականին սէրն ու զո-  
րովը աւելի օգտակար պիտի ըլլացին հա-  
յոցզի նորեկ Մելիտինէցիներուն նկատ-  
մար: Այս երեք եղբայրներուն անզրանի-  
կը Յամիկայի (ծովեղերեայ քաղաք Յուղ-

պէի և Գաղպայի մէջ տեղ) հպիսկոպոս կը ձեռնազգրուի, երկու տարի սարկաւագ մընալէ յետոյ. կրտսերը՝ Գայդանոս կը զըրաւէ Արքորիոյ մէջ, Մատապայի հպիսկոպոսական աթոռը. իսկ երկորդ եղբայրը՝ Անգրէան՝ վաճառայր կը նշանակուի Երաւառդէմի Ս. Մինստ վկային մատրան. ինչպիս կը հաւասարէ Ալիսի թուապուսկին. երեք եղբայրներուն պաշտօնն ու զիրքը շատ կարեոր էին. մանաւանդ հայազգի Անգրէան կրտսերին Ս. Մինասի մատրան վաճառայր պատուացութիւնը է. գարսւ կիսուն, կ'ապացուցանէ Հայոց Ս. Մինստ մատրան զոյսթիւնը Ս. Յակոբի եկեղեցւոյն մէջ, որը կը մնայ ան մինչեւ ցայսօր, իր ճարտարապետական հնամենի կառուցուածով. ուրիմ արժանի է զիտել թէ որ թուականէն կ'սկսի Ս. Յակոբի ուխտին յարակից Ս. Գլխազգին և Ս. Մինասի գամբարանաց յիշտառիկ. Եւթիմիսոփ վանքին մէջ հայ ուսուցի մը և երեք հայազգի եղբայրներուն ներկայութիւնը չէ միայն որ մեզ խանդապութիւն կը պատճառէ. հոն տեղի ունեցած է նաև ոչ նուուզ պատճառն. իրոզութիւն մը, որ կընայ նկատուիլ ազգային վառք մը կամ պարծանք մը: Հինգերորդ գարու կիսուն Մելիտինէցի չորս հարիւր ուխտաւոր Հայեր կ'այցելեն Երուսալէմի Ս. Տեղերը. կը յիւն Մելիտինէցի իրենց Հայունակիցը ու կ'իջնեն Յորդանան. այս ճամբարդները Երիքովի ճամբուն վրայ եւան էլ-Ահմարէն կը տեսնուին 8-10 քիլոմէտր հեռաւորութեամբ. անոնք ուղիղ կ'երթային Սահէլ տեսնելու իրենց հայրենակիցը. Եւթիմիսոփ հեռուէն կը տեսնէր հայ ուխտաւորներու կ'ըսէր վանուց մատակարարին որպէսզի եկողներուն համար ուտելիք պատրաստէ, մատակարարը կը պատասխանէ. Հայ'յր, հոգիւ տասն անձերու ուտելիք ունիմ, ինչպէս կրնամ այսքան բազմութեան հաց պատրաստէ. Եւթիմիսոփ մարգարէական ոպեով մը լեցուած կ'ըսէ անոր. զհա՛, ինչպէս քեզ հրամայեցի. վասպի Ս. Հոգին ըսած է, կերին ամենինամ և յաղցան. մատակարարը զնաց այն փոքր մառանը, որ քանի մը հացեր կային, և ան չկրցաւ զուռը բանալ. աստուածային օրհնութիւնը հացով լեցուցած էր մառանը. քանի մը վանականներու օգնութեամբ մատակարարը զուռը բացաւ և հացերը զուրս թափե-

ցան մառանէն: Միենայն օրհնութիւնը տարածուած էր զինիին և իւզին վրայ: Աւխաւառը հայերը կերան և կշացան, և երեք ամիս անկարելի եղաւ մառանին գուռը գոյցէ: Մատակարարը Եւթիմիսոփ ոտքը ինկաւ և ներզոտ թիւն խնդրեց. Սուրբը ըսաւ անոր. օջաւակս, այն որ օրհնութեանց մէջ կը ցանէ, նմանաւպէս օրհնութեանց մէջ կը հնձէր: Մելիտինէցի հայոց այս ուխտաւորութիւնը անտարակոյս այս առաջին անգամը չէր. և ոչ ալ վերջնը: Ս. Քաջաքին մէջ հիմնուած Ս. Պողիկառոսի գեղաչուք դամբարանը ու դարձեալ Մելիտինէցի մէծ անապատականին վանքը հայ քրիստոնէութեան նախնական զարերան հայ ուխտաւորութեան համար միսիթարութեան և հոգեոր զուարթութեան կեղուններ էին. մանաւանդ որ ասսչինը հայկական հաստատութիւն մըն էր, և երկրորդը, թէև օտար վանք մը, բայց կը պարւանակէր իր մէջ սուրբ հաւատքին ու կը քննաւորութեան ծառայող բարձր իմացականութեամբ օժտուած հայ եկեղեցականներ:

Այս յօդուածին խմբազրութեան առթիւ օգտուած ենք Հ. Fr. Raymond Genierի Vie de Saint Euthyme Le Grand (377-473) գիրքէն:

### ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱԽՆԱԽՆԻ



### Ի՞նչ է ՄԱՀ

Տոյերու է ուռուն,  
Փրում մ' է ծաղկանիման.  
Վախնան է տանշանիմ, ո'ն,  
Աւելն է ցարդէն յետոյ.  
Թիրախն է տենչանիմ միտ,  
Արդունին ետք՝ ճրպիտ.  
Հռամետն վերը՝ յարձն է ան.  
Ցայցն յետին ձերպատման.  
Հաւախն մ' է սիրելեաց.  
Ցախեանն է ու Ասունած:

Ա. Ճիւկո

## ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

Գ Ո Ռ Ո Ս Գ Ն Ա Ց Ա Յ Ծ

Ընկողմանած . կր Բոսս խոհեց ու նըկուն .  
Ան աժաման՝ կր կային մեջ օրեւ ի բուն .  
Յարցակով ետք իր մասինն ուր ու կր .  
Արդիւնալից գրիւներուն յով կը նիւնիր .

Արեւն առան կուսան ցորեն ու զարի .  
Հարուս կր ձերն , բայց մեսն ունիր արդարի .  
Իր շաղացին շուրը չունիր տիրու մը զիշ ,  
Զիկար դրդոյիս իր դարձնցի կրային մեջ .

Արձար մօռուն կր զերդ ստուակ մ'ապրիլի .  
Իր բարցը բնաւ չեր ոիշ , ո'չ ալ խորշելի ,  
Զի կը տեսնէր իմն հասկասան տոշիկ և 'նիշ ,  
Կ'ըսէր , Դիտամբ զետինն հասկեր բափեցիք .

Այս մարդոց շեղ ճամբաներ կը բայեր .  
Ճերմակ կըսան անրիծ բարին կը վայիր .  
Ի՞ ապամանու կողմն իր թերի մեծ մասին  
Պարկերն իրեւն աղբիւրներ միշ կը հոսին .

Բարի տանիքը հաւատարիմ ազգական .  
Առասածնեն՝ այլ տնիսնող իր սակայն .  
Քան զեղեցիկ երիտասարդ մ'առելի  
Մնձ ձերունին կը բուիր կանանց համելի .

Իր ճախմական ակին դարձող ձեր մ'աղոյ  
Յեղյաղուկին կ'անցնի յաներ օրերու .  
Երիտասարդը բոց ունի այլին մեջ ,  
Բայց ձերին աչն ալ կ'ունենայ շոյս մ'ամշից .

Ենքն այն զիշեր կը հանգչեր մօ՛սք պիստիք  
Երկանեներուն՝ որ փատակներ են իսրծեն ,  
Հընձողներն ալ մուր չուկեր ինն կ'առնենն յուն .  
Զին առնեներն այսպէս կր կոսմիք մարցուն .

Պատառո մը կ'իշխակ հրեւայ ցեղիրուն .  
Երկիրն , ուր մարդ կը բախառէր վաշկառուն  
Հըսկաներու ունանենեն վըրդովուուած ,  
Զըրհեղեղին տակաթին բով կր ու բաց .

Ենչպէս Յակորն , իիչպէս Յուղիրն , այնզունակ  
Սաղարի վրայ պատկած կր ձերն այլը փակ . . .  
Բայց արդ զըմիտն վերև երազ մ'իշաւ ցած  
Երկին դրունին՝ որ թերամա կր մնացած :

Երազն այս կր . Բոսս ժամա իր պորտքն  
Բուսնող կազինին որ երկին մօս իր արդին .  
Ծըրդայի պէս ցեղ մը ամէկ կ'եղիր վեր , լինր :  
Մրժայ մ'կ'երգիր փառն , վերն աստուած մը կ'մնո-

Հոգույն ձայնով կը մրմբնքր ձերունին .  
«Ի՞նչպէս կ'ըլլայ այդ ինձնով , չէ՞ ամննարին .  
Տարիներու բիւը եղած է ուրսուն ,  
Ոչ կին ունին , ոչ ալ զաւակ սիրառուն .

«Շատոնց արդին՝ ամ որ ինձ միտ կը ննչէր .  
Թողուց խչին , յուկը բնտրելու համար , Skr .  
Եւ իրառու միտ կըս կ'ապրին ողիմած ,  
Ամ կիս մը ողչ , ևս ինչս ալ կիս մը մեռած :

«Ճեղ մը ինձնեկ ճնիք , շեմ հաւտար ևս սառ .  
Կարելի՞ և որ ունենամ սկրուն նոր .  
Երիտասարդն ունի օրեր սպանապի ,  
Դիշերէկ տիւէ յադրամակ՝ մը կը ճնիք :

«Բայց կը դոդաց ծերը ցուրտին՝ պէս ցրկույն .  
Այրի՝ մեմիկ եմ , վրա իշեր է իրկունն ,  
Հողին , ո'վ Skr , կը հակի դեկ ի դամբան  
Չուրին հակող ծարաւ եզի մը նըման :

Աս կը խօսիր երազին մեջ արտակաց ,  
Բընարաբակ աչքն Աստուծոյ դարձուցած .  
Զըզար մայրին՝ քէ կինայ վարդ մ'իր ասորուն ,  
Ամ ալ չըզզաց՝ քէ կին մը կար ոսինն մօս :

Երբ կը մրափեր , Մովաբացի կին մը՝ Հոուր՝  
Իր ոսինն տակ կր ընկողմնած ո'չ անփոյք ,  
Այլ կ'ըսպասիր ճառապայրի մ'անձանօր՝  
Երբ զարդումի ճաճանչէր յոյս անալոս :

Զիր զիշեր ծերն՝ քէ կին մը կար հոնի իր յին ,  
Հոուրն ալ անզի՞ս կր Աստուծոյ խորնուրդին .  
Երշի խորձեր կ'արձակն բոյր մ'հնտեւան ,  
Յայզի փըմունին ալ կ'օրօրէն Պաղպաղան :

Հարամանեկան կր մուրը , վեհ ու շըմեղ .  
Հեկշամիներ զուդ կը բուէկին այժմ սին տեղ ,  
Զի զիշերին մեջ կը դիսուէր վար ու վեր  
Կազոյս բանի մ'ամցին՝ որ թեփ կը հնամիր :

Բոռն յնասած՝ կը խառներ շումէն իր լամշին  
Մամոնն առանդ առուածի խուզ կարկաշին.  
Բնութքան բաղցրիկ առիսներն մեկն էր, ուր  
Շուշան ծաղկի կ'ունենամ դաշ ու բըլուր:

Հոռոր կը խոկար, կը ժակ Բոռն, աւ էր  
Հօփին բոնդոր կը հնչէր դահնապէլս. լիսն,  
Բարձրիկ կ'իշներ բարւոյն վայելին. այն ծանի էր  
Ուր շոր խըմն կ'երան հանդրտ առիւծնն.  
Թարգմ. Ե. Ե. Պ.

Խաղաղ էր Ուր, անդորր էր և Յերիմոր.  
Կը կիտուածն աստղերն երկնի խորը մոր.  
Նորը՝ շինչ մահիմը կը շորայ ճըսնին  
Ծարիներուն մէջ. ու Հոռոր կ'ըսկը իւրովին:

Անշարժ, յոդին տակն իր աշխը յառած.  
«Անիւրց ամրուած ո՞ր հընձնողը, ո՞ր ասուածն,  
Անհնո՞ց զացած անհն բողած էր մեկոյի  
Սյոյ աստղերու արժին մանզաւ զը ուկի»:  
Վ. Հիմիկ

### Ա Յ Ա Ն Ե Ա Ս Ժ Ա Վ Ա Կ Ա Ր

Ուրիսն իիչ դուծ ամիսն շանին և տաղուկի փոխարքն.  
Աւույ հոգեր կը թցընեն օրենին.  
Մանեց վունածն անսպորուն կը հարած մեզ ասսիկ,  
Մեզ կը բշշէ, մեզ կը լափէ. ու կ'անցնի պան օցանաւ....

«Դարձ երամ պիտի ժանել, վաղմ, այն հիւանդն իր տան մէջ.  
Վաղը, ովու նոր բացուած զիրքն այս՝ պիտի նորին առնելու ձես.  
Վաղը, շան պիտի, հոգիս, քի ես թու ուր կը տանիմ.  
Վաղը արդար եւ զօրաւոր պիտի ըլլում.... ոչ այսօր»:

Այսօր, սակայն, ինչ զրգանիներ, ինչ երբոգնաց, ինչ այցեր.  
Ու մեր քիջի բաժանմենուն շուշը ինչպէս կը վկասայ  
Անկարեկիր պարը ամրոց, ախ, մակարոց պարտելուն.

Այսպէս անզործ կը մնան եւ սիրը եւ խորհուրդն եւ զիրքն.  
Ու մինչ մարդիկ իւրա կ'ուտեն բաշկրտելով կանիներնին,  
Բուն ճշմարին պարքն բանուերին մէջ կ'ըսպասէ, հոն, կամին:

Գանիք

Ա Ի Ի Լ Ի Բ Բ Ր Ի Ւ Տ Ա Մ  
Թրգմ. Թ. Ե. Պ.

### Ա Յ Ա Ն Ե Ա Ս Ժ Ա Վ Ա Կ Ա Ր

Սիրս է բարի. չեմ ցանկար ոչ մեկ անձին ոչ մեկ յարի.  
Բայց ուրիշին մուրած եզն կ'ուզեմ բաժինըս առնել.  
Ու, համառուկ բաղցը բարին, կը փախարի վեցապէս  
Ու մըրտակը կոտազանիս արազունն իիչ մը ձիս:

Արյար եմ ես. ու կ'զգամ քի սայս մ'կ ինձ հաւասար.  
Եւ սակայն, մինչ նախակիս մը կը նետեմ այդ մարդուն,  
Կ'երամ բազմիլ կոչունին մէջ, զոր յանայակը հոյր մ'երբեմ  
Է պատրասեր, մեծ բանելով, իմ սակազ զուարանին:

Ուղղամիս եմ. իմ բասպուածըս չեմ պարտի ոչ ոչի.  
Բայց խմբ չի հաց այս ու իմ հասկերու մէջ կը խըշայ.  
Ժառանգորդ յոյն՝ մեռեմեռով աղբւրւած մնծ դաշերու:

Զիս զիրցընդ այս անդարցուն կոտորածին մէջ, այսպէս,  
Բնութքենին նըշանարուած, կը քննամամ՝ կը ծաղկին,  
Ճիւտի մը տախնարու և անմեղուկ ձաղին պէտ:

Գանիք

Ա Ի Ի Լ Ի Բ Բ Ր Ի Ւ Տ Ա Մ  
Թրգմ. Թ. Ե. Պ.



## ՄԱՆԴԱԿՈՒՆԻՒԻ ՀԱՐԵՐՈՒՆ ՄԵԿ ՆՈՐ ԶԵՌԱԳԻՐԸ

(Յար. ՍԻԹԻ, Թիւ 10-11. 312 էջ)

### Տալագիրը

### Չեռագիրը

<p>Էջ 166 տ. 16-17 փութա ի սուրբ սեղանն հոգեւոր ...զի միւ...մերժեցիս</p> <p>» — » 30 լուսաւորէ հոգւովն մերձաւորու- թեամբ</p> <p>» — » 32 գասն խոճիւն մերձենալոյ</p> <p>» — » 38 զատապարտեալ ելանէ</p> <p>» 167 » 9 հոս ինչ զշարեաց հարկանէր</p> <p>» — » 12 զեռաթաթաթիս</p> <p>» — » 17 և որ քան զայս անօրէնութիւնս յանդգնեալ յանդգնեցի</p> <p>» — » 19 առ Աստուած աղաչէ</p> <p>» — » 21 աղէ ի միտ առ...</p> <p>» — » 28 զի երկոցունցն մի սրբութիւն է արժանաւոր լինել</p> <p>» — » 32-33 և ոչ ի ներքս կարոյ, ոչ աղօթից և ոչ հազորդութեան</p> <p>» — » 4 հարեալքն խոճիւ</p> <p>» — » 20 ի հուր հալիցի</p> <p>» — » 22 թշնամանեաց</p> <p>» — » 23-24 մի' իրեւ զզինի համարիցիս և տեսանիցես. զի ոչ տեսանելի է ահաւորութիւն սուրբ խորհրդոյն. այլ իմանալի զօրութիւնս.</p> <p>» — » 25 ի խորհուրդն և ի մկրտութիւնն</p> <p>» 168 » 26-27 ըստ Քեսանէր. այլ աստուա- ծային բանին հաւատամք, որ ա- սէն, թէ Այս է մարմին իմ և ա- րիւն.</p> <p>» — » 34-35 արդ որ այսպիսի հաւատով ոչ հո- ւատայ, և զմարմին Որդուոյն Աս- տուծոյ ոչ իմանայ, հետի է . . .</p> <p>» 169 » 4-7 մի ոք ի նոր թերահաւատութեամբ մերձեցի, մի' ոք թուլութեամբ յարեցի այլ հաւատացեալ ճշմա- րիւն թէ ի մեծ ահեղ խորհրդին երկինք են եկեղեցին . . .</p>	<p>փութա' ի սուրբ սեղանն գասն հո- գեոր հացին . . . զի միւ . . . զրիզես- ցիս.</p> <p>լուսաւորէ զհոգին մերձաւորու- թեամբ</p> <p>գասն խոճի(*) մերձենալոյ</p> <p>զատապարտ ելանիս</p> <p>հոս ինչ չար ի քէն հարկանէր գայուաթաթաթիս</p> <p>և ո՞ր քան զայս անօրէն յանդգն- նակոյն կայցէ.</p> <p>զԱստուած աղաչեցին</p> <p>այլ ի միտ առ . . .</p> <p>զի երկոցունցն մի սրբութիւն ար- ժանացուցանէ</p> <p>ոչ իներքս կարոյ, [ոչ] աղօթիցն, և ոչ հազորդութեան</p> <p>հարեալքն խոճիւ մտաց</p> <p>ի հուր մերձենայցէ</p> <p>արհամարհեաց</p> <p>և մի' իրեւ զզինի նկատեցես. զի ոչ տեսանելի է ահաւոր խորհրդոյն զօրութիւն, այլ իմանալի.</p> <p>ի խորհուրդն և ի մկրտութեամբն, [այլ] իմանալի.</p> <p>Ըստ Քեսանէր, ԱՅԼ ՀԱՐԻՒՆ է ՄԲԻՒԶ. ՀԱՅ ՏԵՍԱՆԵՄԲ(*), այլ աստուածային բանին հաւատամք որ ասէն, թէ Այս է մարմին իմ և արիւն.</p> <p>և ոք այսպիսի հաւատովք ոչ ի- մանան, և ի մարմին Աստուծոյ ոչ հաւատան, հետի են . . .</p> <p>մի' ոք թերահաւատութեամբ մա- րիցէ, մի' ոք թուլութեամբ յա- րիցէ այլ հաւատով ճշմարիս ի մեծ և յահագին խորհուրդն: Քանզի երկինք իսկ են եկեղեցին . . .</p>
---	---

(\*) Քիմագրուած բառերը, ինչպէս կը աեսեռէի, կը պականին Մանգաւունիի ճառերուն երկա-  
բագիր օրինակին մէջ, ուստի «Պատարագամատուցք» գիրքին թէ՝ Հեղինակը (Հ. Յ. Գալթըրնեան)  
և թէ՝ Հրատարակիչը (Հ. Յ. Տաշիան) անհանօթ ըլլալով սոյն քանիաւած տողերուն՝ յարանի խարդա-  
խութիւն մը վերագրած են ընդօրինակողին: Այս մասին տեսնել մեր գրածը՝ քիչ յետոյ:

- » — » 31 վլան Քրիստոսի կերակրիք  
» — » 32 և պիղծ վարիւք անարժանիցն  
չարչարէք :
- » — » 35-36 ոչ հերկահար ես ժողովրդեանդ ,  
և ոչ արտօննձ և կասազ
- » — » 38-39 այս է զործ քահանայութեան , և  
միշտ հարկ հանապազ :
- » 170 » 8-9 չարաչար ախտիւք և զառնու-  
թեամբ հիւանդութեանց
- » — » 19 ցամունք ի հիւթոց
- » — » 27-28 սուրբ զմիամ միայն պահնա , և  
մի՛ ինչ առարո յերկարածիզս .
- » 171 » շի՞նչ օգուտ է լուանաչն յորժու-  
դարձեալ ցիստ լինիս . զի՞նչ օ-  
գուտ է շինելու
- » — » 8-9 մի օք հեռանաս ի դիւէ , և ապա  
նովին լիկէ հանապաղ :
- » — » 12 յորժամ վազիւն ի ձեռն նորա  
մատնիցիս
- վասն Քրիստոսի ընտրիք  
և զպիդն վարուք անարժանու-  
թեամբ չարդ կոյք :
- ոչ հերկահան(?) ևս ժողովրդեանդ ,  
և ոչ արտօննունձ .
- շառնէ այս բառէը :
- չարաչար ախտիւք հիւանդութեամբ  
և զան մահուամբ
- ցամունք յաւղոց
- զմիամ սուրբ միայն պատրաստեա ,  
և մի՛ աւրո(?) յերկարածիզս :
- Զի՞նչ օգուտ է ի լուանալոյ , յոր-  
ժում դարձեալ ցիստ լինիցիս , զի՞նչ  
օգուտ է ի շինելոյ :
- մի աւր հեռանալ ի դիւէ , և ապա  
լիկէ հանապազ . կառեցնէ . մի աւր  
քաղցր մեղու ճաշակիլ , և զի՞նի  
լիդի ճաշակիլ հանապազ :
- յորժամ առ վազիւն ի ձեռս նորա  
մատնիցիս

Հարությանի

Ե. Ե. Դ.

## ՑԱՏԿՈՒԱԾ ՏՈՂԵՐ

ՉԵՌԱԳԻՒՄՆԵՐԸ ՄԵջ

Սոյն մասնաւոր զրութեամբ կ'ուզենք  
անդրադառնուլ քիչ առաջ մեր կողմէ մատ-  
նանշուած Մանդակաւնան առզիրուն , ոչ  
թէ ծիսական անօգուտ վէճ մը յուղելու՝  
այլ միայն նկատի ունենալու համար Զե-  
ռապիրներու մէջ պատահող այն երեսիթ ,  
որ , ընդհանրապէս մարդկային անուշադ-  
րութենէ կամ աչքի խարկոնքէ ծաղում  
առած ըլլալով , տեղի կուտայ սակայն այլ  
ընդ այլոյ ևնթագրութիւններու : ՑԱՏԿՈՒԱԾ  
ՏՈՂԵՐու երեսիթն է ան , որուն կ'արծէ  
մատուր ըլլալ , սիալ հետեւ թիւններ չհա-  
նելու համար :

Արդ՝ եթէ Հ . Գաթըրճեանի ծանօթ ըլ-  
լար մեր Զեռագիրը՝ տարսելոյս չկայ որ իր  
հոյակապ «Պատարագամատույցք»ին 68 էջին  
ներքե պիտի չդնէր ընդարձակ դիտուու-  
թիւն մը , և անով Հայոց եկեղեցին մէջ  
զինիին հետ ցուր խառնիրու կարծեցաւ հին  
սովորութիւնը պիտի չուզէրէ՝ զէթ այս ան-

դամ՝ ապացուցուած իրողութիւն մը նը-  
կատել :

Երկաթագիր օրինակէն պակսող այն  
տողերը՝ որոնք մեր Զեռագրին շնորհիւ եւ-  
րեան կուգան՝ հիմնապէս կը վերականգ-  
նեն Մանդակունի Հայրապետին բնագիրն  
ու տեսութիւնը ի մասին Հազորդութեան  
խորհուրդին , և տեղ չի մնար միտումնա-  
ւոր միկնութիւններու : Հ . Գաթըրճեան ընդ-  
օրինակողին նենդամտութեանը կը վերա-  
գրէ յայտնի անուշազրութեան մը պա-  
րագան , ըստ որում՝ հաւանականարար  
առածայրի հանդիպող երկու ՏեսԱնելիթ-  
ներէն երկրորդին անցեր է երկաթագրին  
զրիչը . ահա այլուափ :—Բայց Հ . Գաթըր-  
ճեան կը սիրէ նենթազրի թէ ունդօրինակո-  
ղը հաց եւ զինին ջնջելով՝ կարծեր է որ այս-  
չափս բաւական ըլլայ՝ խօսքը մկրտութեան  
ջուրին հետ կապելու , և թէ՝ «ընդօրինա-  
կողին սա մերտորին բառին ընդմիջարկու-  
թիւնը շատ անյաջող և անյարիր եղած է» ,  
և այն : Վերջապէս կը բացագանչէ . «Արդ՝  
կ'ըսենք , ուստի՝ կը գտնէ յանկարծ սա  
մկրտորինը մեր ընդօրինակողը . ո՞վ չի  
տեսներ , ո՞վ չի չօշափեր հոս՝ Ընդմիջար-

կողին (interpolateur) կողմանէ անհերք և յանդուզն նենգութիւն մը ո<sup>(\*)</sup>: Դիտել կուտանք նաև որ՝ եթէ Հ. Գաթը բանական ուշացարութիւն ընծայած ըլլար Ռոկերերանի այն տողերուն՝ որոնց զրեթէ արձագանքն է Մանդակունին՝ պիտի կրնար զուշակել որ սխալ Ընդօրինակութեան և ո՛չ թէ նենցուրեան արզիւնք պէտք էր ըլլար այդ ամէնը: Կարգանքուր ուրիշն Ռոկերերանի այդ տողերը, «Այնպէս և ի խորհուրդն (Հազարգութեան) առնեմք, զի ոչ յայն որ առաջի կայ միայն նայիմք (ակնարկելով հացին և զինին), այլ զրան նորա ունիմք ի մտի... Եւ քանզի բանն առէ. Այս և հաւամին իմ, հաւանիմք և հաւատամք, զի ի մանալի աչօք տեսանեմք զայն... Նոյնպէս և ի մկրտութեանն և տեսանիլի չուրն զործի պարզեն, և իմանալիք ևն որ կատարին, ճնունդն և նորոգութիւնն ո (Մեկն. Մատթ. Գ. հատոր, էջ 107): Համեմատութեան արզիւնքը վճառեան է ինքնին: Բաց աստի Հ. Գաթը բանար կարդացած ըլլալ միը մի՞ զարու մեկնիչներէն Բարսեղ Մաշկեսրցի զարդարակետին համիմաստ սա տողերն ալ. «Զայս ի պատարազն առնեմք, զի բանն առէ, Այս է մարմին իմ՝ հաւատամք, և մտօք զայն տեսանեմք.... Նոյն եւ ի մկրտութիւնն լինի, ցրով զիմանալիսն ընդունիմք» (Մեկն. Մարկոս, էջ 28<sup>թ</sup>): Կասկած չիկայ ուրիշն որ մկրտւրեան չուրին զրայ է խօսքը երեք հեղինակներուն բամածին համաձայն, և ո՛չ թէ զինին հետ խառնուելիք չուրին: Պէտք կայ արգեօք վերտոնին կրկնելու թէ երկաթազիր օրինակին մէջ Ցակուած տղեր կան միայն, ո՛չ թէ կամաւոր նենցուրին մը:

Իսկ «Պատարագամատոյցքի բազմաշխատ հրատարակիչը, Ընդօրինակողին կողմէ անհերք և յանդուզն նենցուրիւն մը զործուած ըլլարն ընդունելով, կ'աւելցնէ. «Եւ այս անսովոր երեսիթ մը չէ»: Առոր իրքեւ նոր փաստ՝ մէջ կը բերէ եւսերիս Սազեֆսանգրացիի (իրը 350ին) գրուածքին կտոր մը, բնագրին հին թարգմանութեան (Եղար) զիմաց նորն ալ զնելով, և կը փութայ նշաւակել թարգմանչին նենցու-

(\*) Հ. Գաթը բանական իրքեւ interpolateur կը գատապարտէ երկաթազրին գրիչը: Մը՝ ո՛չ թէ տողերը աւելցուցած՝ այլ տողեր պականցուցած է ակամայ, ինչպէս տեսանք:

թիւնը սա հաւատատումով թէ ան ոյթն բնագրին՝ նոյնպէս զրաժակն յէս խառնելոյ և օրհնելոյ՝ ետ և առէ՝ խօսքին խառնել բառ ու չթարգմանելու համոր՝ խորհրդակատարութիւն կարեւող մասներու մասը՝ այն է բաժակին ամբողջ յիշատակութիւնը՝ զանց ըրեր ու անմիջապէս կցեր է տէրունական պատուէրի զայտարկի, առանց միա գնեներու որ Քրիստոսի զոհին մէջ միայն հացի նուրիագործումը զնելով՝ իր խարդախուրիւնն ինքնին կը մատնէ» և այլն: — Երուի մեզ ըսել՝ թէ տարօրինակ կը գտնանք այս բացարարութիւնը: Մեզի համար բանաւոր կը թուի ընդունիլ որ ի բոդրին մեզաց բառերու կրկնումէն կընայ յառաջ եկած ըլլալ շփոթութիւնն մը ո՛չ այնչափ թարգմանչին որչափ անմտադիր ընդօրինակողին կողմէ, քանի որ ձեռապիրը և զարու զբութիւնն մը չէ: Արդ՝ եթէ ընդօրինակողը խարդախուրիւնը ըսել էնչպէս կ'ենթազրուի, չէ՞ր կրնար միթէ զանց ընել միայն խառնել բառը, ու մեացածը մէջբերել համաձայն Աւելարանին: Եւ ո՞ր տղանդաւորը յանդգնած է երեք կամաւ չարագործել այդպիսի ոճրապարտ յապաւում մը...»:

Դիտել կուտանք նաև էտ մը՝ որ լուսարանութեան կը կարօտի: Եւսերիսսի նոյն բնագրին մէջ (Migne P. G. 86<sup>ր</sup>, էջ 916<sup>ր</sup>) կը կարգանք սա տողերը միայն. «Նոյնպէս զրաժակն ետ նոցա և առէ»: Մշ խառնել և ոչ խոկ օրինել բառերը կան հոն, և ուրիշ ո՞ր և է փոխանակ (variante) չէ՝ նշանակուած տեղուոյն վրայ: Մեզի անձանօթ կը մեաց ուրիշն այդ ընթիւխակումի ազբիւրը<sup>(\*)</sup>: Միայն թէ՝ այսպէս կամ այնպէս՝ իրաւունք կ'ունենանք ըսելու՝ որ հայ թարգմանչը իր առջեւ ունէր խորհրդակատարութեան նոյն տողերը, որոնց մէջ խառնել բառը զոյտութիւն չունելու բառ բնագրին: Այն տանին ո՛չ թարգմանչը և ո՛չ ալ մանաւանդ ընդօրինակողը պիտի չկրնանք այդպան ձանր ամբատանութեամբ մը զատապարտել, այլ միայն զոհերը նկատել՝ մին կոմ միւսոք՝ իրենց աչքի խարկանքին, վերապոյն արուած բացարարութիւններու

(\*) Migne ի իրքեւ միակ ազբիւր ձառապարծ է Անց. Մայի կողմէ առաջին անգամ յանուն Եւսերիսսի հրատարակուած այդ գրութիւնը կը ամբողջութեամբը:

համաձայն՝ ի գեղ է որ մենք աւ մեր կողմէ կիրարկենք, փոխ առնելով զիտնական վարդապետին խօսքը թէ եւ այս անսովոր երեսոյ մը չէ:

Այս', Յատկուած տղեկու այս սովորական երեսի կախում չունի խարդախներու յասի արուեստէն, ասոնք ընդհանրապէս շնչից շարկումներով կատարած են իրենց դեր պատմական կամ կրօնական գրուածներու մէջ, որու մասին հսու տեղը չէ որ խօսինք: Բաւու կան կը համարինք յիշեցնել անցողակի՞ թէ յայն և լատին կին ձեռագիրներու մէջ աւ, մէկէ աւելի անդամներով, զիտուած են նմանօրինակ թերաւթիւններ անխօրդգախ զանցառութեամբ մը միայն սովորած ընդօրինակողներու զըշին տուկ:

Աւելորդ ըսլար պահ մըն աւ անզրաւ զառնալ հսու Յովհաննու Աւելտորունին հայրէն թարգմանութեան մէջ աչքի զարնող այն թերագրութեան (haplographie), որով մեր թարգմանիչը սասում մը ընելով նոյն Աւելտորունի ժի զիտուն նէն գէպի 8 համարը տանող անցքին վրայ՝ մոցերէ է 7 ... զոր նուր իմ Ամ ի Թէն են. 8 Զի ԶԲԱՆԻՄ զոր նուր իմ բառերը թարգմանել, ապահովարա իրարու յաջորդող երկու ծննառակ բա (ԵՑԱՆԻՄ ինՉ)երու տաղինէն երկրորդին անցնելով: Պարագան նոյն կը մնայ վերի որինակներուն հետ, և թարգմանչին իրնանք վերագրել սոսկ անմտուղրութեան յանցանք մը, բայց ո՛չ երեք խարդախորին (\*):

Ե. Ե. Դ.

(\*) Այս Յատկուած սովուուն պատասխանատրուութիւնը թարգմանչին կը վերագրենք և ո՛չ ընդօրինակողներու, վասն զի յայն: առարի, լատաբն եայն բնագիրներուն մէջ կա՞ն այդ պաղերը, մինչդեռ մեր կին շեացիրներէն ո՛չ մէկին մէջ կը տեսնուին անմերք (չեմէ զեր ինչ խնդրից լիւառն 14 համարն աւ, (չեմէ զեր ինչ խնդրից լիւառն իմ՝ արարից զայնք) կը պակախ մեր թարգմանութեան մէջ, բայց որովհետ ան պարզէս կրկնումն է նախորդ համարին (13), և առորական բնագրին մէջ աւ դոյսութիւն չունի, ինքնին հասկնալի կ'ըլլոյ հայ թարգմանչին դեռը այդ մասին—2մասնաք բաւելու որ այդ պարագան համարները մեր ձաշցիք ընթերցուածներուն մէջ մուտ գտած են արդէն, նախամեծութեամբ մէջ մուտ գտած են արդէն, ինչպէս դիտել տուած է Զոհան վարդապետ, ինչպէս դիտել տուած է Զոհապետ իր Աստուածաշանչի հրատարակութեան մէջ:

## ՄԱՏԵՆԱԽՈՍԱԿԱՆ

**ԱՊՐԵԼ ԱՐԳՐԵՎՈՒ. ԳՈՒՐԵՎԻՆ. ԱՅԲՈՒ**  
ԲԱՅՆԻ ՀԱՅԵՐԵՆ ԾԱՆԱՍԻՐՈՒԹԵԱԿՈ. Տպար. Սրբաց Յակոբաց, Երևանից, 1928. Տ. 12  
Ճ. 1-72. գին 3 Ազ. Գում. [Հրատարակուած  
ի հասուն Յակոբայ Աօրգեան Կեսարացւոյ  
1819-1887]:

Դաշնակ Մրցագուի ուսուցական արտեսին ինքնամից պաշտպանելու մէկն է այս ԱՅԲՈՒԱՅՆԵՔ, դիտուած ու մեխարան ան հայերէն բանասիրութեան տեսակէն:

Հայերէն այրութիւն երեսն տղո Քերականներուն սկիզբը կը դույր մասնաւու շարուածնվ մը, զր օրինակ, զիւառը յիշած ըրբու համար, այսպէս:

ո թ գ դ ե զ է ը թ  
ժ է ի խ ձ կ հ ձ զ  
չ մ յ ն շ ո չ պ չ  
ո ո վ ո ր ց ւ փ ք

ու կը նույսոյնէ միտու թիւերուն 10ով բազմապահիներ յուազարքներ նաւուով մը, ա=1, մ=10,  
ճ=100, ո=1000, եւայնէ և ապիս ապացոյ է ու  
նայ զոյ նմ Քերականներուն առաջին կըեր բարանութեան դասավեհին կըեր կին:

Այսից զա, նմ մերսով հայերէն զիւերուն նրանին այր, ընթ, զիմ եւ, եւայն, և ոչ թէ ա, բր, զր, զու եւայն, նիսէկ ու մանաւարտանան դրուեսն անոնք փայտին նմն ննչինի ծեւեր, որոն նաւազաւ կին հայերէնն եւ լուգին կ'արդարացնին մասնաւոյսուն նույս ասերու ննչական առէկներ:

Գուշու պահ կը միտու թիւերին բարութիւն մը է, ուղինեւու կը բայսու նայ այր թէ զիմ զիմին ոչ միուն կըսու արածական ծագումը, յունաւուն այրութիւնն նմ նամեմտերով, այլ նաև մէկ մի զիրին կատարու կըեր նայերէն բառերու սուլզարանութեան մէս:

Այս զանապիցը կը բաժնուի եւկու ուսու մասերու. Ա. Մաս (էշ Դ—Ժ) կը բավանդակ զորին նապահակ եւ ուղղութիւնը բառաւոր նառաւարան մը, ու իջուարանակամ եւ սուլզարանական զիւութեանց վայ օս կու եւ օս յասակ ամփափում մը է, իսկ Բ. Մաս (էշ 1-72) այրութիւնը իշականիւ զիրին վայ բանասիրական դիտութիւններ:

Ամէնն նակիրն զիւիներէն իրեւ օրինակ յառաւ թիւն Ի. զիրին վայ նոյած դիտութիւններ:

## Փ

1. Թ զիրը թաւ բազմաւոյն մըն է, ինչպէս զիւենք, և իր ձայնական արժէքն է = ին կոմ մի: Բառ այսմ համազօր է յունաւուն նի (առանց թթուացման), և լատին կամ եւրոպական նի:

2. Մէկ երկու բառեր՝ յիտնագոյն ձեռագիրներու մէջ ոով զրուած կը տես-

նենք՝ փոխանակ դնի. զոր օր. ընդունուր, փխնկ. «Ընդհանուր»ի, անընրատ, փխնկ. «անընդհատով», ելն: Նկատի՛ առ սահպահական բառը՝ որ «սապահ» բառէն ածանցուած է, և զոր ուժնք սափական կը զըրին, որ ճիշգ չէ:

3. Թանի մը բառերու մէջ թ և դ զիրերը իրարու հետ փոխանակուած կը զանենք թ տառին եռեէն. զոր օր. քաղաքացիրը. չողոքորը=չողոքորդ. թակարը=թակարդ. սաղարը=սաղարդ. ելն (ՏԵ՛Ռ Դ զասին մէջ 2):

4. Թ զիրը ինչ ինչ բառերու մէջ թ և դ զիրերով փոխանակուած կ'իրեւի. զոր օր. զուարքանաւ=զուարձանաւ. յուուրի=ուուրձանուր. լոււրը=լոււրց: Համեմատէ յունարէն նըսմէը (յոգն. նըսմէ) հայրէն աջերմուկ» բառերուն հետ:

5. Յանարէնէ փոխ առնուած բառերու մէջ թ ք է Ընդհանրապէս, զոր օր. քէտրուն կամ բատրոն=նէտրօն. թէմ=նէմա. րիւմ (ուրց)=ննօս. բաֆօր=նչօրօչէ, որ կը նշանակէ. ասուածայն կամ նոյիրական բան մը տանի հանդիսավոր. ևայլն:

6. Տառապարձութեան մէջ, առանց բացառութեան, թ զիրը կը համապատասխանէ Թ=թի, ինչպէս ըսինք վերի 1:

Ինչպէս կ'եւեն այս օրինակէն, Գուեւան Մերազմին Այրուրէնէն զիհնական զուծ մըն է ծայրէ ի ծայր և նեսաբերախան ամէն կորէ:

Մերազմ պատցիր իւ ուսուցչական եւլուառենաւ փորձառուաքան դիմած է որ Հայերէն ինզուն, մասնաւուազու գրաբար, պիցինեւու համար ուսանողներուն, պէտ է հայերէն զիւեռ և հայերէն բառերու նեղուաբանական եւ սուլուրանական եւելոյբներուն զրածնէն անաց ուսուցչարիւնք: Գուեւան Մերազմ իւ նմանից յառաքարներ կը վերցան ոս խօսենավ: —«Տեսուն են փուծով ու առ հասարակ զասական նաւերէնի զուծ ու զանա ուսուցչամին հնանկայ անարքեր մնացաց առանցեներ մասնաւու հնախոյն նեւեւած են միշտ այն զանեռն, և առաջ զիսակցութիւնն ունեցած են պիցի գրաբար, ու, ուս կամ կանունի բանասիրական ուստանաւու առաւելայ զանալով մեր բարձագամ դպրոցներուն մէջ, պիցի կընայ առեջնեն իւ զոյլուան իւառաներ առանքարագրինք մօս, ուշափ այ նու լեզուի մը զարձական զեր տուած թլայ արդէն այս վերջնին. զասեգի կատերի չէ ուռանալ նիմին կառեւուրինք, յանեն նոյ գրական առուստին և յանուն հայ բանափուրեանու:

Գուեւան Մերազմին Այրուրէնէն պատրաստած ըլլազով նանցեւ նոյ բարձագոյն պարզեցեաւ ուսանողներուն համար, մեծապէս պիտի նեսաբերէն նոյ լզուին բարս սիրանաւենէր, ունին պիտի զիսեն այս ապառուցինքին մէջ մարդկային իզգուներու իշաւու:

Առնեցած լուսուրեւուրեան ս սրբական օռէնները, եւ մասնաւուազուն նոյն իման հայերէն կազմին մէջ զիրեւուն կատարած լզուալունկուն եւ բանափուրեան դերը

Դիմքը սպազրուած է առ մեծ խնամով, ու պայման կը լիւէ: Ս. Արու իս սպազմին, իսկ զինը այնան ամսան է (այսինքն եղիպատկան Երևան դամնելուն, կամ աներիկան տասնիրեմբ ունք) ու իր մայրէնի լզուն պիտի ամէն նոյ պէտ է ունենայ օրինակ մըր:\*)

Բ. Ե.

**ԱՐՏՈՒՐՈՅԻ ԱՅՐԹՎԱԿԵՑ. ՏՅԱՋԱԿԻ,**  
**ՏԱՐԵՎԱՅՅԻ ԿԵՐԱԿՈՒՐԻ, ԳԵՐԱԿՈՒՐԻ, ԲԱՆԱԿՈՒ-**  
**ՐԱԿՈՒԲ. ԳԵՂԱՐԱԿԱՆԱԿԱՆԻ. Խ. Տարի. 1929,**  
**Հոկտ.-Սյուլդիս, Տարգ. Ալբանի, Բ. Յ. Թօփական, 8<sup>0</sup> էջ 400, Գին ամէն սկզ մէկ օրուաւ:**

Արաւարդ վարդապատ նոր բայանդակութեանը մը կը հրացնէ, իր Տարեցյացը իր ընթերցուներուն: Տարեցյալները այլիւս հաւարածուներ են մատննագրութեան այլիւս ձիւգերէն, յատկապէս պատրաստած ուսումնագրութիւններու և յօդուածներու: Այլթին այս սարի կը բայանդակէ: Խօթ մասնիկ, Բանափուրեական, ԳԵՐԱԿՈՒՐԻ (այս մասին մէջ նուան ԿԵՐԱԿՈՒՐԱՅԻ), ԳԵՂԱՐԱԿԱՆԱԿԱՆ. Հայաստան, Հայ կեսնի, Պահնակազրական և ՕՐԱԳՈՅԱՅ: Բարու մասնին ալ խմբարարուած են խնամութիւնների պատարակութեանց վրայ, սա հարցումը կը ձագի մեր մորին մէջ թէ, ինչ է նպաստակ այս ՏԱՐԵԿՅԱՅՆԵՐՈՒ: Ամէն սարի շարր մը զրազներուն պայտան զրաւածներն ու բերթուածները հաւ ւարի և հրատարակութեան միացները այլիւս ընթերցողները հանոյրով պիտի դարձնեն էշեր և նոր բաներ մը պիտի զանեն առնուն մէջ:

Բայց պկրունքի տեսակէտէն նայելով այս անսակէ հրատարակութեանց վրայ, սա հարցումը կը ձագի մեր մորին մէջ թէ, ինչ է նպաստակ այս ՏԱՐԵԿՅԱՅՆԵՐՈՒ: Ամէն սարի շարր մը զրազներուն պայտան զրաւածներն ու բերթուածները հաւ ւարի և հրատարակութիւնների ու առաջացների Օրաթերթերու և պարբերական հրաբարութիւններու յատուկ աշխատութիւններն մըն մէջ սիրի և մեծոր սյար թերեւ պէտք եղածէն: Հառ ունին արդէն այդ հրատարակութիւններին և Օ

Միու կարծիքով, ՏԱՐԵԿՅԱՅՆԵՐՈՒ պէտքն խնամուգակէն օրուաւ կիսանդրին հնետու մետ անմիջապէս կ'աւարերութիւնն ունենեցը նիւթերու և խներու մը դոդիքնելու ունեթիքը մը առջեւած կ'աւարերութիւնները, ուղբէշ մի դարբին կիսանդրութիւններ կամ զիմանկատ առնելու, որպէս զի ընթերցողը զիսնայ թէ աշխատելով մէջ ինչ կ'անցնի կը դառնայ Աթիկան, տարսական չիայ, ծանր և բազմածախս աշխատութիւնն մըն է, որ անձի մը զործը չէ, այլ հաստատութեան մը, որ ամէն դիմութիւնն ունի այցպիսի աշխատութիւնն մը ի զուին հանելու համար: Զոր օրինակ, Գոթա-ի աշխարհա-

(\*) Այս զիրքը գնեւու համար ուշաք է զիմեն ուղղակի Ս. Ալբանի Տարգանի Տեսութեան. Փաստի ծախսը մէկ եղիպատկան դրու զնուին վրա:

ծանօթ Տարեցոյցը, որ կը հրառարակուի զերմաներէն և գոտնուելէն, 1703էն իւլիս, մասնաւոր ծրագրով մը, այսինքն՝ կը բավանդակէ ազգարանաման, զիւանազիւան, պիճակագրական նիւթերը ։ Մասնախոսական նիւթերը ևս իրուած Տարեցոյցներ այլ կան, այսպէս՝ թշկական, աշխարհագրական, առաջաշխատական, եւայր։

Հայերէն Տարեցոյցներ արդյուս չեն։ Կոյն բակ ՔՐԵԱԿԻՒ Տարեցոյցը, որ բառորդ դորս իւնանք մը ունի, չէ՛ հիմուած որոշ եւ հաստատ ծրագրի մը փրայ ։ Թէ ոգիկ, որ հնագննաւ, տաճրցելի եղաւ իր ժիւղին մէջ, իր կողմէն բաւական առաջդ ու աշխատանք իր զիւէր Անենու Տարեցոյց ին մէջ, բայց զարծեաւ աշխատաւթանու մեծ մասը կը ձանձրանար իր աշխատաւթիշներուն վրայ։

ՏԱԹԵՒն ալ արդիւնք է ամէն կրզմէ հնաւապենցուած աշխատակիցներու հաւաքական աշխատեթեան, որոնք անշաշաշ սկրով կը փակտարիննեն իրենց ուղղուած խորանը, իրենց աշխատակցութեան յորբեւ արխաւոր ընդաւեւով հրասարակչին շնարնակալիրը և օրինակ մըն աւ Տարեցոյց։ Դործի անսակիւնը ալ բարուպնին սարքը խնդիր մըն է, թէ հրատակիցը ինչ կը շահն եւ կամ ինչ կը դնաւակ այդ անշատակ և չորաչար աշխատաւթան փոխարքն։ Վասն զի շխատիր բուզով, ամէն մորգու զարծ չէ ասոր անոր նամանինք զրբի և բան մը ուզել, և այս կերպով ճայթայթաւած նիւթերը դասաւորի, տպարքի, կերխով տպագրակոն զործեներուն մերենական, չոր, տպակալիք գրագումներուն բոլոր յունաթիւնները։ Այսպիսի աշխատանքը մը բայց չանչի, թէ Տարեցոյց հրասարակիշներուն և թէ աշխատաւթեան հարկին նախաւ ։

Այս գիտագրութիւնները կ'ըններ ոչ միան ՏԼԵԹԵՒի այլ նաև միեւնոյն պայմաններու տակ հրատարկուու Տարեցոյցներու համար, և կը փափարինը որ նայերէն Տարեցոյցները ըլլան անհատական կամ կարգակիրապական աշխատութեան մը սրգիւնը բան թէ անշատ անշատ, իրաքմէ անկախ, ոճով և ոպիս իրաքմէ տարքը գրաւածներու հաւաքածու մը, որչափ ալ բան նիւրեան թանկափին եղան բլան առանք և համեմի՛ հնատարիրիներուն համար։

ՏԱԹԵՒի այսպիսի տածանելի պայմաններու մէջ յառ աշ եկած Տարեցոյց մըն է, որ կը գիրազանցէ իր նախորդները, իր բավանագուած նիւթերուն նորութեան և այլազնութեան կողմէն, և հրատարակիչ Վարդապետական արժանակութեան մէջ սրգիւնը բան թէ անշատ անշատ, իրաքմէ անկախ, ոճով և ոպիս իրաքմէ տարքը գրաւածներու հաւաքածու մը, որչափ ալ բան նիւրեան թանկափին եղան բլան առանք և համեմի՛ հնատարիրիներուն համար։

ՏԱԹԵՒի ընթերցողներ իրենց նուշակին յարմար նիւթեր պատի զանեն ամէն Մասին մէջ ալ։

Բ. Ե.

## ՊԱՐԶ ՔԱՐՈՉՆԵՐ

### ՊԵՂԱՍ ԱՌԱՋԻԱԼԻ ՀԱՅՈՒԱԿԱՆ ԹԱՐԳԹԵՐԸ

«Եսուի պատեռազիր պատեռազ-  
մեցայ, բրաւցր կառաւեցի, հա-  
ւատքը պահեցի»։

(Բ. Տիմ. Գ. 7.)

Ցանում դիսել կը ուրաքի որ բարեպաշտութիւնը ու միայն չի կրնար ապահովիլ մարգուն ազատ զարգացումը, այլ եւ ան որ զարգացման խոշինաս կ'ըլլայ, և թէ բարեւաշախի նկարագրով անձեր իրենց բարցական գեղեցկութիւնէն բան մը միշտ կորուսած կ'ըլլան։ — Ասէի աւելի սխալ կարծիր չէ կարեի երեւակայի։ Բաւական պիտի նկատէի յիշաւակիւ և արդյունավետ նիւթերն մէկ բանի բարեպաշտներու անոններ, որոնք ժամանակի ամենէն զարգացնալ-ներ անոն են, և իրենց բարոյական նկարագրի գեղեցկութիւնն ալ զերպանց կը ներկայանայր Ցանումնական սարքունիք որպէս Ցովաչի, իր կրած անզութ դժբախառնեանց և ասրափի փորձութեանուն մէջ բարեպաշտական զարցմանը այն ասաիմոն ուղիղ եւ մարտր Ֆնաց, որ կրցաւ ըլլար փոխարքոյ եւ զիստոսի եւ ազաւարար իր ժողովրդնեան։ Նաև, Մովսէսի յաջորդը Ցանու, որ իր կարիսութեամբ եւ հաւատրութ յաջողցաւ մողներ հորացիլ ժողովրդոր դանանուն բազմացուած երկիրը։ Դարձեալ մար-գարէն Ֆանիէլ, մարու եւ երկիրզա երիտասարդ մարզն Ֆանիէլ, Ասուր որ երկիրզա երիտասարդ բարեւնի բարեւնի կառաւութեամբը կը բարցաւ Բարեւնեան կայսրութեան ամենաբարձր գիր-քիրէն միջն համակիլ, և մեծապէս օգտակար ըլլալ իր ազգակիցներուն նակ նոր Կոտայքանի մէջ անա նոյն ինըն Տիմոթէոսը, Պօղոսի հոգիւոր զաւակը, իր համրագութեան ընկերը, որոն վրայ է նաև որ այսօր պիտի ուզէի խօսիլ։ Դիմոցէր որ բոլոր այս յիշաստիկները միջի կը ներկայանան բարեպաշտ իրենց մանելութիւնն սկսեալ, և բոլորն ալ միշտ զգուշացն են չարէն, և մեզի չէ պատասխած որեւէ թիբութիւն իրենց ներքին կեանքի մասին։ Իրենց կեանքը որպան մարտր, այնրան ալ գեղեցիկ եղած է։ Թող չպնդին ուրեմն որ բարեպաշտութիւնը կը բառաւայ մարզուն մէջն բարոյական զեղեցկութիւնը ու զերպանցութիւնը։

Տիմոթէս զաւակն էր յոյն հօր մըն եւ եւնիրէ անոն նրեայ բարեպաշտ մօր մը եւ թունիին էր կաւուիս անոն ինոչ մը։ Մնած էր ի Աւաստրա, որ Պօղոս իր երկրորդ համբորդութեան նանցաւ եւ ըրբառնէւական հուատարի զարձուց զանիկայ, և թլիփատեց Տրէից համար (Կարձ ԺԶ, 1-4)։ Ապա նշմարելով անոր բարեպաշտութիւնը եւ անմնուէր ոգին, զանիկա իրեն ընկերացուց իր առարելական նամբորդութեան միջոցին։ Առարեալին տասներէն թուղթերէն վեցին ներբւ Պօղոսի ստորագրութիւնը նաև Տիմոթէոսի տարեպարութիւնը եւս կայ։ Տիմո-թէս երիտասարդ տարիին՝ իր ծննդավալին մէջ,



ստացաւ մարգարէական սրբազնն կարգ՝ երէցներու ծեռնազրութեամբ (Ա. Տիգ. Ա. 18, Դ. 14): Առաքեալը զամիկա քանիցու կ'անուանէ, իր զաւակը, իր հաւասոյ շշմարիս զաւակը, իր սիրելի զաւակը, Անիկան Առաւուայ ծառայութեան մէջ այնուն խոնացավառ եղաւ՝ որ Պօղոս պէտք տեսաւ իրեն յանձնաբանու որպէս զի ոնց ասմէի իր առողջութեան և իր մին ար զինի խոմ իր ստամուր մանրան համար: Անիկան չափացան մասմիտ մէկն իր: Հասաւանդութեան մասմար տեսաւ Եվգենի նորիկանուն և մեռաւ մարգարիսամար մասմար Դոմինիանուն որ օրս, ընդ մէջ 81 և 96 թուականներուն (Աւտ. Sanctorum, Յնկ. 2): Տիմոֆէոս ստուզի եղաւ մեծ առաքեալին զերբանաիր օժանակ մը և բաժնեկից եղաւ արթութեամբ և ճաւատարմութեամբ ծանր և բիրս աշխատանքեանց և մեծ տառապահներուն իւր ճողքուր հօր, Պօղոս մանելին առաջ պէտք զայց անոր ներկայաւթեան, և առա թէ բնջան համար մեր այստուսն ստումնասիրած իրենց հովուական թուղթերէն միոյն մէջ Պօղոս իր խոնդրէ: Տիմոֆէուն որպէսպի որբան կարելի է փութով իրեն րով զաւանայ, վասանի միայնակ կ'զգոր ինրդիրն իւ Կուկան միայն իր բաժն իր: Այս առթիւ իր յանձնաբար իրեն հնա ուրելի իր առաքեալին մարգարիտեան միջոցին զինը լուզ Մարգարա: Կը խոնդրէ նաև Տրովազայի մէջ Կարպասի մօս հզար գիլմէր և մեծ արժէր անեցոր իր զերբերը և մեռազիրները միասին ըերեւ թուղթերն ալ կոչուած են հովուական, վասանի ուղղուած ևն երկու Հովիւ-Եպիսկոպոսներու, թուղթերէն երկուը Տիմոֆէուս, մէկը ուրիշ աշակերտի մը: Տիմոֆէոս, որու մասին շատ բիշրան զիստերէ: Առաքեալը գծիստու կ'անուանէ, իր եղբայրը: անիկան Առաքեալը գծիստու կ'անուանէ իր (Գաղ. Բ. 3) և ոչ թիվատեակ Առաքեալին զօրդիկց ընկերը եղաւ Տիմոֆէուսի հնա և իր թուի որ աւելի տարիքաւ էր Տիմոֆէուսի: Զարմանայի է որ Դործը Առաքելուց զամիկա չի իշեր: Ումանը իր կարծեն Դործը Առաքելուց մէջ: զլուխէն վերջ յիշաւակեւուած «Մենքնէն մէջ պէտք է տեսնել համբորդի օրգազին հնդիւնակը, որմէ ապա օստուած է Կուկանս: Տիմոս առաջն մազան Պօղոսի ընկերացաւ երտաստիմի համաժողովի միջոցին՝ ուր Պօղոս մերժեց զամիկա թլիքանչ, հնեթանուտիւնն եկողներուն ազատութեւնը հնալոյէպ գեւական օրինքին պանդուր համար: Աւելի յետոյ Տիմոսին կը հանդիսանը Առաքեալի մօս՝ Եփիստու ժամանած առան: Առաքեալը զամիկա կը դրիէ Կորնիսու: ի զօր զնելու համար խազազասիրական միջոցներ, բառ որում Տիմոֆէոս համարուած էր: Կորնիստուց երկորդ թուղթէն կը հանդինըն որ Տիմոս յաշուանը էր ի մեծ ուրախութիւն իր պետին, Կորնիստուց երկորդ թուղթէն իր ճողքի ցոյց կուտայ Տիմոտ նկարագրին առաւելութիւնները իրը իմաստուն, եռանդուն, կամրի անձ մը: Անկէ անդին պատամութիւնը մեզմէ կը խուսափի: Աւանդութեան համեմատ կրեակի եպիսկոպոս եղաւ, ուր առքեցաւ յառաջացեալ առքիւր մը մը: մը մէջ:

Երեր հովուականները շա՞տ կը նմանին իրաւուս, նիւթերը համանման են, այնպէս որ կրնանը

երերը միասին նկատողութեան առնելի: Բայց բովանդակութիւնը բննելի առաջ պարուաւոր ննր յանուն անինդութեան բակու որ այս երեր թուղթերը մէկէ աւելի սասուածարուններու կողմէ: մերժուած են, եւ կը նկատուի ին Պօղոսի չպասականած թուղթերը: Քննադրանը կը գանձն այս երեր թուղթերուն: բան մը որ կը նկասէ Առաքեալի առոյ, ամուր եւ առնական ոմին: Քննադրաններէ ոմանց այս առարկութիւնը կրնայ իրանց ըլլալ, բայց միթէ բաւարար պատուած մը մին է այս երեր թուղթերը ուրիշ հեղինակի մը ընծայելու: Չեմ կարծեր Պօղոս մեզի նման նոյն ակարգութեան, ինը եւս կրնար ծերանալ, եւ տարօրինակ պիտի ըլլալ, բայց այնրան տառապաններէ եւ այնրան յազնութիւններէ վերջ, շարք 40 տարիններ չարաչոր աշխատանկ վերջ, երբ յոզնած չամսնէնըն վինըր: Այս դիտուած ակարացւումը անհանոց երեւոյթ մը չէ, վասնզի վերցալու ապացոյց մըն է թէ Ա. Դիբը շշմարտութեան հաւատարիմ արտայայտութիւնն է և թէ ամենամեծ հերուսներն իսկ անհանչելի հոգիններ չեն, և թէ անոնք այ մեզի նման կը ակարարուանն մէկէ աւելի պատճառներով:

Քննադրաններ բաց ասաի դիտեան որ Հովուական երեր թուղթերու մէջ յիշաւակուած ենիդեցական կազմուիկերազութեան ժամանակաշրջանի նրակարացիքը չմ համապատասխաններ Առաքեալնին միւս տասու թուղթերու ժամանակաշրջանին: — Սատուին՝ երեր հարուականներուն մէջ կը նկարագրուի ենիդեցական այնպիսի անօրինութիւններ եւ ներեափիառական շարժումներու այնպիսի ծաւարումներ, որ միւայն կրնային դիպիլ բաւական յիշաւայ շրջանի մը: Բայց միթէ պիտի կտրնանայինը բախ թէ Պօղոսի երերացինայ բանտարկութեան հնաւեւունորով էր որ յառաջ ենիդ եկաւ կողմէ անոր կ'անդան իշաւական գաղաքական շաբաթիւնը արդիւն մէջ և լուսունանը որ ներեափիառութիւնը արդիւն կը կուտայ կ'անդան իշաւական կ'արդիւն միւս թուղթերու մէջ և Պօղոս կ'արդիւն անձնցմու: Դործատացոյց և Կողոսացոյց ուղղեալ թուղթերուն նրակարգիր ծանօթ է իրք վիճարականական:

Վերցալու ամէնէն գորաւոր նկատուած առակարկունն ընդդէմ Հովուական թղթոց՝ այս է թէ անոնք չմն համապատասխաններ մեզ ծանօթ Պօղոսի կեսարին որեւէ մէկ շրջանին, եւ չզիտացուիր ալ թէ զանոնը ո՞ր շրջաննին անոր կ'զնել: — Բայց չմունանը որ բառ տանդութեան (\*), Հովուի բանտարկութիւնն ենիդ վերջ, որով կը վերջանայ Դործը Առաքելուց պատճառներէն, Պօղոս ատեն մը հանգիստ առնելու վերջ կը առաջանայ Մակենդունիս, ապա Կրեակի եւ Փարր-Ասիս, Եփիստու, Կողոսա, Լաւորդիկի: Հով տեղիկացաւ Հովու-

(\*) Աւելիս աւանդութեան մը համեմատ Պօղոս Հառու միանին բանին կ'ամնեսանայ հաղամին այրուելու միջոցին:

մի այրուելուն Շէ թուականին, և մայրաքաջարի հկեղեցեաց ցիրուցան ըլլալուն որոն հնահեանբով ոչ վիրապարձու Արևմտար, մուտ նսիաւեցաւ Արևելը 64-Եր ծնեար, Ազու գամթաց վիրապանալ. Հո ովմ, ուրիշ մեկնեցաւ Սպանիա, ուր հազրի հաւած՝ ներքակալուեցաւ եւ Հո ովմ թորուեցաւ և 67ին Ներոնի օրով զիւառուեցաւ : Ցայտնի է թէ հովուկան բուօնիքը Աւարիսի կեանը վերցին շրջանին, այսինքն է ՀՅ Երեւն հրնաւ դրուած լրաց, և Հատ լաւ իր յաբարին այս շրջանին հնաւ մեր երեր թուղթերը :

Ինչ որ ալ ըլլայ, կան Ներբին կրկնակ գասա եր, որոնք կրկն գնուական հնաւուիր ԱՄ կ կազմէն բացարձակ այն գասանքիւը իր հաւատրի և իր գրկութեան առարջայի նկատմանը, որով Գօրս չըս անզամ էր կրկնէ՝ «Ասիկա ու ոդ իւլութիւն մին է» ասացաւուրդաց :

«Ասիկա ու ոդ իւլութիւն մին է, և բարձրմին բնդունելութեան արձակի, որ Զիրու Գրիշաս աշխարհ եկաւ մեղաւորները վիրելու համար, որոց առաջին են եմ» (Ա. Տիմ. Ա. 15. 1)

«Ասիկա սույզ իւլութիւն մին է, զանկի եթէ, սոնոր հնաւ մեռանիր, անոր հնաւ ալ պիտի առքինը» (Ա. Տիմ. Գ. 1.)

«Ասիկա սույզ իւլութիւն մին է, զանկի եթէ, սոնոր հնաւ մեռանիր, անոր հնաւ ալ պիտի առքինը» (Բ. Տիմ. Բ. 11.)

«Ասիկա սույզ իւլութիւն մին է, և կ'ուզեմ որ զանոնիր համուսիս, որպէս զի Աստաւու հուասացովները ուստ տանին սրասանց բարի զորձեր ընելու» (Տիմ. Գ. 8.) :

Միւս կրկնէ Առաքեալը անսասան իր փասանութեան մէջ, կը վերյէշէ իր երկու հոգեւոր գաւակի երան մէջ ինք երեկն եղած էր «մայնուց մը, հուածոց մը» (Ա. Տիմ. Ա. 13. 15.). բանուարազ մը, մեղաւորներւն առաջինը, և թէ «Ասիկա մը մենք ին անմիտանիր, աննուզանդիներ, մոլորեանիներ, զանազան ցանկութեանց և հնչաւութեանց ծառայունիր, առայի ըլլալու արժանիր, և մէկզմէկ հասակինը» (Տիմ. Գ. 3.): Երբէք ինեղամբրազ մը, կեղծ Գօրս մը պիտի չանարձակէն զրկել այս ոճով, բայ որում պիտի ուզէր որ իր քածները ընդունելութիւն հազնէին ընթերցողներս կտղմէ : Անո թէ ինչո՞ւ համար յնաւ մանրազին բննութեան և նկատի ունեալով նաև աւանդութիւնը, այս երեր հովուական թուղթերը կը համարինը Գօրս Առաքեալի զրական կոտակը :

Մանչեւր

Կեմենդ ԵՊՍ. Դալմելն

(Եպունակիլի)



## ԿՈՒՐԻԿԻՑ ԿԱԹԱՐԱԿՈՍՆԵՐՔ

### Ե.

ՅՈՒՆԱՆԵԼՈ Բ. ԹՈՒՈՒՐԱՆՅԻ

1898 Օցի. 26 Եշ. — Տ 1525

(Եօր.)

### Ի. — ՃՐԱՏԱՐԱԿՈՒԱԿ ՏԱՂԵՐԸ

Թիկուրանցին մեայուն և առզուղ դորձերն են իր Տաղերը, որոնք կրկնին կրկնին հրատարակուած են այլ այլ այլ այլ կուտակութիւններով, այլևայլ դորձերու մէջ :

Իմ ըրած որուտումեներու համաձայն Թիկուրանցին լուս անսամ տաղերուն թիւն է եւեսուն մէկ, յոկ լուս չափանձներուն թիւն է առ այժմ տաղնիւնի և Առ այժմ է ըստնքը, որովհանե հաւանական է որ անէկ աւելին զանուու ձեռագիր տաղարաններու մէջ, որոնք չեմ կարծեր որ պըրուսամ ըլլան լիսովն(\*):

Համեմատ ցանկին մէջ ժամանակադրական կարգով խացաւած են Թիկուրանցին տաղերուն դիմոււր հրատարակութիւնները և մէն մի հրատարակութեան մէջ ալ իրացանչիւր տաղէն լոյս տեսած տաղերուն թիւլը :

Համանասազգութեանց բանալին :

Տ = «Տօղական է այս նույն և մարմնոյ» : Թիկուրանցին տաղերէն 15 հասր առաջին անգամ հրատարակուած է այս Տաղարանին մէջ, որ տպուած է Զիթ=1513ին, Վենետիկ :

Մ = Մանուկ, Գ. Վ. Սրաւանձնանցի, Տպ. Կ. Գոլիս, Տևանեան, 1876:

Հ = Հայեց, Արք. Վրդ. Տէղմանց, Տպ. Թիֆ-լու, 1882:

Կ = Կ. Կուսանեանցի, Յակնամնէս Թիկուրանցին եւ իր Տաղեր, Տպ. Թիֆլիս 1892, ինչոքէ նաև նոր ժողովածու Գ. Գրակ, Տպ. Թիֆլիս 1896, և Գ. Գրակ, Տպ. Էջմիածնի, 1903:

ՀԵ = Հայ Էշե, Արքակ Զօգանեանի, Տպ. Փարվիզ, 1912:

ԳԵՎ = Գեվիկ Գեվանեն (Եղոս, Քեարերգութիւն, Քեամա) Հասոր Առաջին, Սուրբաւաթեան, Պատմական Հրատարակութիւն N<sup>o</sup>. 15, Թիֆլիս, 1922:

Հաւանական է որ Թիկուրանցին տաղերէն աւրձերու մէջ ալ հրատարակուածներ ալ զորձերու, զորս աւելինուու բախուր չեմ ունեցեր :

(\*) Կրկ պարագ զնեմ՝ պիտի աշխատիմ Թիկուրանցին Տաղերուն, սպազմ կամ անխայ, լին մէկ համարածն հրատարակել ընտիր ձեռագիրներու համեմատ :

1. — ԵՇ մաս, բանի գլուխ յիշեմ (Տ., 12 տուն: — Հ., 12 տուն, էջ 135-137: — Կ., 12 տող, էջ 46-47; ո՞ւր կը ցուցուի նաև Բազմավակ, 1839: Տե՛ս նաև Յայիանեան Ազգ, Մատենադարան, Կե. էջ 32-33:)
2. — ✎ Բամի՛ դասի ի հետ մակաց (Տ., 8 տուն: — Մ., 9 տուն, էջ 266: — Կ., 9 տուն կամ 36 տող, էջ 44-45:)
3. — Քեզ կողեւու լուս մի տամ (Տ., 10 տուն: — Հ., 13 տուն, էջ 191-192: — Կ., 44 տող, էջ 40-42: ) Հմման, Կոմիհան, Չ. Տարի, 1863, Ցագր. Թիւ Ա. էջ 66-67, ուր 11 տուն է:
4. — (Քոչք երեք լէ զգի) Ապաւածածին Մարդու (Տ., 16 տուն:)
5. — ✎ Երեկ արեկ իմ խուզ սուրար (Տ., 7 տուն:)
6. — Տեսոյ պատերից մի զեղեցիկ (Տ., 8 տուն:)
7. — ✎ Երեւերման ուղարկերաման, (Տ., 6 տուն: — Մ., 9 տուն, էջ 208-209: — Հ., 13 տուն, էջ 59-61: — Կ., 9 տուն, էջ 29-30:)
8. — Հազար ուսութ և ուզ ճառայ (Տ., 6 տուն:)
9. — Հանցիու նայով տեսի զերտը (Տ., 5 տուն: Այս Տաղին մէկ երկու տառնը, այն ալ պահառ և սահայ, Հրատարակուած է Հ. ի մէջ (էջ 61) և 4 տուն ալ «Լոյս Երեսացդ է խոս փափուկ» տաղէն առնուած է (Կ., էջ 32:)
10. — Լոյս Երեսացդ է նո փափում (Տ., 5 տուն, էջ 45-46: — Կ., 28 տող, էջ 32-33:)
11. — Թու մասին չէր, ու կամ՝ մեսիլ (Տ., 5 տուն: — Հ., 5 տուն, էջ 62-(3: — Կ., 5 տուն, էջ 49-50:)
12. — Ակայլ Եղի պայծառ զարտն (Տ., 5 տուն: — Հ., 5 տուն, էջ 46-47: — Կ., 20 տող, էջ 35-36:)
13. — Ես ձեզ տեսոյ սիրով երանած (Տ., 5 տուն: — Հ., 5 տուն, էջ 47-48: — Կ., 20 տող, էջ 36-37:)
14. — Սոդիկ պատերի բոլոր եւ զեղեցիկ ես, (Տ., 9 տուն: — Հ. էջ 25-26: Այլուրինի վրայ 36 տող:)
15. — [Ա մասն Առար Յոթիանեան գլխաւումնան] Երանած կամուր եսայրի զրած (Տ., 26 տուն:)
16. — Աչեր է բուխ ու պէս, զու խօսովի ես (Մ., 9 տուն, էջ 276-7: — Հ., 9 տուն, էջ 73-74: — Կ., 9 տուն կամ 68 տող, էջ 37-40:)
17. — ✎ Գնին բախուր, այլ է ի բախուր (Մ., 19 տուն, էջ 269-272: — Կ., 88 տող, էջ 25-28: — Գ. 7 տուն՝ Տական տաղերով, էջ 437:)
18. — [Տաղ Քաջի Լիսաւտին] ԵՇ Ապաւածոյ անոնց օրինած (Կ., 26 տուն, էջ 52-56,

✖ Այս խաչանից վեց տաղեր Ա. Զավանեան Ժամաներէնի բարգմանած է իր La Roseraie d'Arménie՛ երկրորդ՝ հատորին մէջ (էջ 153-166):

19. — Ավանանէն (էջ 226) առնուած: Ամիշանի հրատարակուաթեան մէջ չփոթուած են «Հ Աստուծոյ անոնց օրինած» և «Հոգովիդ սուրբ եւ ամբիթ» տաղերը, երկուքն ալ բաշ լիովարփի վրայ: Յեսոյ անդրադամած է այս չփոթին վրայ: Այլ իշան որ քանից հրատարակած է այս Տաղը, Տե՛ս Բազմավակ (1802), Յաւէլիք Բ. Համար (էջ 510-12), Ալուան (Աշուանիկցինք արդէն), Հայուանան (էջ 539-541), Տե՛ս նաև Հարրանանիշան՝ Պատ. Հայ Տար, Բ. Նոր Մանդր. (էջ 218-29), Յափանեան՝ Ազգ, Մակրի, Կ. (էջ 30-31), Միաւանէն առնուած): Քաջն լիովարփի Տաղը կարսու և վերանասութեան ընթափ շեռագիրներու համեմատ: — Փութանը զիսել տալ թէ «Հոգովիդ սուրբ եւ ամբիթ» թրկուրանցույն չէ, այլ Սաղվարի մը, ինչ որ Հազարնեան ալ զիսած է և թարգմանած է զայն փառնաբերէնի:
20. — Ասի, սրեւ՛ զիս, ծո՛վ աչեր (Կ., 4 տուն, էջ 31: Այս Տաղը «Արենմանին 2, 3, 4 և 13 տառներն Հ. ի մէջ (էջ 59-61): Արկուցին առարկրանքեան մասին տե՛ս Կ., էջ 30, նոթ. 1:)
21. — Բայրով Հայոյ մեզայ, տամօ, յերկին (Հ., 20 տող, էջ 172, Կ., էջ 48-49:)
22. — Յանինան մեզայ ի զատ, տակ, զու կրցիր (Կ., 12 տուն, էջ 50-52, և տե՛ս Գ. Գրակ, էջ թ. 1:)
23. — [Ի վերաց անզգամ կանանց]: Օրինալ մենակ մենան բանին (Կ., 14 տուն, Գ. Գրակ, էջ 32-35, հմմա. Կ., էջ 27:)
24. — [Տաղ վասն միրկութեան, երկու լեզուով]: Յայօր Լի խոս որդուում, Ենիկ լեզուով (Կ., 9 տուն, Գ. Գրակ, էջ 16-17:)
25. — Յանինանի մէկ մը տամօ (Հ. էջ 32:)
26. — Այլրէ միջնու ի Վել Ռենէ զանգամի ես (Հ. էջ 26-29, Այլուրինի 36 զիրերուն վրայ 36 տող: ) Հաւանարար Թրկուրանցու է այս «Տաղ սիրոյ և զեղեցիկը», ինչոքս խորացրուած է Ա. Յակոբի Մատենազարանի շեռագիր Երգարանին մէջ: Բնը թրկուրանցին է:
27. — Ես լու սիրուն չմի զիմնար (Հ. էջ 15 տուն, էջ 74-75): Այս Տաղը «Իս Յովաննէնէսին (= Թրկուրանցուն) է, թէ Հազարնեան մարտնիք է զնել ասիկա թրկուրանցուն Տաղերու շարքը»: — Գ. 15 տուն, կ'երի ընդուրինակուած Հ. էն. էջ 424:)
28. — «Տաղ Երգինայի Յափանէկ: Ասացեար Այս ինչ կրու եւ այցեց, (Կ., 26 տունէ աւելի, Գ. Գրակ, էջ 11-15, պահանառը հրատարակուաթեան մը: Այս Տաղին մէջ մինչ Յափաննէսին է որ կը չեւտուի: Կ.՝

- արգէն չտելերունիրու մէջ առեր է խորացիրը Գի., էջ 417-18։ Արգէն կ. Պոլսի Ազգ։ Մատենադարանին թիւ 154 հաւաքածուին մէջ (էջ 224-229) «Տաղ Ավանիսին խորացիրն անմի և կ'անսի այսպէս «Ես» ի՞նչ երակ որ զի՞ այշեաց։
- 29.— Աւան բաշնոց  
Տէր Օսկաննեն հացամ արկար  
Սպիտիուոր յիրիք առոր (Ա., 19 տառ., Ա.՝ Պրակ., էջ 42-ն), ինձ կը թուի մէ այս Տաղն այլ թիկուրանցւոյն է։
- 30.— [Հայթզայն ի ժան առեալ առա՛] Ասունն ամից ձիւն իշեր (Ա., 9 տառ., էջ 272-274):
- 31.— [Տաղ գարնան բրուուլ, Անո՛ ևացի զայր զարնան (Ա., 13 տառ., էջ 277-279):  
Այս վիրէնն երկու (30 և 31) Տաղը բոլորայտնի չէ թէ իրօք թիկուրանցւոյն նն։
- Թէ ԿՈՒԲԱՆՑԻՒՆ ԱԿԵՑԻՊ ՏԻՎԱՐԻ
- (Ըստ ԱՄՒԵ = 1786ին մանր չափորով դրուտ  
Երգարանին, Բնելըցի Գարդինենց Յակրէն, Ա. Յակոբայ Մատենադարանի Զեռացիրներէն, գեռ չէ մտած թուահամարի տակ):
- 1.— (ՀՀ) Տաղ Յավանիսի տառցեալ առնիկ բառով  
ի վերայ Գրիսոսի Ասունածութեան։  
Քիմսէ պէնի պիլմէզիզի,  
Կէտոմից քի յայեան էլլայամ։
- (10 տառ., վիրէնն Հայէրէն, Հմման, Ա., էջ 9):
- 2.— (ՀՀ) Նորին բայ Յավաննիսի, իսոս պիտանի։  
Անձն իմ, ընզե՞ր եղիր չընոց  
Զայնդ կուգայ ամէն փողոց։  
(13 տառ.):
- 3.— (ԴԱ) Տաղ Ալրոյ Յավանիսի։  
Դու՛ ևս գարնանային վարդ ու բուրաստան,  
Աչերդ է ձոմի՛, խումար ու մէստան։  
(12 տառ.):
- 4.— (ՃՂԲ) Տաղ սիրոյ։  
Ֆիլանէ պաշտառում պիւրուցիւէր կիզիկ,  
Վարդն է նոսեր ի բարձր սրայէս թագուէն։  
7 տառ., բայց առելի պիտի ՌԱՄ : Ընդ-հաստամ կայ Թերեւ թիկուրանցին ՌԱՄ այս Տաղն ալ։
- 5.— Տաղ ասացեալ ի վերայ Արդոյ Ալեխոսիսու։  
Ասունած զըմած և մարդառէ,  
Յերատ լրսէ իր ծառային։  
Ազ հաւատով պարզէք խնդրու։  
Փութով առնու զիւր խնդրիլին։  
50 տառ., Ա. Յակոբայ թիւ 1485 Զեռացրին  
մէջ Հմման, Ա., Պրակ. Գ. էջ թ., ուր կ'ըսուի թէ  
54 տառն է «1682 թուին գրուած Տաղարանում»։
- 6.— Տաղ սիրոյ։  
Այ իմ խորսոփէ հարուկ աճառու։  
Ա. Պոլսի Ազգ։ Մատենադարանի թիւ 141 2հ-սագիր Տաղարանին մէջ, էջ 279 ՀՄ։  
7.— Դու ձա՛ռ ևս նապաննենի,  
(Անը, էջ 304-305):
- 8.— Այլ տաղ սիրոյ։  
Առաւատուն պարզա հավան։
- Զօդ ալլամ տարէք իմ եարուն։  
Կ. Պոլսի Ազգ։ Մատենադարանի թիւ 154 2հ-սագիր Հաւանածուն մէջ։  
9.— Արտիցուատանց զասոց [Հայէրէն և թիւր-քերէն]։ Կ., 9 տառ., էջ 10։  
10.— Փ. և Անվան Թիկուրանցոյ է.  
Իրասումանիմը և դաւանիմը։  
Ո. Յակոբայ 1521 Զեռացրին մէջ, 13 տառն դաւանարանական զավաննը մըն և գրաբաւ Հարզակում իբ թուիր ինձ։  
11.— Անթուաշան Զեռացիր Կաննազիրէկ մը, ո-րու միքին մասն մէջ կան եղիր Առաքել գորգացիսի և Շնորհանուառուները որնց շարքին նուն և Տաղ Թիկուրանցւոյ։ Յովհան-նէն թիւուրը Գավանով Խալովի, ևային։  
Եաբը աշխարհիմ արարչութեան պատմութիւնը կար սահմանաւոր, որուն խորացիրը, եւ բուն գրաւածքն մէկ երկու տաղ բան կը գնէ տեղէկութիւններս տառողը։  
Իրացիրն է այս։  
Ես Յոհանէս Խուասու հոգի։  
Որ մականուն թուալիտրանց։  
Կամաւ ինուի ի հայ մատի,  
Հրանս մազովի ինձ յիշելի։  
Ասու կարարան մազովիցի։  
Ալլարածոցըն Մավսէսի,  
Մենինեալ վարդան վարդազետի,  
Քազիալ ի հարցըն հոգելի։  
Ամենայն վասք մասց դատարկ և ընդու-նայն։
- Ետքը աշխարհութեան պատմութիւնը այս-ոյէն կը սկսիր։  
Ակըսոնն է սկիզբն սկզբան,  
Արարիչ Ասունածն յաւխեան։  
Զոր և Մայուսիր յայտնեաց  
ի Քորիր լիսան սինական։  
Եւ ասանկ սոսնաւոր չարունակելով ննեցոց գիրքը կը հասնէ մինչեւ հոն՝ որ Յովուէփ բան-տիւն մէջ փարաւանի իշխաններուն երազը կը մէկնէ, և վիրէնն առզերն են ասոնք։
- Մին ասաց խուզդ ձրմէեալ,  
Որ է նոս պատճառ խնդութեան։  
Խոկ միւսն միս բարձեալ թունոց,  
Եւ այն քաղեցան։  
Ասէկց ետքը չկայ, որ հարիւր ութունունուն աւ պիտի ՌԱՄ։  
(Տիւ Երեսիլլ, Յովէ, Պրու, Տ. Կարացիտուն Տերեւ Տերուեց, Տու, Ա. Պոլսի, Տերակ կիսամսուայ 1858, Հատուր Դ., էջ 231-33):

## Զ.

ՅՈՎԱԿԱՆՆԵԱՆ Գ. ՔԻՎԻԲՈՅՑԻ, ԿԱՅՆԱՐԻՆ

1525 Մայիս 1, Ա. Ա. - Տ. 1539

Յովհաննէս Գ. ի կեանքին և կարսողիկոսա-կան գործունէութեան մասին առայժմ չունինք պատմէան տեղէկութիւններ։ Ինչ որ սոսոգ գի-

տենք իր գահակալութեան և վայսնանման թը-ռուականներն են: Ասէկ զար քանի մը յիշառա-կարաններու մէջ արձանագրուած է իր անունը, որոնք ցայց հաւասան թէ անգործ կաթողիկոս մը չէ եղած ինքն:

Յայիննեւս Գ.ի գործունէութեան բաժին մը հանցինք Թիկուրանցին վրայ զրելու առնեն (Ալին, էջ 274-275) երւասպէմի գործերուն մէջ, թիերայիցի թէորդի երկարանի դասին առմին, հենթագրելով որ Թիկուրանցի Յայիննեւսին բա-ցած այդ զարը փերջանցի Յայիննեւսին արու արու, ԷՀՀ 232 ին, քանի որ Թիկուրանցին վախ-ճանան էր 1525, զարին փերջանաւէն 7 տարի յառաջ:

Այս ենթագրութիւնը ըրբ Հիմունելով եր-կու կաթողիկուններու անուանց նոյնանթեան վր-րայ: Երւասպէմի գատառանին առջի ներկայա-ցած էր Յայիննեւս հարու որդի Դուկանու, որ է Թիկուրանցի Յայիննեւս կիզու, ասու վախճա-նումէն հոգը զարը կը շարունակուի գարձակ Յայիննեւսին մը անունով և կը շահուի, այս Յայ-իննեւս կրնայ Թիկուրանցին յաջորդ Յայինն-էս Գ. թիյիցին:

Նկատելով որ զատական կամ օրինական կիզ-ձիքով մը նիլին Շերիլ Յայիննեւսն անձ մը կըր-նայ փոխանորդ ել վախճանեալ մը կամ բարյա-կան անմասութիւն դը (๔), շատ հաւանական է որ Յայիննեւս Գ. եղած ըլլայ թիերայիցի գէորգին զէմ բացուած զատը շահորդ:

Թիերես օր մը նորագիւա վաւերացիններով իրականութեան փերածուի մեր այս ենթագրու-թիւնը, այդ պարագային զոնէ Յայիննեւս Գ. գործունէութեան մէկ կողմը արձանագրուած պիտի ըլլայ պատմութեան մէջ:

Գալով այն քանի մը յիշառակարաններուն, որոնց պատմանները յառաջ պիտի բիրնեք վա-րը, գրքախտարար պատմական լոյս մը չեն որփ-ուեր Յայիննեւս Գ.ի կեանքին վրայ:

Անց առաջին ինքնացին յիշառակարան մըն է Հալէզի թիւ 1 հանագիր Աւետարանին մէջ, զար զրատած է, իր քանի մը չառ-քրելով պահանջնաւած 15 քլորինը և նուիրած է զայն Հալէզի Ս. Աստուածածին և Ս. Քառասնից եկեղեցիններուն 1526 ին, այսինքն իր կաթողի-կութեան երկրորդ տարին:

Այս յիշառակարաններէն յայսնի կ'երեի նաև թէ Յայիննեւս Գ. այդ միջոցին Հալէզ կը զամուեւ Այս կ'ետք զիսել կոտանք անոր հա-մար որ Կիլիկիոյ կաթողիկոսներ Հալէզը աւելի ապահով կը զանէին քան Սիր, որ Տաքրոսի ծոցը հշաւակ էր իւսնցի ձարագիւաններու հար-

(\*) Այս վերին պարագային սայզ մէկ օրինակը տեղի տնեցաւ Օթմաննա Սիրազանի պատրիարքութեան անձն: Օսմ. կառավարութիւնը չէր ուզեր նախնական Զե-րեկեայ ուղի Յուկոր: Օթմաննա կըս եռուաղե-մի միարան նախապայտան Յուկոր վաղապատը ցոյ-սալ իրեւ իւստակէ, և զատակն կամ օրինակն այս կեղծինը պատապանէ Ս. Յակոբի կալուածներու զա-ւում:

տահարութեանց, մինչ Հալէզ բոլորովին ապր-րիր միջամայր մըն էր իրեւ Մայրաբազար Ալի-րիոյ, ապանոնի և առեւորական բանուկ կեզրոն մը, հարուստ հայութեամբ:

Այս յիշառակարաններուն թուականները կ'երկրուին 1526-1536, այսինքն Յայիննեւս Գ.ի վախճանումէն մինչի երեք տարի յառաջ:

Թուականի կարգով յառաջ կը բիրենք զա-նուց:

— «Ի թէին հայր ԶՀԵ (=1526), Աւետարան գրուական էր մէ (=15) Գլորյ, և Յայիննեւս կարութիւն տափի և ապասեցի և եզի յիշառակ ձնաւզաց իմաց հացույն ի քաղաքն Հայոց ի զուս Ս. Աստուածածին և Ս. Քառասնից, եայդն:

Էջմիածնի Մատենագարանէն Զեռագիր Մաշ-տոց մը (ըստ Կարինեան ցւցակի թիւ 942) գր-ուած է Հէյմուն 227 = 1534 ին, «Ի կաթողիկո-սութեան Տեսան Յայիննեւսի» (ՏԵՌ Արքատակէռ եւս: Սիրակեանի Հայց, Եկեղեցու Պատկերաց-գրինքն, Ման Ա. Տպ. Պետ. 1904, էջ 107):

Յայիննեւս Գ.ի անունը արձանագրուած է նաև Հալէզի Ս. Աստուածածին եկեղեցւոյ զրան-վեր կահետառակ ոզիսակ մարմարէ յիշառա-կարանն առաջին մասին մէջ, որ կը հասասակ թէ եկեղեցին նորագուած է Յայիննեւս կիզի. առնեն 984-1535 ին:

— «Եւ եմ զաւուն, ընդ իս եթէ ոք մասնիցէ կէցց մացէ և ելցէ և ձարակ զացէ, նորպե-ցաւ Ս. Աստուածածին եկեղեցին ի թափն հա-յոց (ՏԵ ին) և ի թագաւորութեան Սուլիման Սիւ-լէմանին (\*) / Յայրացեսութեան Տ. Յայիննեւս կրտսին: Եւ կրին նորպեցաւ թուին (1849) և թագաւո-րութեանն ինամամատ Սուլիմանի Ազար Մէծիսին և հայրացեսութեանն Տ. Միզայէ կ'թիմին: / և յառաջնորդութեան եկեղեցս եզրին,» (\*\*):

Հալէզի եկեղեցւոյ Զեռագիր Յայիննեւս թիւ (թիւ 154), բոլորգուած ներենցի օրինա-կին վրայէն, և նօխացած նոր վկայարանու թիւն-ներով, Գրի Գարբիէլ ձեռքին, ԶՀԵ = 1536 ին: Յայիննեւս պատմութիւն է Տամաւէ Վարդան, Հալէզի Ս. Աստուածածին և Ս. Քառասնից եկեղեցց համար: Այս Զեռագիրն ալ գրուած է Յայիննեւս կիզուի առնեն:

— «Փառք . . . և եկել զրաւորութիւն դրոյ-ի 2 և 2b (=1536) Բոււկանին: ի լու և յընորի արքինակէ, որ ասի ներենց՝ և այլ տեկի քան զնորայն՝ զի շատ նո՞ր վկայք գրեցն ի հարու-տացաւ զիրքս այս քան զայն ի գաւառու Արայ, ի բերդն Զեռան, բայց և մզանաւ հետի գրեցաւ զիրք այս ի հայրացեսութեան Տեսան Յայիննեւս կրտսին, և ի բանակալութեանն Տաճկաց խունդ քարին Սուլիմանին, և այլն:

Բ. Ե.

(\*) Աստրոն Սիրէլյանն Ա. Դանունի, որ զան-կարգէ 1520-1566:

(\*\*) Այս յիշառակարանը անհինու բնորդինակա-րեանը մը համարակած է նին Ալօնի մէջ (1868, Ապմ. 30, թիւ 9, էջ 213), եւ անձամբ բնորդինակած նոյն կայ Հալէզ 1922 ին:

## ԱՆԳԻՐ ԷԶ ՄԸ

Կիբեկան Կութարակուներուն

ՊԵՏՐՈՎԻՉԵԱՆ ՀԱՄԱՐ

ՍԻՄՈՆ ՇՐՋ ՔԻՐԵՒԲ ՄԵջ ԳԵՂԻՆԻԽԱՅ ԿՈՎ-  
ԹԱԳԻԿՈՎՆԵՐԸ վերնագրով, Բարդէն Սըր-  
րազանի գրած յօդուածալարքին այն մաս-  
որ, որ կը վերաբերի Ա. Հուստուորչի Աջին  
անյայտանուուն առթիւ Գրիգոր Մուսա-  
րէկանի չարչարաւելուն, ինձիւ յիշեցուց  
ատոր մօտիկ դէայք մը, Թէյֆուղեան Մէր-  
տիչ կոթթողիկոսի օրով և անոր անձին  
վրայ, հետեւալ պարագաներու մէջ:

Մլրախէ կաթողիկոս 1871 նոյեմբերին  
օծումը ստանալէ անմիջապէս վերջ կ'ու զէ  
գործի ձեռնարկիլ, և ամէնէն առաջ Մայ-  
րովանքը չէնցունելլ Արագիշտի հրջանկա-  
լիշտակ կրիակոս Ա. էն ի վեր, որ զայն  
հիմէն կանգներ ու կոկիր է, նորոգութիւն  
տեսած չէ: Շէնքերը հատզեակ փէկը, բը-  
նակելի մասերը նեղցեր, բնակութիւնը  
գուտարացեր է, որո պատճառաւ ալ Ամիա-  
րանութիւնը ցրուեր, միայն քանի մը տե-  
ղացի վարդապետներ մոզիր է ենեւը:

Թէյֆուղեան կոթթողիկոս իր ձեռնար-  
կին աւելի զորնական ձեւ մը տալու մըտ-  
քով, թէնական ժողով մըն ալ կազմեր է  
նոյն տակն, Օժման և Միւսոնօրհնութեան  
հանդէսներուն ուխտի եկող Ատանացի,  
Հածնցի, Մարացի, կիւրինցի և Հալէացի  
երեւելիներէ և որոշել տաւեր է որ, ինքը  
անձամբ այցելութեան ելլէ կիւրիկան գր-  
խաւոր քաղաքները, միասին առնելով նաև  
Ա. Հուստուորչին Աջը, անոր ժողովուրզը  
օրհնելու և նուելիներ հաւաքելու ի նորաստ  
ձեռնարկին:

Աւխտաւորութիւնը ցրուելուն հետ մէկ  
տեղ կը ահենուին ճամբարզութեան պատ-  
րաստութիւնները, բայց Աջին դուրս հան-  
ուելու պարագան կը վրզովէ Միւրանու-  
թեան մէկ մասը, որոնք յայտնապէս կ'ըս-  
կուն արտնչալ և կաթողիկոսը, աւելի չփ  
որեւու համար անսոնց հակառակութիւնը,  
կ'ստիպուի տեղի տալ ու Աջին մատուկը  
ամենուն աչքին առջեւ փոխազրել կուտայ-  
գանձատուն, ուր քիչ վերջ ինքն ալ կ'իջ-  
նէ լուսարարապետին հետ և կը կնքէ պա-

հարանը պաշտօնական ու անձնական կը-  
նիքներով:

Հետեւակ օրը արշաւոյսին Թէյֆուղ-  
եան լուկ մեջիկ կը մնկնի դէպ ի Հանձնն:  
Միւրանութիւնը խմբովին մինչեւ արտա-  
քին դուրս կ'ընկերանայ իրեն յարգան-  
քով: Սակայն ժամ մը վերջ, երբ զանքին  
քայլաքակուման դուռը կը բացուի, իր  
անդամնեւն մէկ քանին շուքի պէս զուրու-  
կը ապրդին ու պարիսպէն հազիւ քայլ մը  
անգին կունդնազ Սարը Թէյֆուղեաններու տան  
գլխաւորին կը հաւաքիւ Աջին փախցուիլը:  
Սարը Թէյֆուղեանները Աջապահեաններու մէկ  
միւրդն են, որ նոյն գերդաստանի միւս ճիւ-  
զերու հետ համակամ, չէին հանգուրծած  
ոչ-Աջապահեանի մը, զարերէ ի վեր իրենց  
սեպականութիւնը դարձած հայրապետա-  
կան աթոռը բազմելուն, ուստի առիթը  
ներկայացած կը սեպէն անհարազարք զուրու-  
կանը կամուածին նորին արիանալու: Սարը  
Թէյֆուղեան-Աջապահեանը այս մտքով  
զերազրպաւած, պէտք չ'զգար լուրը աւե-  
լի խորացնելու, անմիջապէս ափ կ'առնէ  
վանքի զանգակին չուտնը և շտապ կը հըն-  
չեցունէ ահազանգը: Միւնցին տակն իր  
երկու կրտսերներն ալ ճաթեցնելու տափե-  
ճան կը ձեծնն երկնակ եկեղեցիներու դոյդ  
կոչնակները: Ժողովուրզը ընկոսա կ'ար-  
թիննայ և առանց հարց ու փորձի կը հաս-  
կընայ որ փորձանքը վանքին մէջ է, կ'ու-  
զողէ զայն վայրկինապէս մինչեւ բիրանը,  
և մեծով ու պպատիկով միաձայն կ'սկսի ա-  
զաղակի և Աջը խայտարարութիւնը ա-  
ւելի կ'արձարձէ զրգութիւնը և պատճառ  
կ'ըլլոյ կ'աթողիկոսին ետեւէն պնդելու: Ամէնէն աւելի զայրացածները ձիւոր ու  
հետի կը նետուին ճամբուն վրայ և քիչ  
վերջ արդէն հասած են փախստականին ու  
ամուր մը կառչած անոր փէշերուն: Պէտք  
է ես դասնայ: Ի զոր կոթթողիկոսը բոլոր  
սրբութիւններով կ'երգնու թէ Աջը աւելի  
է, հետը տանձ չէ: Լոսոյ, հասկցող չկայ: Հա-  
տզագութեամբ ձգել երթալու յորդորնե-  
րը կը փոխազարձուին կծու նախատինք-  
ներով, զորս կարճելու համար ան կ'ստիպ-  
ուի վերջապէս զարձնելու ձիւն զլուխը:  
Նախատինքներուն աւելի տգեղները կը

մատուցուին վանքին զրան առջև, ուր խոնուած էրկսես բազմութիւնը բերնէն եւ կածը թող կուտայ անպատճառ:

Քէյֆսիդեան յուզումէն ու ամօթէն լնկնուած, վերջապէս ինքդինքը կը յաջուղի նեսելու վեհարանը, ուր կը հրաւիրէ Միարանութեան և ժողովուրդին խօսք հաւաքողները, յանձնախումը մը կազմէ անենցմէ, զիսաւորութեամբ Աջապահեաններու պետ Տիրացու Մատթէոսին, որուն կարեւորութիւնը հարկ չկայ բայու, որ կը բազմապատկուի այս առթիւ և պահաւաններու բանալիները յանձնելով կը խընդուէ զայն, երթալ հաստատելու Աջին ներկայութիւնը: Յանձնախումը կը վերագաւնայ հետք բերելով Աջը, որ թէեւ կը հանդարտեցանէ խոսվութիւնը, բայց արքամադրութիւնները երկուատեք կը մնան բարուած մինչեւ վերջ: Քէյֆսիդեան կ'արդարանայ արդարե, սակայն ևսէն խորապէս խոցուած՝ չուզեր այլ եւս վայրիկեան մը մնալ հնա, ուր այզին պահելու պատրաւակաւ, այզեպանը ծեծողներ կը գտնէ միայն: Անհամբերութիւնը կ'ունենայ զեռ բազմութիւնը շցրուած՝ նորէն ճամբայ ելլերու և տորիթ կուտայ անախորժութիւններուն անգամ մըն ալ կրկնուելուն: Կ'ըսաւի թէ քար նետողներ խոկ եղած են գունակէն, երթալ չվերագաւնալու չարամադթութիւններով, ինչպէս առհասարակ կ'ընեն կիլիկեցիք, անհամոյ հիւրին ետեւէն, սակայն ասիկա կ'ըլլայ զադտնապէ և որքան կարելի է, առանց մեղանչելու հիւրասիրութեան օրէնքներուն զէմ:

Այս տիսուր զէպքը թերեւս անզրագարձումն է Մուսարէկեանի օրերուն՝ Անջին կորուստով ժողովուրդին մէջ առաջ եկած վախին ու զգուշաւորութեան, որուն մէջ ինչպէս կը տեսնուի, անպին զեր խազցած է նաև Աջապահեաններու չարամիս զրգութիւնը:

Այսուհետեւ Քէյֆսիդեան կաթողիկոս մինչեւ 80ական թուականները կը գեղերի Մարտաշի ու Այնթապի կողմերը, առանց երես զարձնելու գէպի Սիու Անոր մնկնելին հազիւ երկու ամիս վերջ Աթոռին մէջ կը պատահի նորդկալի զործ մը, որ աւելի կը վարկարեկէ Սսեցինները յաչս Աթոռակալին: Քանի մը երկելիներ, ամրան տաքին պատճառու վանքին անրնակութենէն օգտուելով, զիշերանց կը խորտակեն մայրածարի ու զանձատան գոները, նոյն տարուան միւսոնօրհնութեան արգիւնք զումարը վերցնելու մտքով. սակայն զայն չգտնելով, քանի որ կաթողիկոսը միասին տարած է եղեր, քանի մը ծրար թանկազին իրեր կը վերցունեն, որոնք վերջը կը գտնուին մօտիկ մացաններուն մէջ և զանք կը բերուին զայն վեասով:

Այս զէպքերին վշտացած՝ պէտք է խոստովանիլ որ, Քէյֆսիդեանի սիրաը անգամ մ'ալ չտաքցաւ Սսեցիններուն վրայ, մինչեւ մահը: Ամէն քարոզին ան առիմը կը գտնէր ձագէկելու զանոնք համարձակ: Իսկ Սսեցիններն ալ փիսարէն չներկցին բնաւ, Սսեցի ըլլալով հանդերձ Սսոյ աթոռը զըրուելու իր յանդգնութիւնը . . . .

Լատինական Եղիշե ԵՊԱ. ԿԱՐՈՒԵՆՆ

## ՆՇԽԱՐՔ ՆԱԽՆԵԱՑ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ

### Ա. ԵՎՀԵԿԱՄԻ ԱԿԱՐՏՈՒԹՅՈՒՆ

#### ՎԵՇԱՍԱՆ ԱՍՑՈՒԱԾՔ ՎԱՍՆ ՆԻԿՈՄԻԴԵԱՅ ՔԱՂԱՔԻՆ

(Նարունակութիւն)

Մի՛ եղիցի ամպարշտութիւն<sup>(1)</sup> ի ծածուկ, զի մի՛ եղիցի շարժումն յայտնի: Մի զաւրացի անաւրէնութիւն, զի զուցէ՛ զաւրացի զլուտումն, հայեցաւ քաւզեա

յերկինս, հայեցաւ բարկութիւն յարարածու: Մեկնեցին ի միջոյ մերմէ, զի զուցէ սպասիցիմք ընդ նոսաւ: Եթէ հաղորդացուք զլուտ մեղ, գերփէ՛ զմեղ ընդ նոսաւ բարկութիւն: Ան ընդ մանը երկաթի ընկղմի՛ փայտ թեթեւ: Եւ փայտ

(1) Օք. ունէք՝ ամպարշտիւն, ուզգեաւ լաւեւմամբ ա զրոյ:

որ աւսոխ է ի վերայ ջուրց, ընկղմէ ծանրութիւն<sup>(1)</sup> երկաթոյ ։ Նետ ընդ որում պատռաստաւ են թիւք թիթեւ թաշեւ յաւգ։ Որ ինչ կապեալ է ընդ ծանրութեան, ընդ նմին ընկղմի իրեւ զնաւ ։ Եւ որ ինչ լլծեալ է ընդ թիթեւին թռուցանե՛ զծանըսթիւն նորա։ Հատցուք զբհաղորութիւն մեր ի չարաց, կապեացն՝ զըսէր մեր ընդ բարիս։ Զի ընդ թիթեւան և ընդ հոգեւորն ելուք ի խորիսորատից։ Քամ ընդ նոյի ապրեցու, ծանրն ընդ թիթեւին։ Աչ ընկղմեցաւ ի ջրնեղնդէն, զի կապեալ էր ընդ հոգեւորին։ Կինն Ղովդայ կորիու յուզգութիւն<sup>(2)</sup>, զի համաւ նա յարկարուն։ Աչ ընկլաւ Շմաւոն ի չուրան, զի կալաւ զձեռն նորա հոգեղնն։ Զօքաւ ընկղմէլ ծանրն այն, եւ վերացոյց թոշուն բնութիւնն։ Եւ աշխարհա ծով ծածուկ է, որ ընկղմին ի սմա հոգիք<sup>(3)</sup>։ Ահա կայ ի մը շի մերում զաւրութիւնն որ կրէ զամենայն։ Կարդացուք առ նա իրեւ զնմաւովն, զի վերացուցէ զմեղ իրեւ զնմաւովն։ Նայ<sup>(4)</sup> վերացոյց ի յայտնի ծովուն, նա վերացուցէ ի ծածուկ ծովուս։ Ետ մեզ զաւրինակ աշակերտաւն, թէ մերձ է որ կարգայ առ նա։ Զի որպէս զերծոյցն յայտնապէս, զերծուցէ եւ ծածկապէս։ Ար զերծոյց ի բերանոյ ծովուն, նայն զերծուցէ յամենայն բերանոց։ Նա ետ ծեռն քազաքիս մերում, եւ ձգեաց հենան զա ի ծովէ։ Զի ընկլաւ իրեւ զնաւ ։ Զեռն որ զամենայն ունի ի վեր, ած ի վեր զբաղմք այս տկար։ Մեծ է առաքինութիւնն զոր արար առ մեզ, քան զայն որ արարն առ Շմաւովն։ Զաւրութիւնն որ կրէ զամենայն, հեան զմին ի մի ծովէ։ Ցերից ծովուց հեան զմեղ երրորդաստուածութիւնն<sup>(5)</sup>։ Մի՛ հատցուք զաէր մեր յամենակեցոյց զաւրութենեւ։ Մի՛ կապիք ընդ չար սովորութեամբք իրեւ զանասունս, Անասուն ունըգամ զի ծածուկ է, կապեալ ի ինի թընդ։

<sup>(1)</sup> Օր, զբէ ծաւորին, իսկ նյուելուած ու դզին։

<sup>(2)</sup> Այսպէս յօրինակին։

<sup>(3)</sup> Ի բգ. 33օւ ի սոսրին լուսանցան զրեալ է, թույ թէ ի բուն խու զրէլն, յիշեա զեղեկիս ով հզրայր։

<sup>(4)</sup> Այսպէս յօրինակին։

<sup>(5)</sup> Իրեւ մի բառ գրեալ, ած պատուած=երադութիւն։

Նաբար։ Լուծցուք զանձինս մեր ի չարաց, զի իշխան է ազատութիւն մեր։ Հատէք ի ձէնջ զկցորդութիւնս նոցա, զի մի՛ մեանիցիք ի մեզս նոցա։ Հատէք ընկղցէք զծանրութիւն, զի մի՛ ընկղմիցիք ա՛ հոգեւորք ի ծածուկ ծովու լրջիք, ընկեցէք զծանրութիւն նաւաց ձերաց։ Նաւ թափէ զծանրութիւն իւր յորժամ յառնէ ալի ի վերաց։ Ահա պատեալ են զմենք ալիք, մի՛ ծանրասցուք զի մի՛ ընկղմանցուք ի նաւ ընկենու զբարիս, մեք ընկենցուք զշարիս մեր։ Նաւ ընկենու զտացուածս, անձն զզուցացեալ է ի մեղաց։ Հզգեւորք էք զուք եւ թիթեւք, մեկնեցարք ի ծանունցն։ Ցիւ փախչի ի լծոյ, եւ զու կապեալ եւ ընդ չարս։ Լոյծ զանձն քո առ ի չարաց, զի զուցէ կորնչիցի՞ս ընդ չարս։ Հրամայեաց Մովսէսի ժամբարկութեանն, զի հեռացին ամենեքեան առ ի կորիայ։ Զի զուցէ ի ծանուացն<sup>(1)</sup>, ընկղմեցին եւ թիթեւքն եհատ առ ի նմանէ զամենայն յեղսն, զի մի՛ ձզիցին թիթեւքն ընդ ծանուն յորժամ ընկղմին։

Հրապարակեաց (Տար.) Ֆ. Յ. Մ.

## Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

Գիւի Խաչի ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Գիւի Խաչի միջեկեղեցական իրաւունքներու կողմէն, Հայոց համար ամենէն հանդիսաւոր օն է Խուսապէի մէջ։ Համեյէր կ'ոկի Շաբար եւելոյէն, Հրաշափառով Ս. Յառութեան Տանարին մէջ։ Կիւրկամատիք մաեւրութիւնը եւ կիւրակի առուտն համն ու պատազզ կը կատարէր Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ, ու կառուցուած է Գիւի Խաչի առանդական համայնքի վեցոյ։ Հրաշափառ կուտած Լուսաւորական Մեսարոց Սրբազն, իսկ Կիւրակի օրուան համբանագետ եւ Ամեն։ Ս. Պատրիարք Հայոց Գիւի Խաչի ամենէն համեյէր առաջական մէջ եւ ամենէն համեյէր առանձնական մէջ վերջին բայօն է, որուն կը մասնակցի Միաբանութեան բայր հոգեւոր անզանեցրէ Ամեն։ Ս. Պատրիարք Հայոց, հայրապետական զգեստուածվ, առանձնական ներքեւ, եւ Փրկչի խաչափայիք մասնելիք պարունակազ եւ Ս. Արքուն մեծացած պատշաճներէն Նըրայակին Գրիգոր Մրցանակն յիշասկ՝ ածար-սկեպօծ եւ ականակրու մէջ խաչը ձեռին, նախազանէց այս բայօնին, ու բա սովորութեան երից կը դառնայ Ս. Գերեզմանին շուշ։

<sup>(1)</sup> Այսպէս յօրինակին։

Այս առի Մեծ Պատերազմին Զինուարակարի Տարեդակն առաջին օրն այ, Խոյեմբեր 11, զուգավիճակաւ Փիւս Խոյին, և Պատեստինի կառավարութան կողմեն այս Զինուարակարի լիւասակին օրինադրուած զանարանական մարքաներ եւ եւկա վայրէինն լուրիւնը, ու ուրիշ առինքն Հայոց կողմեն կը կասարուէ Մերոց Յակոբուսն Տանահին մէջ, այս առի կասարուեարաւ Ս. Գեղմանին դրան առչեւ, Ամեն, Ս. Պատրիարք Հօր նախապատրիքան:

Նոյն օր ժամը 8ին, Ամեն, Ս. Պատրիարք Հօր կողմանին Հոգ, Տ. Կիւրեղ Վարդապէտ Խոյայէինս եւ Պատրիարքանին օսու ըրբակըութեանց հաւաւղաւ Պ. Կարպիս Հմելյէան, ներկայ զննուեանց Համբարձման Լեռը, Անդիմական Զինուարակարի Դիմէզմանան մէջ կատարուած Հոգենազման պատօնին, և Մայր կեայ Խոյ մը դրին Յաւարձմանին վայ, և յեսոյ ժամը 10ին այ ներկայ զննուեանց Անդիմական եկեղեցւուն մէջ առի առի եւդի ունեցող պատօնանին:

### Տ Ա Ր Ե Դ Ա Ր Զ

Խամլից բազուու Վ. իմրոց կմանակ Գ. ի մննեան տաէղաձին առի ի իմրոց Ս. Պատրիարք Հօր Տ. Կիւրեղ Վարդ, և Պ. Կարպիս Հմելյէան, մահմառուական այցելութիւն տուն Խոյական Խալ. Բնդ. Պ. Հմապատուին, Խոյեմ. 11, Կիւրակի ժամը 11 30ին:

### Գ Ն Ա Հ Ա Տ Ո Ւ Մ

Ամեն, Ս. Պատրիարք Հայոց, Տնօքեն մողովի Խոյեմբեր 12ի նոյնին մէջ տուած ուռունան նամանայն, Համեսխայ մնանեց ժառ. Վարժաւանին ներին Տեսուց Հոգ, Տ. Կիւրեղ Վարդ, Խոյայէինսի, զննուական անուն անունունին, Խոյեմբեր 11, Կիւրակի ժամը 11 30ին:

### ԶԱԿԵՐՆ ՄԻՔԱՅՈՒՄ

Ա. Պատի նախիմին պատրիարք, Զաւեն Մերազան, ու օգտականութեան համար Ռումինիա զայս էւ Պաղտասէն, Խոյեղակցութիւններ ունեցու է Թաթարական Առանու Յուլիսի Արենպա մէն Հայուասանոյ Եկեղեցւու ներկայ վիճակին վայ, և Պատաս վերադարձաւու առի յանկապէտ եկա երաւաղին, Ամեն, Ս. Պատրիարք Հ. հաղորդելու համար իրենց խոյեղակցութեանց արդիներ:

Զաւեն Մերազան եռուստիւ մնոց Խոյեմ. 13-20 եւ այժմ Պատաս հասած է առջեն:

### Ա Ն Կ Ե Բ Ա Ր Ե Ե Կ Ե Վ Ե Ց Ա Ր Յ

#### Ա Խ Ա Վ Մ Ա Ր Կ Ա Վ Դ Ն Ե Բ Ը

Խոյեմբեր 18, Կիրակի առուուն, Երևազէմի Անկիրական Մայր եկեղեցին մէջ, Գեր. Մէկնէս Եպո. Աւագ Սարկաւագութեան աստիճանին բարձրացուց իր երկու բահանաները, որոնց մին Հայոց բարեկամ վեր. Հայր Պատմըն Ալլ հանդէսին հրաւիրուած էին Երևազէմի հոգեկար պետերը Ամեն. Ս. Պատրիարք Հօր կողմէն ներկայ էր Պատրիարք Պատմըն ներկայ ու Պատրիարք Հայր. Մէկրամի Եպո. Աղաւնունի, Հոգ, Կիւրեղ Վարդ.

Իսկ է, Պատրի նախակին պատրիարք Զաւեն Ալքիալու, և Բարգէն Արբազան, իրրե բարեկամ ներկայ էին Կիւրական կամարաններու Սարկաւագութեան և Մելքոնեան զամարաններու Սարկաւագութեան և առ ներկայ զանուեցան այս հետոքքական հանգէսին: Անկիրական եկեղեցւու մէջ Սարկաւագութեանը վարչական կարենու ու գիրք մըն է, և ոչ թէ պարզ հոգեկոր աստիճան մըն Երկու բահանաները սարգաւագութեան հոգեկոր աստիճաններ սատացած են արգէն իրենց բահանազական ձեռնազարդութեանէն յառաջ. իսկ Աւագ Սարկաւագութեան բարձրանալով անսնը կը զառնան, այսպէս ըսնէք, իրենց եպիսկոպոսին փախանորդը մէջ Անդ Պատրիարքին, իսկ միւուը կիորուի մէջ:

Աւագ Սարկաւագութեան առաջինն է Տ. Weston Henry Stewart, M. A., չըջանաւարանէն, Աւագ Սրէգի, որդի ինքն ալ, որ Երևասազէմ զալէն առաջ տարի յառաջ, Խոյան, Ալսիի հին եկեղեցւոյն Փախանորդը եղած է, իսկ Երևասազէմ զալէ Կոքը մատրանացեար՝ Ս. Քաջարաբիս Անկիրական համարականութեան, այժմ իրեն. Աւագ Սարկաւագ, իր իրաւասութիւնը կը տարածուի Պատրիարքին, Անդը-Յորդանանու և Ալիրիոյ անկիրական համարականութեանց վրայ, և միանցամայն օգնականն ու խորհրդականն է Գեր. Մէկնէս Եպիսկոպոսին:

Իսկ Տ. Harold Joslyn Buxton, M. A., չըջանաւարան է Քէյզպիթի համարականունէն և տարին մը ի վեր հովիտն է նիկոսիոյ (Կիպրոս) Անկիրական համարականութեան, հիմայ Աւագ Սարկաւագ Կ'ըլլայ Կիպրոս կիզիին Հայր Պատմըն Անդիւնոյ մէջ վարած է այլհայլ հոգեկոր պաշտօններ և առն մըն ալ եղած է Բանկուսին (Պուրմա) եկեղեցին մատրանապետը Մէծ պատերազմէն յառաջ և Կոքը քանից այցելեց Կովկաս. Լոր Մէկըր Ֆընափ որբախուած գործին մէջ Հայաստան շատ գործն գեռ մը կատարեց, աշխատեցաւ Մանկանց Պատման Ֆընափն մէջ, և հիմայ այ Կ'անդամակցի Ալիրիոյ մէջ Հայոց Տեղաւորման Ցանկանացուզին, և Աւագ Սարկաւագ Ալլ էր իր կուռ օր եռը ուղղակի Հայէն գնաց՝ յիշեալ Ցանկանացուզին գործակցելու համար:

Հայր Պատմըն քանի մը գիրքեր գրած է Պատրիարքներ և Կովկասի վրայ: Հայ մոզուուրդին բարեկամն է, և կ'աշխատի Հայէրէն սորիկլու մասնաւոր զաներ տառած հանգուցեալ թէզիին, իրը Քարֆու էր Հ. Պատմըն, և անզամ մը անկիրական եկեղեցականներու ու խոստաւորութեան հետ, իրը ներկայացաւ Ամեն. Ս. Պատրիարք Հօր, լոտին տառերով գրաւած հայէրէն ուղերձ մը կարգուց այս գործու հայէրէն կամարան է իր ձախօրով և զանոնի զրած է լուսնամի աստուածաբանական գոյզոցը, որոնց մին, Պետ. Պետ, այս տարի չըջանաւարան կամարան ու մաս ու մաս յաջողութեամբ, և քանի մը ուրին Երևասազէմ հանդէսի բնելու ժառանգաւորաց Պարմարանն մէջ և միւս կողմէն հայէրէն սորիկլու ու պատմական գարժարանն մէջ և միւս կողմէն հայէրէն սորիկլու և Հայց, Եկեղեցւոյ վերաբերեալ նիւթեր ու ուսումնասիրիլու նպատակով:

# ՍԻՆԱ

ՀԱՅ ԱԽՈՎԱԳԻՐ

ԿՐՈՅԱԿԻՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՒԹԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԵՎԱՐԱՐԱԳԻՐԻ ՖՐԱԽԱՎԱՐԻ ՀԱՅ ՊԱՏՐԻՎԵՐԱՐԱԳԻՐԻ

Խ Ա Բ Ա Ջ Բ Ա Խ Ա Խ

ԲԱՐԳԻՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԿԻՒԼԵՍԵՐԵԱՆ

ԽԱՅ ԵՐԵՎԱՆ

Բ. ՏԱՐԻ-1928

ՏՊԱՐԱՆ ՄՐԲՈՑ ԶԱԿՈՒՔԵԱՆՑ

ԵՐՈՒԴՈՎԱԼԵՄ

# ՍԻՐՆ

8 ԱՆԿ ՆԻՒԹՈՒՑ 1928 ՏԱՐԻՈՅՑ

## ԲԱՆԱԿՈՒՐԱԿԱՆ

Եղիշել եղա. ԴՈՒՐԵԱՆ, Պանդակունեոյ ձառերուն  
մէկ նոր Հասագիրը՝ 19-21, 46-49, 84-86, 133-  
135, 179-180, 211-213, 246-248, 312-313, 370-  
371. — Սուրբերն ու անառուները, 149-152. —  
Նկատողութիւն մը Մակարայցւոց Դ. Դիր-  
քին սխալ մէկ թարգմանութեանը մասին,  
209-210. — Ազաթանգեղոսի Ազգա Մերը,  
244-245. — Վրթանէն Քիրթող, 305-312. — Յատ-  
կւած տողիր (Ճեռագիրներու մէջ) 371-373.  
Նիկոլ Աղթավելն, Բանափական Մանրուք, Ա-  
րիմալուտորու. — Գորդի, Բանան, Դաւիթ. —  
Տարրան, Տարօն (Բ.) 26 28, (Դ.) 52-55.  
ԳԱԼԻՆԻ ՖԻԾԿԵԼՆ, Սուրբ Պետրոսի թեմը, 261-  
262.  
Ի. Գ. ՔԱՐՄԱՆ, Հայերէնի երեւոյթ մը (ի և ան-  
կումը) 156.  
Յ. Յ. ՄՈՒՐԱՏ, Սուրբ Պետրոս Առաքեալն և ՀՀ-  
առվճայ Եկեղեցին, 152-153.

## ԲԱՆԱՍՏԵղծԱԿԱՆ

Ակիհինին, Աննաբելին, 60.  
ԱՐՄԵՆ ԵՐԿՐՈ, Դարձ Լոռւթեան, 83. — Հույիրուն,  
107. — Լուռ Սրբնոցը, 176. — Բանաստեղծի երգը,  
119. — Կոյսին Թաղումը, 241. — Մայրական Սիր-  
ուը, 315.  
Եղիշել եղա. ԴՈՒՐԵԱՆ, Պատմութեան Մուսան,  
102. — Աղբերակն ու Շոյքը, 210. — Բոյնը, 265. —  
Գերեզմանն ու Վարդը, 252. — Յուշկապարիկ-  
ներուն փախուսոը, 294. — Խնչ է Մահը, 367. —  
Բոռո Բնացած (Բրդմ.), 368-369.  
ԹՈՐԴՈՒՄ ԵՂԱ. ԴՈՒՐԵԱՆԵԱՆ, Հերովդէս (Բրդմ.), 38.  
— Ցեփթայէի Աղմկէը (Բրդմ.), 81-83. — Խուշաւ  
(Բրդմ.): 120-122. — Դարուս Երկրորդ Տա-  
րին (Բրդմ.), 177-178. — Մազմէս Նեղոսի Վրայ  
(Բրդմ.), 203-205. — Այլ իմ Առառածան (Բրդմ.),  
238-239. — Հին Հոգին (Բրդմ.), 314. — Կոր-  
ուած Ժամանակը (Բրդմ.), 369. — Սիրոս է  
Բարի. (Բրդմ.) 362.  
Մ. ՆՈՒՊԱՐԵԱՆ, Կաղնի ու Եղեյ (Բրդմ.), 11. —  
Քերթուած մը Ժերար Տը Ներդաէ, 205. —  
Եօթնամեայ Զարուհին Մահուան Առմիւ,  
231. — Երկու Աղաւնիներ, 240-241. — Ահ երբ-  
քուն մտած եմ... 301. — Առ Տիկին... 315-316.

ՅՈՎՀԱՆՆԵԼՈ ՊԱՍԿՈՂԻ, Տարեգարձ (Բրդմ. Եհանը),  
5. — Հանին 114:

ՆԵՐՍԻՄ ԱՄՐԿԱՀԱԳ, Բորտոց (Բրդմ.), 122-124:  
ՆՈՐԱՅՐ ԱՄՐԿԱՀԱԳ, Այս բաները պիտի ըլլան,  
(Բրդմ.), 124:

## ԲԱՐՁԱԼԻՈՍԱԿԱՆ

ԵՐՈՒԱՆԴ ԵԳԻՍԿՈՊՈՍ, Հայ Ընտանեկան կեանքին  
քայլայումը, 88-89. — Կրօնական ամսանիու-  
թիւնը, 131-132:

Դ. ՄԻԱԼԵԱՆ, Խօնարհները, 90-92:

## ԳԻՏԱԿԱՆ

ՆԵՐՍԻՄ ԱՄՐԿԱՀԱԳ, (Բրդմ.) Առանձնականը և  
անդենականը, 136-138:

Ո. ՏԻՐ-ԳԻՒԲՈՒԱՆ, Դիմաւոր աստղերի կարել-  
աղեցութիւնը հեղեղների վրայ, 138-143. —  
Կոտկարանի շորս գետերն և Հայաստան, 265-  
269:

## ԳՐԱԿԱՆ

Ե. Ե. Դ. (Բրդմ. Լամարթինէ), Սոկրատի Մահը,  
12-15, 40-42:

## ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Մ. Հերլիզ, 58-59:

## ԽՄԲՈԳԻՐԱԿԱՆ

Պետութիւն եւ Եկեղեցի 8, 35-38, 67-70, 103-  
107, 163-168. — Առաքելականութիւն Հայաս-  
տանեայց Եկեղեցւոյ (Ա) Լուսաւորչէն յառաջ  
Քրիստոնէութիւն կայ Հայաստանի մէջ, 71-  
75. — (Բ) Տիրուողիանոսի ակնարկածը Մեծ  
Հայքն է, 108-111. — (Գ) Սանաւորուկ Հայոց  
թագաւոր, 168-170. — (Դ) Աւանդութիւն է  
Պետրոս Առաքեալի Հոռմի մէջ Եկեղեցի հրմ-  
ելը, 193-197. — Հայաստանեայց Եկեղեցւոյ  
բարեկարգութեան վերաբերաւ խոնդիներ,  
225-228, 228-231. 289-292, 357-361:

## ԿՈՂԱԳԻՆ ԿԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

**ԲԱՐՁՐԻՆ ԵՊՍ. Դ.** Առեղքամաս Արքածըքի, Դ. Յան-  
չաննէս Ա. Անուշացայի, 145-147. — Ե. Առջան-  
նէս Թէկուրանցի, 215-216, 269-275. — 377-379.  
— Զ. Յովհաննէս Քրիստուցի, Խայժանին, 379-380.  
**ԵՂԵՆԻ ԵՊՍ. ԿՈՐՉԱՆ. Անդրէ Էլ. Կուրկիոյ**  
կաթողիկոսներու պատմութեան համար 381-  
382.

## ԱՐԵՎԱԿԱՆ

**ԵՂԵՆԻ Ե. ԴԻԲՈՅՆ. Առաօտ առողջութեան խոր-**  
հուրդը (Ա. Անդրէնան Տօնին տարբի) 2-5, 35  
34, 65-66, 91-102, 161-162.

**ԲԱՐՁՐԻՆ ԵՊՍ. Շատրւունին, Շնորհ**  
(Խոկուեց) 8-12. — Զատիրի տարբի, 111-112.  
— Կեանքին լուսն տրէքը, 198-199. — Քրիստու-  
Հոգին, 232-233. — Ազգիքն զերը հաւատաց-  
եալ մարդու կիսուցին մէջ, 293-294. — Անշահա-  
խնդիր ազգիքը, 362-363. Մարդ Քրիստութեր-  
ցումը (Թուղթ ու Հասկմանցը), 127-130.  
**ԹՈՐԴՈՄ ԵՊՍ. ԳՈՒՇԱԽԵԱՆ. Կոխառունանութեան**

բարոյական իմաստը, 10-11. — Կեանքի կանո-  
նը և ընտանիկան բարօւականի հմբը, 39. —  
Ճշմարիս սփոփանքը. — Հազեւը տուրքը, 76-77.  
— Կենցանի բարութեալներ, Մարդն խուսարը,  
112-114. — Ոչ մարմառ այլ հոգուով, 171.

**ՀԵԽՈՆԻ ԵՊՍ. ԳՈՒՄԲԵԱՆ. [Պարզ Քարոզներ],**  
Թուղթ Ցակորայ Առաքելոյն, 324-327.

## ՄԱՏԵՆԱԼՈՒՍԿԱՆ

**ԲԱՐՁՐԻՆ ԵՊՍ. Մարտիկ Զարդը, պատրաս-  
տից՝ Յովուէլի Տէր-Արդանիան, 22. — [Ք. =**  
ԲԱՐՁՐԻՆ ԵՊՍ. Ալենուն Տարեցոյը. Թէո-  
դիկ (1928ի), 22-24. — Նոր կամ Գրիգորեան  
Տօնարը և Հայոց Ա. եկեղեցին, զրեց, 8-  
վարժապետան, 50. — Ընդարձակ Տարեցոյը  
(1928ի), 51. — Գրասին Տարեցոյը, Դարա-  
մաճան, 51. — Եգիպտասի Հայոց Հին և ար-  
դի եկեղեցները և պատմութիւնը շինու-  
թեան Ա. Գ. Լուսաւորի Նորաշէն եկեղեցւոյ  
Դահրէի, Պետք, Թ. Ե. Գ. 86-87. — Թէկատին-  
ցին և իր գործը, Հրատ. Նախանձեանութեամբ  
Թէկատինցին Սաներու Միութեան, 125. —  
Խովք-Կէուճիւք, զրեց կիւրեղ Խրայեան, 125-  
127. — Կիլիկիան Կոկիններ, Վասերագրի Կի-  
լիկիոյ կաթողիկոսական գիւղանէն, 181-182. —  
Անցած Օրեր, Վ. Մալէկեան, Գիւղաշխարհ,  
Վահան Համբարձումեան, 214-215. — The an-  
nual Bulletin of the Academy of Medicine of Jerusalem,  
բառերի եւ եզրերի բացատրութիւն-  
ներ Ա. Սաղան կիւրեան, 212-244. — Kevork  
Aslan, Etudes Historiques sur le peuple Armé-  
nien, 341-343. — Ալբորէնք Հայերէն բանափ-  
րութեան, զրեց, Եղիշէ Արքեպոս. Գուրեան,  
373-374. — Արտաւազ Վարդապետ, Տաթի Տա-  
րեցոյ, 374-375.

Գ. ՄԱՎԵԱՆ, Յոյզեր և Կրազենը. Տիրան Մազ-  
մանան, 43. — Ազրիւր Անհանութեան, Ազա-  
տութիւն, 127:

Ե. ԱՐԿ. Տէր-հերմինեան, Յարյական Դաստիա-  
րակութիւն, հեղ. Ա. Ե. Առանեն, 22:

**ՆՈՐԴ. ԱՐՄԵՆԻԱՆ. Զուարթ պատմութիւն-**  
ներ իրական և ընկերական կեանքի առ-  
նաւած, գրեց, Տաթ. Ա. Նադաշեան, 50-51:

## ՆԵԽՈՒԹ ՆԵՐԵՎԱԾ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ

ՅԱԲՏԻՒՐ. Յ. ՄԱՐՏ. Յ. Եփրեմի Ասորւոյ Վեհ-  
ապուն Ասացաւածք վան Նիկոմիդեայ քա-  
ռապէն, 28-31, 61-62, 93-95, 157-159, 186-  
188, 219-222, 278-279, 346-348, 382-383:

## ԱՐԵՎՈՆԱԿԱՆ

ԵՐԱՎՈՐԻ Գահած առանդ հշամանին ուղղ-  
ուած Գարբիւրբական Կոնցակին և որուած  
իշխանական պատասխանին պատճենները,  
97-98:

## ԱՐՄԱԿԱՆ

ՄԱՐՏԻ ԵՊՍ. ԱՂԱԽՈՂԻՆԻ, Հայ միաբանութեան  
մը Ժագումը Մար-Արաբսի վանքին, մէջ, 16-  
19. — Թէզօսի վանքը, անոր հայազդի վանա-  
հայր և իրական Մայր եկեղեցին, 42-46. —  
Զիբենեաց լեռան վրայի Աշակերտարանի եւ  
բրիդ եկեղեցները և հայկական վանքեր,  
77-81. — 115-119. — 172-176. — Երուապէմի  
Հայոց Աշտանեաց վանքը ու անոր ուրեկա-  
նոցը, 198-203. — Հայոց Ա. Պողիկոսոսի վանքը  
Երուապէմի մէջ, 233-238. — Գաղաւուն Կամսա-  
րականի Հայկական վանքը Երուապէմի մէջ,  
301-304. — Մելիսինեցի հայեր Եւթիմիոսի վան-  
քին մէջ, 364-367:

**ԲԱՐՁՐԻՆ ԵՊՍ. Դարեւալ Եղիշ-Դղեակ**, 182-183 (Տե՛ս  
նաև էջ 125-127):

ԴՐ. Մ. ՖԱԹԻՄԻ. Եղիպատայերը Էլուական սուլ-  
բանութեան օրով, 336-341:

**ՍԱՐԴԻՆ ՄՐԿ. ՄԱՆՈՒԿԵԱՆ. Պաղեստին և Փշտա-  
ցիք (ԲՐԴՄ.), 258-261:**

## ՄՈՒՆԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

[ԲԱՐՁՐԻՆ. ԵՊՍ.] 1. Մէջ պահէք ի՞նչպէս կրնանք  
անցընել. քանի որ ուսւնիքի կողմէն հին խըս-  
տութիւնները թույցած են. — 2. Ի՞նչպիսի  
զիրքեր կը յանձնարէք մեղ կարդալ Մէծ  
Պահոց մէջ, որ կրնական և հոգեւոր սնունդ  
տան, 92-93. — Ի՞նչ կապ ունի Կարողիկան բառը  
նորովի բառին հնու, և այլն, 183-184. — Հա-  
յաւանանեց եկեղեցւոյ կանոններուն հակա-  
ռակ է օծեալ բարի վրայ Ա. Պատարագ մա-  
տուցանել եալին, 343:

## Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԸՆ

Մատենադարան Ա. Յակոբայ, Ժառանգաւորաց  
պատուաստը, թարեգործականի Պազարը, 32.—  
Ծննդեան արձակուրդը և Սաղմանական հանդի-  
սութիւնները, Ազգապատումէն եաքը Երաւա-  
ղէմի Պատմութիւնը, Ա. Յակոբ և Վատիկան,  
Ա. Յակոբայ Մատենադարանը, 63-64.—Եկեղե-  
ցոյ օճում (Դափրէի, Ա. Յարութեան Տանարին  
Նորոգութիւնները, Երկրաշարժի ցնցումներ,  
96.—Երաւաղէմ-Եթափպիա, Երաւաղէմ-Եկոպ-  
րոս, Ա. Յակոբի Տպարան-Կազմառունը, Ա.  
Յակոբի Լուսահանը, Խոխուսորութիւն, 159-  
160.—Չառկական հանդէսներ, Դուքրացէքը  
Ա. Յակոբի մէջ, Աւագ Հինգշարքի, Ճրագա-  
լոյց, Զատիկի, Խոալիոյ գահաժառանգը, Էլիո-  
ների Աէրի, Օրհնութեան կոնդակ, Նպաստ-  
ներ Սիոնի համար, Դպրոցական հիմնունէք,  
Երուսաղէմի Առևը Գրատան բացումը, Ա. Տ.  
Նվիրեմ Վըզ, Գէզիրէնեան, 188-192.—Վեհապե-  
տական տօնախմբութիւն, Դպրոցական ըմբշա-  
խաղը, Հայր Գրիհմէնին գիւտը, 223.—Վար-  
դավառ, Կոչում Զեռնադրութիւն, Քարոզը,  
Զեռնադրեաններ, Օճում, Օրհնութիւն վեղա-  
րի, Մեր Խորհնաները, Ուսման կատարելա-  
գործումը, Կիւլոյէնիկանց յիշատակին, Թարգ-  
մանչաց տօնը, Ամավերչի քննութիւններ,  
Պաշտօնական այցելութիւններ, Ա. Մ. Շ. Ա.  
Երուսաղէմի մէջ, Հ. Բ. Բ. Միռութեան ժողո-  
վը, Օրերա Կարոնինալ Յերրարի, Կարկուսեան  
դատը, Ենորհակալիք, 279-286.—Խաչիկրացի  
տօնը և Բարերար Մելքոնեան Հարազատոց  
յիշատակը, Սարկաւագաց ձեռնադրութիւն,  
Տրդան նոր, Պալեանի ամիւնին Խոհադրու-  
մը, Քահանայական ձեռնադրութիւն, Տօն  
Արքոց Թարգմանչաց, Շնորհաւորութիւն, Պաշ-  
տօնական, Պնահատում, Լորս Փըլումըի մեկ-  
նումը, Թէյսանեղան, Կարկուսեան դատը, Հան-  
գանականթիւն Զօր. Անորանիկի Յուշարանին  
համար, Հ. Բ. Բ. Միռութեան Մատենադարա-  
նը, 348-352.—Դիւտ Խաչի հանդիսութիւննե-  
րը, Տարեդարձ, Պնահատում, Զաւէն Սրբա-  
զան, Անկիլքան Եկեղեցւոյ Աւագ Սարկաւագ-  
ները, 383-384:

## Վ. ԽԱՎԱԳԻ ՄԻՄԱԿՆ

ՄԵԾՄՐԴԸ ԵՊՍ. Հրեայ բնակչութեան ահումը  
Պազեստինի մէջ, 156-157:

Յ. [Յ. ՄՈՒՐԱՏ], Կրօնական Աշխարհը, 59-60:

## ԱՅԼ. ԵՒ ԱՅԼ.Ք

ԱՄԱՆՈՐ ԵՒ ԾԱՄԻՆԴ, 1:

ԲԱԲԻՆ ԵՊՍ. Զիբենեաց Լերան ժողովը, 185-186.  
—Զիբենեաց Լերան ժողովին պատգամը, 322-  
323.—Ք Քէղիկ, 224. — Ք Հրանդ Ասառուր,  
287-188. — Ք Պուր Խորսակուած կեանք մը  
288:

ԹՈՐԴՈՄ ԵԳԻԱԿՈՊՈՍ. Մօրը Լեզուն, 249-252, 295-  
301:

ՀԱՅՐԱՎԵՑ ՑԱԿՈԲԻԱՆ, Աւղերձ առ Մեսրոպ Աբք-  
եակիւոպս, 275-276, 345-346:

Հ. ԵՐԵՄԵԱՆ. Եկեղեցեաց միութեան խնդիր եւ  
Հերպէրք Ալէն, 327-330:

ՂԵԽՈՒԴ ԵՊՍ. Դիիրեան, Հաւատքի և Կարգի Հա-  
մաշխարհային ժողովը, 24-26, 56-58:


ՄԵԾՄՐԸ Յ. Աէթեանձ. Աւղերձ առ Մեսրոպ Աբք-  
եակիւոպս, 153-155:

Մ. ԵԱԼԵԱՆ. Ժողովրդագիտութիւն, 206-207, 316-  
321:

ՆԵՐՄԸՆ ՄՐԿ. [Տէմ. - ՆԵՐՄԸՆԵԱՆ], Կրօնական  
կեանքը Անդիմական Եկեղեցւոյ մէջ (Բրգմ.),  
143-145. — Ամերիկացի հայագէտը, (Բրգմ.),  
147-148. — Ազգայնականութիւնն թէ Աւստր-  
րան, 253-256:

ՆՈՐԱՅԻ ՄՐԿ. ՊՈՂԱՄԵԱՆ, Մանուկն ու Եկեղե-  
ցին, (Բրգմ.) 256-258:

Յ. Յ. ՄՈՒՐԱՏ, Պարագմուն ի Ա. Գիր Նոր  
Կակարսին, 330-335. — Նեան և Քիսոս-  
նեութիւնը յԱշխարհիս Հայոց, 262-265. — Յա-  
ւիսիւն և իշխանութիւնք ողոյ, 330-335:



50. ՏՔԹ. ԼԵՒՈՆ ՔԵԽԲՔՃԵՍԱՆ. Լիլիթ ու Արտակ. Տպ. Տէր Յովհաննէսան, Պէյրուր, 1928. 8° էջ 71, Գին 1 Թուբի կամ Եզիպս. Դր. 7.

51. Հ. Բ. Ը. ՄԵՂԻԹԻԻՆ. Տեղեկագիր եւ հառւելքիր 21 րդ Շրջանի (1926). մեծ 8° էջ 98. Տպգր. Հ. Բ. Ը. Մ. Սեփական Տպարան Գանձրէ, 1928.

52. Հ. Բ. Ը. ԳԻՆԱԾԱԾԱԿԱՆՆԵՐ. Հրատարակուրին Բնդիանուր Տիունուրեան, վարչ 8° էջ 24, Տպգր. Մասիս, Բարիզ, 1928.

53. Հ. Բ. Ը. ՄԵՂԻԹԻԻՆ. Աւդեցոյ Բրոբականի, 16 էջ 14. Հրս. Ընդհ. Տիունուրին, Բարիզ, Impr. Massis:

54. Պ. ԶԱՐՈՅԵՍԱՆ. Մեռեալները. 8° էջ 84, Տպգր. Ա. Երեցեան, Մարմէլ, 1928. Գին՝ 12 մր. .

55. Եղիշէ Եպս. Զիլինլիրեան, Փնջիկ Բարոյական առածներու եւ Յիշասակ առաջնորդութենէն. պատկերազարդ. Տպ. Մըրոց Յակոբեանց, Երևանդէմ. 1928. 8° էջ 112. Գին 7 Եզ. Գան..

56. Յովսէի Տէր Վարդանյան, Խճիլի-Այրանի Սպանողը, 1916, Մուրմացած էջ մը մեծ Եղեռնէն. 8° էջ 63. Տպգր. Մըրոց Յակոբեանց, Երևանդէմ. 1928. Գին՝ Արտասահման 1 Նիլին, Պաղեստին 4 դր. Մուրիա 25 Ա. դր. .

57. Ա.ԶԳ. ՄՏՆԴԻՆ. Կթ. ՀԱՅՈՅ ԳՐՅՌԸ, Գրեց Հրանեայ Անառեան, Վիեննա, Տպգր. Մխիթարեան, 1928. 8° էջ 495. Գինն է՝ մր. 7.—.

58. Ա.ԶԳ. ՄՏՆԴԻՆ. Ճմէ. Եղիա Ասուաժատուրեան Մուշեղիան եւ իւր գրական արտադրութիւնները. գրեց՝ Դիսր. Հ. Հ. Ասկեան Մխր. ուխտէն. Վիեննա, Տպգր. Մխիթարեան, 1927, 8° էջ 86. գինն է՝ մր. 1.—.

59. Թ. Ազատեան (Ազատումի), Աղբիւր անմանուրեան. Բ. Շարֆ. 16° էջ 62. Տպ. Յ. Մ. Սէրեան, Պոլիս. Գին՝ 50 դր. Արտասահման՝ 10 մրն. .

60. ՆԱՀԱԾԱԿԱՅՈՅ ՅԻՆԱԾԱԿԻՆ (Քարոզ), Ներսէս Աւագ Քահանայ Տէր-Կարապետեան, խօսուած Բագուի Ս. Լուսաւորիչ Մայր Եկեղեցում 1922 թ. ապրիլի 24-ին, ն. ս. 8° էջ 44, Բագու 2-րդ Պետական Տպարան. Գինն է 25 կոպ. ուկու արժեքով կամ 1,000,000 ռուբլի.

61. ԱՐՏԱԿԱԶՄ ՎԱՐԴԱԿԵՏ, ՏՈԹԵՒ ՏՈՐԵՑՈՅՅ Կրօնական, Գրական, Բանասիրական, Գեղարուեսական. Ե. Տարի, 1929, Հայէպ-Միւրիա, Տպգր. «Արաւ» Բ. Յ. Թօփալեան, 8° էջ 400, Գին՝ ամէն տեղ մէկ Տօպր. .

62. Peace and No Peace, by Diana Agabeg Apcar, 8° p. 104. Yokohama "Japan Gazette," Press, 1912

63. The Peace Problem, by Diana Agabeg Apcar, 8° p. 134. Yokohama "Sapan Gazette," Press, 1912.

64. Armenia, Her Church and Faith, Bedros M. (Kurkyasharian) Sharian, A. B. B. D., 8° p. 48. Pub. in March 1928.

65. Astour NAVARIAN, Anthologie des Poètes Arméniens, Lettre-préface de M. Henri Lichtenberger. 8° p. 243. Impr. de Navarre. Paris 1928, Prix 20 francs.

### “ՍԻՐՆԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՈՒԱԾ ԹԵՐԹԵՐ”

14. ՄԻՌԻԹԻԻՆ, Պաշտօնաթերթ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան. մէկ. Տարի, թիւ 122 (1928 Մարտ—Ապրիլ) և 123 (Մայիս—Յունիս), որք պըպագրուած են Տարիզ, Գեղարքունիուսական Տպարանի մէջ։ Տարեկան բաժնեգին 4 շվին հասցէ։ MIOUTIOUN, 11, Square Alboni, Paris (16<sup>e</sup>) France :

15. ՀՈՇԽԱԾ, Լոյս կը տեսնէ կիրակիները։ Տէր և Խմբագիր՝ Մկրտիչ Կոստոս. Բաժնեգին, Միւրիայի համար 250 Ա.Դ., Արտասահմանի համար՝ 3 Տողար. — հասցէ։ HOSSHOS, 98, Rue Georges Picot, Beyrouth :

16. ՀԱՅ ԳԻՐ, Առաքէր Հայ, Գրաւէր Մէտրեան, Ա. Տարի, Սեպտեմբեր, թիւ 1. Քարտուղար՝ Մ. Թաշեան, (Զեռագիր, 8<sup>o</sup> էջ 16), Բաժնեգին՝ տարեկան 15 ֆրանց Ֆրանսայի և Պալքաննեան երկիրներուն համար. միւս երկիրներուն համար մէկ տոլոր. հասցէ։ Mardiros Tashjian, 37 Rue Francis de Pressensé, Marseille (France) :

ԼՈՅՍ ՏԵՍԱՐ Ա. ԱԹՈՌՈՅՍ ՏՊԱՐԱՆԷ

### ՕՐԱՑՈՅՑ

1929 Թուին Քրիստոփ  
(Քաս Հին Տմարի)  
Հանդերձ Յաւելուածով  
Գին 2 Դամ.

### ԳՐԱԲԱՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՔ

Գրաբարի ուսումը դիւրին եւ հաճելի ընծայելու համար Ամեն, Ա. Պատրիարք Հօր պատրաստած Ընթացքներու շարքը նորէն լրյա տեսած են Ա. Աթոռոյս Տպարանէն կարեւոր բարեփոխութիւններով։

- 1.— ԲԱՌԱԳԻՑՈՒԹԻՒՆԻ կամ Ութ Մասունք բանի Քերականութեան. Դ. Տպագրութիւն. Գին. 5 Դահեկան։
- 2.— Ընթացք ի Գրոց Բարբառ Ա. ՏԱՐԻ. Է. Տպագրութիւն. Գին 5 Դահեկան։
- 3.— Ընթացք ի Գրոց Բարբառ Բ. ՏԱՐԻ. Գ. Տպագրութիւն. Գին 6 Դահեկան։
- 4.— Ընթացք Գ. ՏԱՐԻն ընդ մամլով, նորագոյն տպագրութիւն։

Բնիկ Արաբկիրցի Նազարէթ Մարկոսուեան կը փնտուէ գաղթականութեան ժամանակ Սեբաստիայէն հանուած իր կինը Մարիամը և երեք աղջիկները՝ Սաթենիկ այն ժամանակ 14 տարեկան, Զարուհի՝ 12 տարեկան և Լուսնթագ՝ 6 տարեկան և իր որդին Արշաւիրը 3 տարեկան։

Գիտցողներէն կը խնդրուի տեղեկութիւն տալ հետեւալ հասցէին։

M. NAZARETH MARGOSSIAN

224 E. V. 5 ST.

NEW YORK